

77

Сибирь

Записки
о жизни природы
в Сибири

9(2)

Ф-16

4. Тюху
1905

2012

2012

" 2004

2012



3



9(a)

Ա. Գ. ՇԱԼԵԱՆ

5-16

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՄԲՆԹԱՑԻՑ

Ա. ՏԱՐԻ



ՀԱՄԱՍՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԶԳԱՑ

(1479)

ՄԱՍՆ Ա.

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԻՆ ԱԶԳԵՐ




ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՉԱՑՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ



4. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1905



ՏՊԱՐՈՒ, ՎԻՄԱԳՐԱԾՈՒՆ, ԿԱԶՄԱՏՈՒՆ ԵՒ ԹՂԹԱՎԱԶԱՌԱՆՆՅՑ

Յ. ՄԱՏԹԵՒՍ ԵՊՈՍ Ե. Ն.

Թիւ 27, Ֆինաննըլար եօգուսու, Կ. Պոլիս

26031-580

مَارِفْ مُهُومِيَّة نَظَارَتْ جَلِيلِسْنَكْ ۲۱ جَاذِي الْأَوَّل ۱۳۴۳ و ۱۱ تمُوز
۱۳۲۶ تَارِيخِيَّ و ۲۲۵ نُوسُرَى رَخْصَتَامِه سِيلَ طَبَعَ اُلْنَشَدُور

32436 - Ch. h.



ԱՅՍ ԵՐԿԱՍՄԻՐՈՒԹԻՒՆԸ ԿԲ ՆՈՒԻՐԵՄ

ՅԻՇԱՏԱԿԻՆ

ԾԱԼԵԱՆ Մ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱՅԻ

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՕՐՍ

ՈՐ ԱՊՐԵՑԱԽ

(1819-1865)

Բարի, գործունեայ և օգտակար Հայ մք

Մ. Գ. Ֆ.





ՊԱՏՐԻԱՐԿԱՐԱՆ ՀԱՅՈՑ
ԿՈՍՏՈՆԻԿԱՌՈՂՈԼԻՒ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹԵԱՆ
ԱՅՖ. ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Թիւ 213

Ազգային կեդրոնական վարչութեան ռւսումնական Խոր-
հութիւն բննութեան առնլով (Պատմութիւն Ընդհանուր Ազգաց)՝
անուն ղասագիրքն, պատրաստեալ ի Մեծապատիւ Մինաս էֆ.
Մալեանէ, զտաւ զայն օգտակար ի պէտու Հայ ռւսանողաց, ռւս-
տի և այսու պատոնազրով կ'արտօնէ և կը յանձնարարէ յիշեալ
դասագրքին յԱզգային Տարրական նախակրթարան գործածու-
թիւնը:

Ազգային կեդրոնական Վարչութեան
Ռւսումնական Խորհրդոյ

ԱՅԵՆԱԴՊԻՐ

ԱՅԵՆԱՊԵՏ

ՊՈՂՈՍ Գ. ՔԷՐԷՍՏէՃԵԱՆ ՏԲԹ. Վ. ՅՈՐԴՈՒՄԵԱՆ

30 Դեկտ. 1897
Կ. Պոլիս

ԿՆԻՔ

Թերեւս չկայ ռւսում մը որ պատմութեան չափ գոր-
ծածէ մարդկային մտքին կարողութիւնները, իր հրապու-
րիչ եւ հրահանգիչ դէպքերով ռւսանողին երեւակայու-
թիւնը, յիշողութիւնը եւ դատողութիւնը զարդացնելով:

Պատմութիւնը կեանքի փորձառութիւնը կը սոր-
վեցնէ. արդարեւ ի՞նչ է պատմութիւնը, եթէ ոչ անցեալ
դարերու մարդկային փորձառութեան յիշատակարանը:

Պատմութիւնը, ինչպէս դիտած է Մօնթէները, լա-
ւագոյն դարերու մեծ ոգիներու հետ հաղորդակցութիւնն
է: Ուրեմն հետեւցնենք թէ այս ռւսումը որ ռւսանողը
բարի, մեծ մտքերու հետ հաղորդակցութեան մէջ կը
դնէ, յոյժ կարեւոր օժանդակ մ'է նաեւ ռւսուցչն
ձեռք՝ բարոյական մարզը կազմելու:

* * *

Երբ ի նկատ կ'առնեմ պատմութեան բազմապիսի
օգուտները, չեմ կրնար զսպել զարմանքս թէ՝ ինչո՞ւ
համար մեր վարժարաններուն մէջ գեռ տրուած չէ այս
ռւսման՝ այն կարեւորութիւնը որուն արժանի է:

Եթէ կ'ընդունինք, թէ այս ռւսման դասախոսու-
թիւնը մեծ բաժին ունի դաստիարակութեան մէջ, մար-
զելով ռւսանողին մտաւորական կարողութիւնները, զար-

գացնելով անոր բարոյական ըմբռնումները անհատական եւ ընկերական պարտականութեանց մասին եւ տալով ուղիղ տեսութիւններ կեանքի վրայ , պէտք է որ անոր՝ աւելի ժամանակ յատկացնենք մեր վարժարաններուն մէջ , ձեռնարկենք փոփոխութիւն մացնելու դասախոսութեան նիւթին եւ մերուին մէջ :

* * *

Ս. Դասագիրքը պատրաստելու համար՝ մէկ հեղինակի դիմած չեմ , զանազան հեղինակներէ քաղած եմ ծանօթութիւններ որոնք կարեւոր էին գործս աւելի օգտակար ընծայելու : Զանց ըրած եմ առասպելախան դէպքեր , անկարեւոր մանրամասնութիւններ որոնք աշակերտին լոկ յիշովութիւնը ծանրաբեռնելու կը ծառացեն : Ուրեք ուրեք դրած եմ քանի մը անվաւեր պատմութիւններ սա պատճառով որ անոնց մասին յաճախանարկութիւններ եղած են դասական մատենագրութեան մէջ :

Կարեւոր դէպքեր եւ դէմքեր ներկայացուած են ամփոփ ձեւով , իւրաքանչիւրը մշակուած է իրեւ ուրոյն նիւթ մը . զոր օրինակ Մարտական պատերազմի դասին մէջ , նկարագրուած են Դարեհի եւ Քսերքսեսի արշաւանքները եւ ապա կարգ մը միջանկեալ դէպքերու վրայէն՝ մէկ ոստմամբ՝ անցած եմ Կիմոնի դաշնազրութեան : Այս մեթուրը շատ լաւ կը պահէ նիւթին միութիւնը , ուսանողը դիւրութեամբ կ'ըմբռնէ դէպքի մը ակիզը , ընթացիլ եւ վախճանը :

Իւրաքանչիւր շրջանէ վերջ ամփոփումներ գրուած են . նախ առանձին մշակուած դասերը իրարու կցելու եւ երկրորդ՝ ուսանողին պատեհութիւն տալու համար որ անդրադառնայ իր կարդացածին վրայ :

Զերմ փափաքս եղած է եւ է մշակել պատմ . ճիւղը , հետ զհետէ ի լոյս ընծայելով երկեր այս ճիւղին վերաբերեալ : Երանի թէ կարենամ այս կերպով փոքրիկ ծառայութիւն մը մատուցանել մեր ուսանող մանկութեան :

15 Մայիս 1899
իւսկիւտար

Մ. Գ. ԾԱԼԵԱՆ

 Քանի մը թելադրութիւններ դասագրքին գործածութեան համար :

Ա. Իւրաքանչիւր դասէ վերջ՝ ուսանողին ամփոփել տալ իր դասը : Այս ամփոփման մէջ դասին միայն էական մասերը առնել , զանց ընելով երկրորդական պարագաներ :

Բ. Մշակել խնամով այն բառերը որոնց աշակերտը առաջին անգամ կը պատահի : Պիտուած է որ ուսանողը յաճախ շատ անորոշ գաղափար ունի բառերու իմաստի մասին , վասն զի բառերը լոկ խուսափուկ տպաւորութիւն թողած են անոնց մտքին վրայ : Հարկ է բառերը սահմանել տալ , անոնց իմաստին քաջ թափանցել տալու համար :

Գ. Պատմ . ընթերցումներ ընել դասախոսութեան միջոցին . ուսանողները յստակ գաղափար չեն կրնար

Փ

ունենալ, եթէ, զոր օր. Աննիբաղի արշաւանաց ատեն շատանանք միայն ըսելով « Կարքեղոնացի զօրապետը՝ գժուարութեամբ՝ անցաւ Ալպեաններէն », այլ պէտք է որ կարդանք գրական կտոր մը ուր բացատրուած ըլլան այդ անցքին դժուարութիւնները, նկարագրելով սառեցուցիչ ցուրտը, ձիւնը, մոնչող փոթորիկները եւլն .

Դ. Պատրաստել տալ ուսանողին՝ զրութիւն մը ազգի մը պատմութեան այն շրջանին վրայ զոր գեռ նոր աւարտած է : Թող աշակերտ պարզ լեզուով իր տպաւորութիւնները գրէ այդ շրջանին վրայ, ի վեր հանելով ժամանակի ողին . այս վարժութեանց կրնան օդտակար ըլլալ խմբագրութեան նիստերը եւ ամիսիումները զորս դրած եմ իւրաքանչիւր ազգի պատմութեան վերջը :

Ե. Աշխարհացոյց քարտէսը նկատել իրեւ անքածան օժանդակ պատմութեան : Ուսանողները քաջ կ'ըմբռունեն, զոր օր. Ալեքսադրի արշաւանքը, երբ անոր հետեւին քայլ առ քայլ աշխարհացոյց քարտէսին վրայ :

Արեւելեան Հին Ազգեր

Մ Ա Ս Ն Ա.

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

1. Մարդիկ կը տարբերին իրարմէ հասակով, գոյնով, լեզուով, իմացականութեամբ և բարքով . այս տարբերութեան պատճաններ նկատուած են հող, կիմայ, սնունդ, աշխարհագրական դիրք, եւայլն : Երկրի մը բնակիչները՝ որոնք իրարու կը նմանին ընդհ. դիմագիծերու մէջ, կը կազմին ցեղեր . մարդկային գլխաւոր չորս ցեղերն են՝ Ա. Սպիտակ կամ Կովկասեան
- Բ. Դեղին կամ Մոնկոլեան
- Գ. Սեւ կամ Ափրիկեան
- Դ. Կարմիր կամ Ամերիկեան

Վերջին երկու ցեղերը պատմութիւն չունին . Դեղին ցեղը՝ որուն ծանօթ ներկայացուցիչներն են Զինք, Ճարտնք և Թաթարք՝ ունեցաւ պատմութիւն և քաղաքակրթութիւն մը որ կայուն հանգամանք ունէր : Սպիտակ ցեղը, ընդհակառակն, մեծ դեր ունեցաւ

1. Տուեք մարդկային գիւ. չորս ցեղերը և անոնց նկարագիրը

պատմոթեան մէջ, հզօրապէս ազդելով քաղաքակրթութեան ընդհ. ընթացքին վրայ:

Դ. Գիտուններ հիմնուելով լեզուագիտական սկզբանքի վրայ՝ կովկասեան ցեղը կը բաժնեն երեք ընտանիքներու — Ա. Արյական կամ Հեղեւրոպական, Բ. Սևմական և Գ. Քամեան: Արփական ճիւղը կը բովանդակէ Հնդիկները՝ որոնք կրօնական և իմաստափական մեծ գաղափարներ ունեցան, Յոյները՝ որոնք ամէնէն աւելի գիտութեանց ու արուեստից մշակողներն եղան, Պարսիկներն ու Հռոմէացիները որոնք հնութեան ամէնէն մեծ կայսրութիւնները հիմնեցին. ասսնցմէ գատայս ընտանիքին կը վերաբերին Հայերը և Եւրոպիոց գրեթէ բոլոր ազգերը: Մեմական ընտանիքը կը պարունակէ այն ազգերը որոնք կը բնակէին Սիւրիա, Արաբիա և Տիգրիս-Եփրատի հովիաը. ասսնք էին՝ Արարացիք, Երրայեցիք, Փիւնիկեցիք և Ասորեստանցիք: Քամեան ճիւղին միակ նշանաւոր ներկայացուցիչն է հին Եզիզտական ազգը: Հին Քաղդէացիք եւս հաւանորէն այս ընտանիքին կը վերաբերէին:

Յ. Քամեանք — Եգիպտացիք եւ Քաղդէացիք — զարգացան և մշակեցին փառաւոր քաղաքակրթութիւն մը, որ այս ազգերուն բնակած երկրին սահմաններուն մէջ մնաց պարփակուած: Մեմականաց փառքը պէտք է փնտուել մասնաւորապէս իրենց կրօնական զարգացման մէջ, վասն զի Միաստուածութիւն դաւանող երեք, այսինքն Հրէական, Քրիստոնէական և Մահմետական կրօնքները ասսնց մէջ ծագում ասին. իսկ արիականք քաղաքական, գիտական, արուեստական և զրական մեծ յառաջիւնութիւններ ըրին:

2. Կովկասեան ցեղին երեք լնտանիքները: 3. Քաղդատեցէր կովկասեան ցեղին երեք ճիւղերը:

4. Զենք կրնար վստահութեամբ ըսել, թէ հին ժողովուրդներու վրայ բոլոր պատմուածները՝ թերանացի աւանդութեամբ մեզի հասած՝ պատմական ստուգութիւն ունին. այն ամէն զրոյցները՝ որոնք վաւերական աղթիւններէ զուրկ են, աւանդավեպ կը կոչուին: Ծնորքիւցեղաբանութեան հինախօսութեան և վեգուաբանութեան նախապատմական ժողովուրդներու վրայ այսօր չատրաներ ծանօթ են մեզի: Այսպէս գիտենք որ Հնդեւրոպական ժողովուրդներուն նախահայրերը չատ կանուի, երբեմն ի միասին կր ընակէին և ունէին հասարակաց լեզու մը, քանի որ Արփական լեզուներու մէջ, ինչպէս կը տեսնուի վարը, չատ բառեր նման են ձեւով և իմաստով:

Հայ. Սանեւրիս. Պարսկ. Յունար. Լուտին. Գերման. Հայր^(*) Բիդրի Բատար Բաղեր Բատէր Ֆաղէր:

Դարձեալ՝ կը պաշտէին բնական զօրութիւնները, ինչպէս Արեւը, Արյալոյս, Կրակ, Ծով և Ամպ: Խաշնարած էին և երկրագործ, իրենք մտցու ցին ոչխարը և ձին Երոպա: Կարել և մանել՝ կանանց զբաղումներ էին. հայրը՝ տան քահանան և բացարձակ տէրն էր, Խալլն, Գիտունք քննելով նախապատմական թեկորներ, յաջողած են նոյն իսկ ճշգել զարգացման այն չորս շրջանները որոնցմէ անցած է նախնական մարդը. այս նախապատմական չորս շրջաններն են.

Ա. Քարիդար, ուր մարդիկ իրենց նախնական վիճակին մէջ քարը գործածեցին իբրեւ զէնք և գործիք:

(*) Զայնաշրջման օրէնքով թ (աւելի ճշգորէն փ) ձայնը հի և ը յի փոխուած է հայերէնի մէջ. բատար = հայր, նոյնը կը տեսնուի նաև մայր ին մէջ, մատար = մայր:

4. Ինչ է աւանդավեպ. բուեցէք պատմութեան օժանդակ գիտութիւնները. տուէք նախապատմական չորս շրջանները:

Բ. Յղիեալ յարի դար, ուր գործիքը թէեւ դարձեալ քար է, բայց յղիեալ է, կարեւոր քայլ մը՝ դէպի յառաջդիմութիւն:

Գ. Պղնձի դար, երբ ալ և այլ մետաղներէ, ընդհանրապէս պղնձի և անագի բաղադրութեամբ գործիք և զէնք չինու եցան:

Դ. Երկարի դար, մարդիկ՝ երկաթի գործածութեամբ՝ կը թէւակոմիսն զարգացման շրջանի մը մէջ որ խառնուած է պատճական ժամանակաց հետ:

Ե. Պատմութիւնը նախնական վիճակէ բարձրացող և քաղաքական հասարակութիւն կազմող ազգերու կեանքին յիշատակարանն է, կը բաժնուի չորս մասերու. Հին, Միջին, Նոր և Ժամանակակից:

Հին պատմութիւնը կը ոկոխ ամենահին ժամանակներէ և կը հասնի մինչև Արեւմտեան Հռոմէական պետութեան անկումը (476 Յ. Ք.):

Միջին պատմութիւնը՝ Արեւմտեան Հռոմէական Պետութեան անկումէն մինչև 15^{րդ} դարու վախճանը:

Նոր պատմութիւնը՝ 15^{րդ} դարու վախճանէն մինչև 18^{րդ} դարու վերջերը:

Ժամանակակից պատմութիւնը կը հասնի մինչև մերօքը:

Ծնդհ. ազգաց պատմութեան այս դասագիրքը պիտի բովանդակէ, Ա. Մաս՝ Արեւելեան հին ազգեր

Բ. » Հին Յոյնք

Գ. » Հին Հռոմէացիք

Դ. » Միջին դար

Ե. » Նոր դար

Զ. » Ժամանակակից պատմութիւն

Պ Ա Տ Կ Ե Ր

ՄԱՐԴԿԱՑԻՆ ՑԵՂԵՐՈՒԻ

Քամեան զիսաւոր ընտանիքը	{ Եղիպտացիք Քաղղէացիք
Սեմական զիսաւոր ընտանիքը	{ Երայեցիք Փինիկեցիք Ասորեստանցիք Արաբացիք
Սպիտակ կամ Կովկասեան ցեղ	{ Հնդիկը Մարք Պարսիկը
Արիական կամ Հնդեւրոպական զիս. ընտանիքը	{ Հայք Յոյնք Լատինք Գերմանացիք Կեդուք Սլաւք
Դեղին կամ Տուրանեան ցեղ	{ Զինք, Ճարոնք, Թաթարք, Մոնկոլք, Թուրքք, Մաճառք կամ Հունզարացիք:
Ան կամ Ափրիլեան ցեղ	{ Կեդրոնական և Հարաւային Ափրիկէի ցեղ: Ղերը:
Կարմիր կամ Ամերիկեան ցեղ	{ Ամերիկեան Հնդիկը.

ԵԳԻՄՏԱՑԻՔ

ԵԱՀԱՏԱԿԱՆ ՊՐԵՍ

1. Եղիպատոս՝ Հիբրիական և Արաբական ապառաժ-ներուն մէջտեղ սեղմուած արգաւանդ գօսի մ'է, որ կը տարածուի հարաւէն դէպի ի հիւսիս 240 մղոն երկայ-նութեամբ և հազիւ 10 մղոն լայնութեամբ։ Այս երկայն հովտին աջ ու ձախ կողմերը կը տարածուի անբեր, ամայի անապատը որուն կիզիչ աւագները, մրրկի ժա-մանակ, ամրող կարաւաններ կը ծածկեն։ Եղիպատոս երեք մասերու կը բաժնուէր. Ա. Վերին-Եղիպատոս կամ Թերայիդ, Բ. Միջին-Եղիպատոս և Գ. Ստորին-Եղիպ-ատոս կամ Տելդա։ Զմեռը առատօրէն կ'անձրեւէ Ստո-րին-Եղիպատոսի մէջ, բայց քիչ անդամ՝ Վերին-Եղիպ-ատոսի մէջ։ Կլիմային չորսութիւնը կը բացատրէ թէ՝ ի՞նչ-պէս անեղծ մնացած են ա՛յնքան բազմաթիւ նկարներ ու քանդակներ հազարաւոր տարիներու մէջ։

2. Նեղոս գետը՝ Սիէնի սահանքէն (Վերլին-Եգիպտոսի սահմանագլուխ) կը մտնէ Եգիպտոս, կը հասնի մինչեւ Տելլա, ուր Ռողեղդա և Տամիեղդա կոչուած գլխաւոր երկու ճիւղերուն բաժնուելով՝ կը թափի Միջերկրական։ Ամէն տարի, Յունիսէ վերջ, Եթովպիոյ լեռներուն վրայ տեղացող անձրեւներէն կը սկսի տակաւ բարձրանալ Ղէն մինչեւ 10 մետր, ողողելով ամ-

1. Նկարագրեցք եզիստոսը : 2. Խօսեցք նեղոս գետին վրայ :

բողջ հովիտը , ուր իբրեւ ծովու մէջ , երեք ամիս ,
բարձրադիր քաղաքներ և գիւղեր կղզեակներու նման
կ'երեւին . Գետը Դեկտեմբեր ամսուան մէջ իր տեղը
քաշուած է արդէն , գետնին վրայ պարարտ կաւ մը թո-
ղելով : Սոլորաբար այս կակուղ մակերեսը թեթեւ մը
կ'արօրուի , և տեղ տեղ այս ալ զանց կ'առնուի և
միայն ցորենը կը ցանուի , յետոյ ոչխարներու և այծե-
րու կոխոտել կը տրուի : Քանի մը շաբաթ վերջ՝ ամ-
բողջ երկիրը դալարիքով կը ծածկուի : Գետին 7 մէթ-
րէն պակաս և 8էն աւելի բարձրանալը նպաստաւոր չէր
հունձքին : Ուստի այս վնասներուն առջելը առնելու
համար Մերիսեան լիճը փորուած էր որ ջրանցքով մը
Նեղոսի հետ կապուած էր . եթէ ողողումը անբաւական
լինէր , ինչպէս առաջին պարագային մէջ , լին ջուրերը
գէպի հովիտը կը վացցնէին , երկրորդ պարագային՝
գետին ջուրերը լիճը կը լեցնէին : Եղիպատացիք կը կար-
ծէին թէ՝ գետին յորդումը յառաջ կուգար Իսիսին ար-
ցունքներէն : Նեղոսի իբրև աստուծոյ պաշտօն կը մա-
տուցանէին երախտագիտութեամբ :

Յ. Եղիպատոս Նեղոսի պարզեւը կոչուած է . և ըստուգիւ՝ առանց անոր անապատ մը պիտի ըլլար , մինչդեռ Նեղոսի տարեկան ողողումներուն շնորհիւ՝ ճշմարիտ ովասիս մ'է դարձած անապատին մէջտեղ : Եղիպատոս հնութեան շտեմարանն էր : Յակոր նահապետ իր զաւակները հօն ղրկեց սովի ժամանակ ցորին բերելու : Մնունդը առատ և աժան էր և ուստի բնական հետեւանքով՝ Եղիպատոս շատ բազմամարդ էր . Հերոդոտոս (Ե. դար Ն. Ք.) , Դիոգորոս Սիկիլիացի (Ա. դար) Եղիպ-

3. Եգիպտոսի բազմամարդութիւնը և պահանջութեալիքան

202 — Πατρι. Λευκάδ. Ελλάς 7/11/1922

202 — Պատ. լուրջ. Ա. Հանուն. Վ. Ա. Մաշիկյան
Ա. Ազարյանի պատվավորություն


տոս այցելելով՝ կը վկայեն անոր բազմամարդութեան. հո՞ն՝ 20,000 մարդարնակ քաղաքներ կային :

4. Եգիպտոս հնագոյն քաղաքակրթութեան որբանը և զած է և այս՝ բնական պատճառով : Ընկերական վիճակի մէջ յառաջանալու համար հարկ է որ մարդկակ իրենց սպառածէն աւելի արտազրեն և բան մը խնայեն . ուրիշ բառով՝ հարստութիւնը — խնայողութեան արդիւնք — անհրաժեշտ պայման է քաղաքակրթութեան նախնական աստիճանի մէջ . հարստութիւնն ալ, ինչպէս յայտնի է, երկու պայմաններէ կախում ունի ասոնք են Ա. Հողին նպաստաւոր արամադրութիւնը և Բ. Մարդկային աշխատութեան կանոնաւորութիւնը . արդ՝ Եգիպտոսի մէջ երկու պայմաններն ալ կատարեալ էին . այս կերպով կը բացարուի, թէ ի՞նչպէս Եգիպտոսի հետ Գանգէսի հովիտը Հին-Աշխարհի մէջ և Բերու ու Մեծակքա Նոր-Աշխարհի մէջ հնագոյն քաղաքակրթութեանց որրաններ եղան :

5. Եգիպտոսի պատմութիւնը շատ հին է : Գիտնականք ընդհանրապէս կ'ընկունին, թէ Քրիստոսէ 3000 տարի առաջ քաղաքակրթեալ երկիր մ'էր Եգիպտոս, Իր պատմութեան հին աղբիւրներն էին Հերոդոտոս (Ե. դար Ն. Ք.), Մանեթոն՝ Եգիպտացի քուրմը (Գ. դար Ն. Ք.), Ստրաբոն և Դիոգորոս Սիկիլիացի (Ա. դար) . Մեհենագրոշմ կոչուած նշանագրերով գրուած Եգիպտական արձանագրութիւնները որոնց ընթերցումը յաջողութեամբ կատարուեցաւ մեր օրերուն մէջ, մեծ լոյս սփուցին Եգիպտոսի հին պատմութեան վրայ :

4. Բացարեցէք թէ ինչո՞ւ Եգիպտոս հնագոյն քաղաքակրթութեան մը որրան եղաւ . 5. Եգիպտոսի հին աղբիւրները :

6. Մեհենագրոշմ նշանագրերուն գաղտնիքը պարզուեցաւ հետեւեալ պարագաներու տակ : Ասկէ դար մը առաջ՝ Նեղոսի Ռոզէդդա գետաբերանին մօտ Յ ոտնա-



Մեմնոնի հին արձաններ Թերեկի մէջ
(47 ոտք բարձր)

չափ երկար քար մը գտնուեցաւ, որուն վրայ երեք տարրեր նշանագրերով արձանագրութիւն մը կար : Առաջին տողը Մեհենագրոշմ, երկրորդը՝ Ռամկական նշանագրերով և երրորդը՝ Յունարկն գրուած էր : Յունարէն տողին չորրո՞իւ գիտնականք երկար և տաժանելի

6. Մեհենագրոշմ նշանագրերուն գիւտը :

աշխատութենէ վերջ՝ յաջողեցան երկրորդ տողը կարգալ . բայց առաջին տողին գաղտնիքը լուծելու փառքը Շանքոլիսն Ֆրանսացի գիտնականին վերապահեալ էր : Այժմ՝ բազմաթիւ Եգիպտաբանք Եգիպտոսի պատմութեամբ կը զբաղին քննելով , պրատելով , կարդալով ամէն բան որ Եգիպտական է :

ԵԳԻՊՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ՇՐՋԱՆՆԵՐԸ

1. Եգիպտական պատմութեան սկիզբը անձանօթէ մեզի . ըստ Մանեթոսի 26 հարստութիւններ իշխած են Ա. հարստութենէն մինչև Պարսկական տիրապետութեան թուականը (525 Ն. Ք.) : Այս հարստութեանց պատմութիւնը կրնայ բաժնուիլ երեք շրջաններու .

Ա. Հին կայսրութիւն (3000?—2080 Ն. Ք.)


Բ. Հիւքսոսեան իշխանութիւն (2080—1527 Ն. Ք.)

Գ. Նոր կայսրութիւն (1527—525 Ն. Ք.)

Դ. Առաջին հարստութեան առաջին իշխանը կը համարուի Մենէս որ կ'աւանդուի , թէ Մեմփիս քաղաքը հիմնեց և կարգ ու կանոն հաստատեց երկրին մէջ : Դ. հարստութիւնը ամէնէն նշանաւորն եղաւ , բուրգերը ասոր իշխանութեան ժամանակ շինուեցան : Սուփիս կամ Շուփու իշխանը , ըստ Յունաց Քէոպս , ամէնէն մեծ բուրգը շինել տուաւ , իսկ Շաֆրա (Քիրրէն) և Մենկերա (Միկերին)՝ միւս երկուքը : Եգիպտոս կեղրոնացեալ կառավարութիւն մ'էր , մայրաքաղաք ունենալով Մեմփիս Ստորին-Եգիպտոսի մէջ : Զ. Հարստութենէն յետոյ որուն վերջին ինքնակալը եղաւ Նիտոկրիս թագուհին ,

1. Տուեք Եգիպտական պատմութեան երեք շրջանները : 2. Խօսնեք Ա. շրջանին վրայ :

Երկիրը բամնուեցաւ քանի մը փոքրիկ իշխանութիւններու . Մեմփիս կորսնցուց իր կարեւորութիւնը և իր փառքը անցաւ թերէի , որուն թագաւորներէն Ամենիմհատ Գ.ի և Օսորտազէն Գ.ի օրով Եգիպտոս փառաւոր , ծաղկեալ վիճակ մ'ունեցաւ . յիշատակելի են մասնաւորապէս վիմափոր գերեզմանները որոնց պա-



ԲՈՒՐԳԵՐ

տերուն վրայ շինուած գեղեցիկ նկարները և քանդակները ժամանակին բարքերը և կեանքը կը պատկերացնեն : Այս Հարստութենէն վերջ՝ Երկիրը իր իշխանութեան բաժանմամբ՝ տկարացաւ և ընկճուեցաւ օտար թշնամիէ մը (2080) :

Յ. Արաբացի կամ Սիրիացի թափառիկ ժողովուրդ
մը յանկարծ արեւելեան Եգիպտոս մտնելով՝ տիրեց երկ-
րին և հաստատուեցաւ Ստորին և Միջին Եգիպտոսի
մէջ : Ասոնք Հիւսոս—Հովհեւ-թագաւորներ—կոչուեցան,
որովհետեւ իրենց հետ բաղմաթիւ արջառներ բերած
էին : Այս արշաւանքը արգելվ եղաւ Եգիպտոսի զար-
գացման : Զննեցին Եգիպտական յիշակերտներ, բայց
իրենք ալ աստիճանաբար ձգելով իրենց վայրագու-
թիւնը, ընդունեցան Եգիպտական քաղաքակրթու-
թիւնը : Բնիկ իշխանները՝ որոնք Վերին-Եգիպտոս
ապաստանած էին, յաջողեցան երկար պատերազմ-
ներէ վերջ՝ արտաքսել Հիւքսոսները Եգիպտոսէն : Ար-
րահամ Եգիպտոս այցելեց այս հովհեւ-թագաւորներուն
իշխանութեան միջոցին, նմանապէս անոնց ժամանակ
Յակոբ և իր որդիք հօն հաստատուեցան : Երբ Հիւք-
սոսները արտաքսուեցան, Խորայելացիք՝ Եգիպտացոց
գերիները եղան մինչեւ որ Մովսէսի առաջնորդութեամբ
մեկնեցան երկրէն :

Հիւքսոսները լաւ ընդունելութիւն ըրին Խորայե-
լացոց, որովհետեւ նախ՝ միւնոյն հովուական կենցաղը
ունէին, երկրորդ՝ իրեւ Սեմական ժողովուրդներ ցե-
ղակից էին :

Հիւքսոսներուն արշաւանքը երկու կարեւոր հե-
տեւանքներ ունեցաւ .

Ա. Եգիպտական քաղաքակրթութիւնը՝ Հիւքսոս-
ներուն միջոցաւ՝ հաղորդուեցաւ Փիւնիկեցւոց որոնք
իրենց կարգին տարածեցին զայն Միջերկրականի եղե-
քը բնակող ազգերուն :

Բ. Հիւքսոսները իրենց քաղաքական զօրաւոր

կազմակերպութեամբ սորվեցուցին Եգիպտացւոց ունե-
նալ զօրաւոր, կեդրոնացեալ կառավարութիւն մը :

Գ. Հիւքսոսներէ եռքը՝ Եգիպտոս կառավարուե-
ցաւ Թերացի իշխաններու ձեռքովէ : Նոր կայսրութեան
մայրաքաղաքն էր Թերէ : Եգիպտոսի ամէնէն փառաւոր
շրջանը ԺԷ. և ԺԹ. հարստութեանց ժամանակն է
(1525-1200 Ն. Ք.) :

Ե. Ծանօթացնենք Գ. Չըշանինշանաւոր իշխանները :

Ամօվսիս (Կամ Անմէւ), Նոր կայսրութեան հիմնա-
դիրը, իրմով սկսաւ ԺԷ. Հարստութիւնը . Հիւքսոս-
ները վանելէ Վերջ՝ որոշեց նուածել Սիրիոյ և Միջա-
գետքի ցեղերը որ ա՛լ երկրին վրայ չկրնան յարձակիլ .
այս քաղաքականութեան հետեւեցան իր յաջորդներն
ալ : Ճարտարապետութիւն և ուսունք ծաղկեցան իր
օրով : Հաւանական է որ Ս. Գիրքը ասոր համար կ'ըսէ .
«Ոչ ճանաչէր զՅովսէփի» (*) :

Թուղմէս Գ. Եգիպտոսի Աղեքսանդրը կոչուած .
մեծ աշխարհակալ մը եղաւ . շինեց զօրաւոր բերդ մը
Քարքամիսի մէջ Եգիպտոսի վրայ, տիրեց Նինուէի և
Բարելոնի : Աշխարհաշէն ալ էր, շինել տուաւ փառա-
ւոր տաճարներ, պալատներ և կոթողներ : Ինքն էր որ
շինել տուաւ Քարնաքի տաճարին մեծ մասը :

Ամենուիփիս Գ. իր նախորդին պէս աշխարհակալ,
այլ աւելի համբաւաւոր իր փառաւոր չէնքերով, շա-
րունակեց շինութիւնը Քարնաքի տաճարին և ինչ ինչ
յաւելուածներ ըրաւ Լուքսորի պալատին վրայ, եր-

(*) Ելից Ա. 8:

կուքն ալ միացուց ուղիով մը , որուն երկու եզերքները դրուած էին հազար սիհնքաներ : Ասոր կ'ընծայուի նաև Թերէի երգեցիկ մեմնոն (*) կոչուած համբաւաւոր արձանը որ ամէն առտու արշալոյսը կ'ողջունէր :

Սէրի Ա. կոչուած Փտահին սիրելին , ժթ. հարսաւութեան հիմնադիր Ռամսէս Ա. ի որդին , պատերազմներ մղեց Արարիոյ դէմ , արշաւեց Եթովպիա զոր նուաճեց . քալեց Քետացւոց դէմ , որոնց մայրաքաղաքը Քարքամիս գրաւեց : Շինել տուաւ Քարնաքի տաճարին սիւնազարդ սրահը , պատրաստել տուաւ Քազաւրեներու դամբարան կոչուած հովիտին մ'ջ վիմափոր գերեզմանները . սկսաւ նաև բանալ ջրանց մը կցելու համար Կարմիր ծովը Նեղոսին հետ :

Ռամսէս (Բ.) Մեծ (ըստ Յունաց Սեսոստր) (ԺԵ. դար) կոչուած Միամուն (Ամոնի սիրելին) Սէրի Ա.ին որդին . Եթովպիա իրեն հարկատու ըրաւ , անցաւ Ասիա , ուր սոսկալի պատերազմ մը մղեց Քետացիներուն դէմ , բայց հաշտուեցաւ և մինչեւ իսկ Քետացի թագաւորին աղջկան հետ ամուսնացաւ . կ'ըսուի թէ՝ յառաջացաւ Արեւելքի մէջ մինչեւ Փանգէս և Արեւեմուտքի մ'ջ՝ մինչեւ Թրակիա : Իր փառաւոր արշաւանքէն Եգիպտոս դարձաւ անհուն աւարով և գերիներով : Այս ժամանակ սկսաւ երկրին շինութեան աշխատիլ , հոյակապ տաճարներ , պալատներ և կոթողներ կանգնեց , նոր ջրանցքներ բանալ տուաւ , հաղորդակցութիւնը դիւրացնելու և երկիրը աւելի արգասաւոր ընելու նպատակով : Ռամսէսի իշխանութենէն վերջ՝ Եգիպտոս 10 դար զանազան իշխաններու միջեւ բաժնուած՝ խառնաշփոթ վիճակ մ'ունեցաւ և հպատակեցաւ Ասորեստանցւոց , մինչեւ որ կո-

(*) Ամենոփիս Գ. Յունաց մէջ Ի՞էմնոն անունով ժանօթ էր :

ռովի և ճարակիկ իշխան մը թագաւորելով՝ ջանաց երկրը իր նախկին մեծութեան հացնել :

Փսամեթիքոս . Իրմով սկսաւ իԶ. հարստութիւնը (656) , օտարականաց գլխաւորաբար Յունաց առջեւ բացաւ Եգիպտոսի գոները , իր մայրաքաղաքը , Սայիս լեցուց Եոյն քալաքացիներով , սակայն իր օտարասիրութիւնը սաստիկ գժգոնութիւն յառաջ բերաւ բնիկ զինուորական դասին մէջ . ահազին բազմութիւն մը՝ այս գժգոններէն կաղմուած՝ գաղթեց Եթովպիա : Փսամեթիքոս բարեկարգեց պետութիւնը , քաջակերեց վաճառականութիւն և յարաբերութիւն օտարներու հետ :

Նեխաւով , Փսամեթիքոսի որդին , համբաւաւոր իշխան մ'եղաւ (617-595) , տիրեց Սիւրիոյ , յաղթելով Ասորւց և Եբրայեցւոց , բայց Բարելոնի Նաբուկոդոնոսոր Բ. թագաւորէն յաղթուելով կորսնցուց ինչ որ զրաւած էր : Առեւտրական յարաբերութիւնները դիւրացնելու համար ձեռնարկեց բանալ կրկին հին ջրանցը , որ աննաւարկելի եղած էր , Կարմիր ծովը (*) Նեղոսի կցել , սակայն բազմաթիւ գործաւորներու մահուան պատճառով՝ այս ձեռնարկը չարագուշակ համարուեցաւ , ուստի յառաջ չտարուեցաւ : Կ'աւանդուի թէ՝ Փիւնիկեցի նաւորդներ՝ իր խորհրդով և ծախքով՝ Ափրիկէի շրջանն (**) ըրին երեք տարուան մէջ , սկսելով


(*) Այս խորհուրդը իրագործուեցաւ վերջին ժամանակներուն մէջ Պ. Լէսէրսի չանքով , սա տարբերութեամբ միայն որ ֆրանսացի ճարտարագէտը Կարմիր ծովը Միջերկրականի և ոչ՝ Նեղոսի հետ :

(**) Փիւնիկեցիք փափարելով որ իրենք միայն օգտուին իրենց ըրած գիւտէն , ծածկեցին ինչ որ իրենց ուղեւորութեան կը վերաբերէր : Վասթուց-Կամա արժանի է մարդկային երախտազիտութեան , որովհետեւ իր գիւտով մեծ լղում տուաւ ընդհանուր վաճառականութեան , նոր ուղի մը գտնելով :

Կարմիր ծովէն . անցան Բարեյուսոյ գլուխէն և հասան Հերակլեան կորողները , ուստի դարձան Եգիպտոս :

Ամասիս (569 - 526) Եգիպտոսի վերջին մեծ իշխանը եղաւ . իսնարհ ծագում ունէր . իր օրով երկիրը շատ բարգաւաճ վիճակ մ'ունէր , վաճառականութիւն և արուեստք ծաղկեցան . կանգնել տուաւ փառաւոր սիինքսներ , սքանչելի տաճարներ և ուրիշ հոյակապ չէնքեր : Այս իշխանն ալ օտարականաց մասին թոյլատու քաղաքականութեան հետեւեցաւ : Օրէնք դրաւ որ իւրաքանչիւր Եգիպտոսի ամէն տարի պարտաւոր ըլլայ դատարանի առջեւ հաստատելու թէ՝ պատուաւոր միջոցներով կը հայթայթէ իր ապրուստը (*) :

6. Ամասիսի որդւոյն՝ Փռամետիքոսի օրով՝ Կամսրիւս , Պարսից թագաւորը Եգիպտոս արշաւելով կործանեց Եգիպտական հին և փառաւոր պետութիւնը (525) : Յետոյ՝ Ալեքսանդր Մեծ զրաւեց երկիրը (322) և հոն հիմնեց Ալեքսանդրիա քաղաքը : Ալեքսանդրի զօրավարներէն մին՝ Պտղոմէոսի Եգիպտոսի մէջ հիմնեց Պտղոմէոսիան հարատութիւնը (323 Ն. Ք.) : Եգիպտոս՝ Պտղոմէոսիանց վերջին շառաւիղին՝ Կլէոպատրա թագուհւոյն օրով Հռոմէական կաւառ մ'եղաւ (30 Ն. Ք.) :



(*) Սոլոն Եգիպտոսցիներէն փոխ առնելով այս օրէնքը՝ իր սահմանադրութեան մէջ մտցուց :

6. Եգիպտոս իր անկումին վերջ որոնց հալատակեցաւ յաջորդար :

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԿՐՈՆՔԸ

1. Հին արձանագրութիւններ, հոյակապ տաճարոներ և դամբարաններ կը ցուցնեն, թէ Եգիպտացիք շատ կրօնակը ժողովուրդ մ'էին, իրենց նախնական կրօնքը բարձր խորհուրդներ կը պարունակէր, ի մէջ այս լոյց Հոգւոյ Անմահութիւն և Աստուածային բնութեան Միութիւն, Նուիրական գրքերը կը սորվեցնէին, թէ միակ գերագոյն էակ մը կայ «որ ստեղծած է ամէն բան», «որ սկիզբէն ի դոյ է», «միակ ճշմարիտ կենդանի Աստուածը, ինքնապոյ»:

2. Կրօնքը իր սկզբնական մաքրութեան և բարձրութեան մէջ չմնաց, վասն զի տգէտ ժողովուրդը սկսւ ասրբեր և ուրոյն աստուածներ նկատել այն նշանակները, որոնք Աստուածութեան այլեւայլ ստորոգելիքները կը ներկայացնէին ուսեալը զԱստուած կը պաշտէր Անոր ո՛եւէ մէկ նշանակին կամ ձեւին տակ, և Եգիպտական Պանթէռնը կը նկատէր իրեւ ամրողութիւնը Աստուածոյ ստորոգելիքներուն:

3. Եգիպտական աստուածներէն գլխաւորաբար երկութին (Օսիրիսի և Իսիսի) պաշտամունքը ամէնէն աւելի ընդհանրացած էր, Ամէն գաւառ իր տեղական աստուածները ունէր, որոնց մէջ ընդհանրապէս երեքը իրեւ հայր, մայր և որդի մասնաւոր պաշտամունքի առարկայ կ'ըլլային, Աստուածներու այս եռաթիւ խումբերն էին:

1 Եգիպտական կրօնք՝ միաստուածեան, 2. Խնձուս սկսաւ քազմաստուածութիւնը, 3. Ժողովրդնան երրորդապաշտութիւնը:

Ապիտոսի մէջ՝

1. Օսիրիս, կը նշանակէր բազմակն, «թագաւոր աստուածոց կ'անձնաւորէր Աստուածային Բարութիւն»:

2. Իսիս, քոյր և կին Օսիրիսի, «Մայր-Դիցուհի»:

3. Հորոս, Իսիսի որդին, «Նորածագ արեւ»:

Մեմփիսի մէջ՝

1. Փտահ, հօր

2. Սէքիդ, մօր

3. Իմութէս, որդւոյ

} հանդամանքով :

Թերէի մէջ՝

1. Ամմոն-Հոռ, «արեւ-աստուած», կ'անձնաւորէր Աստուածային Անհասութիւն :

2. Մութ, կը նշանակէր մայր, «Մեծ-Դիցուհի»:


3. Քօնո, Ամմոնի և Մութի որդին, Լուսին-Աստուած :

Եգիպտագէտներուն տեղեկութեանց համեմատ վերջին երկու եռաթիւ աստուածները առաջին երեքը կը ներկայացնեն տարբեր անուններու տակ :

4. Եգիպտական կրօնքին ամէնէն ուշագրաւ երեւոյթներէն մին էր անամսապաշտութիւնը. եղ, կատու, շուն, քաջահաւ, բազէ, բզէզ և ուրիշ մի քանի կինդականիներ նուիրական կը համարուէին և մեծ ինամք ու սպաս կ'ընդունէին մեհեաններու մէջ : Ասոնց մէջ ամէնէն աւելի մեծ պաշտօն կը մատուցուէր Ապիս ցուլին որ պարա էր ըլլալ սեւ և ունենալ սպիտակ նշան մը ճակատին վրայ : Երբ Ապիս մեռնէր, երկիրը մեծ սուզ կ'ընէր, կենդանիին մարմինը կը զմռասուէր և մեծ հանդէսով կը դրուէր Սերապիոնի մէջ, տաճար մը՝ որ

4. Եգիպտացիք՝ անասնապաշտ. Ապիս ցուլին պաշտօնը

յատկապէս այս կենդանիներուն դամբարան ըլլալու կը ծառայէր: Երբ քուրմերը գտնէին նոր Ապիս մը , ցնծութեան ձայներով և մեծահանդէս շքեղութեամբ կը բերէին զայն իր նախորդին փառաւոր մեհեանը : Եթէ մարդ մը դիպուածով կամ դիտմամբ նուիրական կեն-



Վիմափոր տաճարի մը ճակատը
Իրսամպուլ

դանիներէն մէկը սպաննէր , մահուան կը դատապարտուէր , և կամ հազուադէպ պարագաներու մէջ , ծանր տուգանքի կ'ենթարկուէր :

Յ. Եղիպտացիք կը հաւատային , թէ աստուած-

5. Անասնապաշտութեան հաւանական բացատրութիւնը :

ները յաճախ կը մարմնանան մասնաւոր կենդանիներու մէջ , զորօր . Փտահ՝ րզէզին , Հորոս՝ րազէին , Օսիրիս՝ ցուլին մէջ : Եղիպտացւոց անասնապաշտութիւնը հաւանօրէն այս հաւատաքին ծնունդ առած :


Յ. Նոյնպէս՝ կը հաւատային որ մահուանէ վերջ հոգին սառին աշխարհ կ'իջնէ և կը դատուի ի ներկայութեան Օսիրիսի և 42 դատաւորներու : Կչխոփ մը մէկ նժարին մէջ կը դրուէր ճշհարցութեան նշանակը և միւսին մէջ՝ անօթք որ կը պարունակէր մեռնողին բարի գործերը . Թօր , « ճշմարտութեան զպիլր » կ'արձանագրէր արդիւնքը , Օսիրիս վճիռը կուտարի Եթէ բարի գործերը աւելի կշռէն , հոգին կը վերանար միջոցին մէջ և շատ փորձերէ վերջ կը սուզէր Աստուծոյ Էռթեան մէջ : Եթէ , ընդհակառակն , բարի գործերը անբաւական լինէին , հոգին կը դատապարառուէր աւելի կամ պակաս անմաքուր կենդանիներու փորէն անցնելու . այս էր հոգեփոխութիւն կոչուածը . իր յանցանքին համեմատ՝ երկար կամ կարծ այս շրջանը բոլորելէ յետոյ՝ կրկին մեռելոց դատաւորին (Օսիրիս) կը ներկայանար (*) :

Յ. Հոգին՝ իր դարաւոր թափառումներուն միջոցին կրնար իր մարմնոյն մէջ մտնել հանգստանալու . ուրեմն

(*) Եղիպտացիք սովորութիւն ունէին մեռեալներուն զործերը քեննելու , մեռելոց դատաւորները նուիրական լճին եզերքը ի նպաստ և ընդդէմ ըսուածները լսելէ վերջ կը վճռէին . Թէ մեռեալը պատուաւոր Թաղման արժանի է թէ ոչ : Զարին մարմնը չէր ընդունել Փարաւոնին նաւակը , ուստի կամ տուն կը տարուէր և կամ կը Թաղուէր Ստիւեան նախերուն եզերքը :

6. Մեռելոց դատաստանը : 7. Խեց և Մոմիան . մեռելոց գրքին բարոյականը :

հարկ էր որ մեսեալին մարմինը անեղծ պահելու հոգ տարուէր : Մարմինները զմռսելու արհեստը կրօնական այս գաղափարէն ծագում առաւ : Մոմիան՝ զմռսուած մարմինը — փայտէ կամ գաճէ դագաղի մէջ փակուած՝ կը դրուէր դամբարանին մէջ, հոն կը դրուէին հոգիին մննդեան, հանգստեան և զուարձութեան վերաբերեալ



Մոմիա

առարկաներ, ինչպէս նաև փոքրիկ զիրք մը — Մեռց զիրքը — ուր բացատրուած էր թէ՝ հոգին ի՞նչ պարտի ըսել, երբ ներկայանար Օսիրիսի դատարանին . «Խարդախութիւն չեմ գործած, այրին չեմ նեղած, ծոյլ եղած չեմ, տաճարներուն հացը խորած չեմ, ցորենի չափը այլայլած չեմ, անօթիին հաց տուած եմ, ծարաւին՝ ջուր, մերկին՝ զգեստ . . .» . Եգիպտացւոց բարոյականը հոս կը տեսնուի, — յարգել ինչ որ կը վերաբերի աստուածներուն, ըլլալ անկեղծ, պարկեշտ և բարեսէր :

8. Եգիպտական կրօնքը ի սկզբան բարձր և մաքուր էր, բայց յետոյ այլայլեցաւ . աստուածներուն թիւը այնքան ստուարացաւ որ ըստ Պոսիւէի գեղեցիկ բացարութեան «Եգիպտոսի մէջ ամէն ինչ աստուած էր բացի Աստուածէ : » Անամնապաշտութիւնը՝ որ կը քաջալերուէր քրմական զօրաւոր դասէն, ժողովրդեան իմացական տկարութեան և անկման պատճառներէն մին եղաւ : Եգիպտական կրօնքը մեծ ազդեցութիւն ունեցաւ Հարաւային Եւրոպիոյ - Յոյն և Լատին-ազգերուն վրայ :

ԵԳԻՊՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

1. Եգիպտական կառավարութիւնը աստուածպետական էր . իշխանը՝ Փարաւոն կոչուած՝ կը նկատուէր Սրեւ-աստուծոյ որդին, բայց քրմական դասը անոր հետ կ'իշխէր մասնաւոր օրէնքներով :

2. Եգիպտացիք երեք մեծ դասերու բաժնուած էին . ասոնք էին բուրմերը, զինուորները և խոնարհագոյն կարգերը : Այժմ հասկցուած է որ դասերու այս բաժնումը ծշդիւ չէր համապատասխաներ այն դասակարգի դրութեան որուն համեմատ, ինչպէս Հնդիկներուն մէջ, «ամէն անհատ ի ծնէ իրեն վիճակուած բաժին մը կ'ունենայ», որովհետեւ յիշատակարաններէն կը տեսնուի որ անհատ մը թոյլտուութիւն ունէր, առանց իր հօր գործով պարապելու, հետեւի իր կոչման «անձամբ պատրաստելով իր գիրքն ու բախտ» : Քուրմերը ամենազօրաւոր և հարուստ դասն էին, ժամա-

8. Ընդի տեսութիւն՝ Եգիպտական կրօնքին վրայ : 1. Փարաւոնին իշխանութիւնը . 2. Խօսեցէք Եգիպտական երեք մեծ դասերուն վրայ :

Յ. Եգիպտացիք ընդարձակ և բազմասեռ զրականութիւն ունէին, գտնուած են Պատմական, Կրօնական, Բանաստեղծական, Վիպական, Վիճակագրական, Զինուորական, Բարոյական, Զափագիտական, Բժշկական, Աշխարհագրական, Աստեղագիտական գործեր գրուած՝ Պապիւրոսի և ուրիշ առարկաներու վրայ։ Այս գրական արտագրութիւնք միջակ՝ արժանիքով չեն կրնար բաղդատոիլ Յոյն կամ Հոռոմէական դրականութեանց հետ։ — Երեք տեսակ տառեր կը գործածուէին, — Մեհենաղրոշմ, Քրմական և Ռամկական։ Գրեթէ բարձր յիշատակարանները մեհենաղրոշմ տառերով զրուած են. առոնք (տառերը) թուռվ 8-900' ի սկզբան առարկաներու պատկերներ էին. զոր օրինակ։

Բոլորակը օ կը ներկայացնէք արեւ
Կոր գիծը ։ կամ) » լուսին

Զուաձեւը 0 » ձու, և այլն
ոյ այս դրսութիւնը շատ խառնակեցաւ։ Քրմական
երր մեհենադրուգմին «կրծատեալ ձեւերն» էին ե-

գիւրութեան համար կը գործածուէին Պապիւրոսէ թերթերութեան վրայ : Ըտամկականը մեծ տարբերութիւն չունէր Քրմականէն , երկուքն ալ կը գրուէին աշխ դէպի ձախութամկականը , աւելի պարզ և դիւրին , Քրմականին յաջորդեց :

Գ. Եղիպատացիք՝ աշխարհի ամէնէն հին արուեստագէտներն եղան. ճարտարապետութիւնը, իրենց մէջ, կրօնական զգացման ծնունդ էր. առաջին և հոյակապ շնչքերն եղան մեռելոց դամբարաններն ու տաճարներ որոնք ցարդ հաստատուն կը մնան իրենց յաւիտենական հիմերուն վրայ: — Բուրգերը գերեզմանատուններ էին. անոնց խցիկներուն մէջ խնամով փակուած կ'ըլլային փարաւոններուն դագաղները: Կիրէի երեք մեծ բուրգեր ամէնէն նշանաւորներն են. ասոնց ամենամեծին սկզբնական բարձրութիւնն էր 480 ոտք, 764 քառ. ոտք խարիսխով. 100,000 զործաւորներ շինած են զայն 30 տարուան մէջ: Երկրորդ բուրգը առաջինէն քիչ փոքր է, խսկ երրորդը գրեթէ անոր կէս մեծութիւնը ունի: Ահա-զին քարեր մինչեւ 1600 տակառաչափ ծանրութեամբ հարիւրաւոր մզոն հեռու տեղերէ բերուած են: Կ'առանդուի թէ 2000 գործաւորներ շարունակ Յ տարի աշխատած են միակ քար մը քարահանքէն բերելու: Ոչ նուազ հիանալի էին տաճարները. եղիպատացի երկրպագուն մեծայազթ ախինժաներու երկար շարքերուն մէջէն կը հասնէր նախադառուը որուն երկու կողմը կը բարձրահային երկու միակտուր երկնաւալացիկ կողողներ, ասլա կը մտնէր միւնաղարդ, գեղանկար և պերճաքանդակակ մեհեանը: Քարնաքի մեծ աաճարին փառքն էր իր

4. Խօսնեցք եգիպտական ճարտարապետութեան և գլխաւոր շենքերուն վրայ:

սրահը որ 330 ոտք երկայնութիւն և 170 ոտք լայնութիւն ունէր հաստատուած՝ 164 հսկայական քարէ սիւներու վրայ. սրահին կեղրոնական 12 սիւները 66 ոտք բարձր էին 33 ոտք շրջապատով։ Նուպիոյ մէջ էր իրասմագուլի վիմափոր համբաւաւոր տաճարը, որուն ճակատը կը զարդարէին Ռամսէս Բ.ի չորս հսկայ արձանները, 70 ոտք բարձր (տես էջ 30)։

Սփինքաները, խորհրդանշան զօրութեան և իմացականութեան, ունէին ընդհանրապէս մարդու գլուխ



Եգիպտական մենեանի սիւներ

և առիւծի մարմին։ Ասոնց էն մեծը կը գտնուի մեծ բուրգին ստորոտը, 90 ոտք երկայն և 70 ոտք բարձր։ — Լարիւրինթուը, Մերիսեան լիճին արեւելեան կողմը, տաճար մ'էր, ունէր 3000 սենեակ նրբանցքներով իրա-

բու կցուած։ Կոն կը պահուէին աստուածոց և իշխանոներուն արձանները։ Օտարական մը չէր կրնար դուրս ելնել անկէ առանց առաջնորդի։

Յ. Եգիպտական ճարտարապետութիւնը կը ձգտէր արտադրելու ինչ որ հսկայական է և վեհաշուուք։ Քանդակագործութեան եւ նկարչութեան մէջ չկրցին շատ զարգանալ, վասն զի կրօնքը ինիստ օրէնքներով կաշկանդած էր արուեստագէտները, անոնց ճաշակը սահմանափակելով եւ երեւակայութեան ազատ թոփչը հաշմելով։

Յ. Եգիպտացիք շատ յառաջացած էին ճարտարութեան մէջ։ Ա. Հարստութենէն մնացած զամբարաններուն ներքին նկարներ կը պատկերացնեն զանազան ճարտարութեան վերաբերեալ տեսարաններ։ Գիտէին քարեր յղկել և փորագրել, շինել ապակի, յախճապակի եւ կիսուածանկար, գործել նուրբ կտաւներ եւ սոկենուռ բանուածներ։ արդուզարդի եւ կահ կարասեաց վերաբերեալ առարկաներու մէջ իրենց հաւասարող ունեցած չեն։

Ղ. Եգիպտացիք տեղեակ էին գիտութիւններէն մասնաւորաբար Երկրաչափութեան, Թուարանութեան, Աստեղագիտութեան, Թժշկութեան եւ Մեքենագիտութեան։ — Նեղոսի տարեկան ողողումները կը խանգարէին արտերուն սահմանները, հարկ էր որոշել իւրաքանչիւրին սեպհականութիւնը, այս եղաւ պատճառը որ Եգիպտացիք մզուեցան մշակելու Անդաշափութիւն եւ Երկրաչափութիւն։ Պիւթագորաս Նեղոսի ափերուն վրայ սորվեցաւ Զափագիտութիւն։ — Քուրմերը, շատ

5. Քննադատեցիք Եգիպտական ճարտարապետութիւնը Քանդակագործութիւն և նկարչութիւն։ 6. Եգիպտացիք՝ ճարտարութեան մէջ 7-8. Գիտութեանց մէջ։

էին ժամանակներու մէջ, Եգիպտոսի պայծառ երկինքին տակ, իրենց վարած մեկուսիկ և թոյլատու կեանքին հետեւանքով եւ թերեւս մանաւանդ կրօնական շարժառիթով՝ Աստեղագիտական զննութիւններ ըրած են: Դիտած էին Արեւու եւ Լուսի խաւարութները, եւ եթէ ստոյգ է որ Պիթագորաս Եգիպտացիներէն սորվեցաւթէ՝ «Արեւը մոլորակային դրութեան կեզրոնն է եւ երկիրը՝ գնդաձեւ մարմին՝ անոր չուրջը կը դառնայ», գիտէին խաւարութներուն բուն պատճառը: Ծանօթ էին իրենց՝ խաւարման ծիրին հակումը, զիշերահաւասարներուն կանխումը, մոլորակներուն շարժումը եւ իւրաքանչիւրին շրջանը: Եգիպտական տարին բամնուած էր 12 ամիսներու որոնց իւրաքանչիւրը 30 օր ունէր. բայց որովհետեւ տարւոյն վերջը 5 օր ալ կ'աւելցնէին, անոնց տարին մերինին կը հաւասարէր^(*):

8. Բժշկութեան մէջ մեծ հոչակ հանած էին, մարմինները զմուսելու արուեստը զարգացուց Անդամազնութիւն և Բժշկութիւն: Ամէն բժիշկ մասնագէտ էր, և արտօնուած չէր դարմանելու հիւանդութիւններ ուրուք իր մասնագիտութեան չէին վերաբերեր: Դեղագործներուն գործածած ինչ ինչ նշաններ Եգիպտական ծագում ունին: Հոմեր կը գովէ Եգիպտացի բժիշկներուն հանճարը: Պարսիկ իշխանները անոնց խորհուրդին կը դիմէին դարմանուելու համար: — Եգիպտացիք ապահովաբար ամէնէն աւելի համբաւաւոր եղան Մեքենագիտութեան մէջ: Կարելի չէ չհիանալ այս ժողովրդեւան մեքենական հանճարին վրայ որ կանգնեց մեծագանգուած բուրգերը, մեծայալթ մեհեանները

(*) Եգիպտացիք՝ իրենց Շնիկ աստղին շրջանին համեմատ Արեգակնային տարին 365 $\frac{1}{4}$ օր կը հաշուէին:

որոնց սրաններուն մէջ կրնան ամփոփուիլ Արեւութուաքի ամէնէն մեծ Մայր-եկեղեցիներն անգամ, եւ որ նոյնապէս միակուուր կոթողներ իրենց պատուանդաններուն վրայ հաստատեց:

(Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Մ)

Եգիպտացիք Նեղոսի հովիտին մէջ բազմաթիւ դարեր կզգիացած ապրեցան: Զարմանալի յաջողութիւն ունեցան արուեստից և ճարտարութեան մէջ: Իրենց Հարստութեան անկումէն վերջ իսկ պահպանեցին իրենց սովորութիւնները, կրօնքը եւ արուեստաները. «Եգիպտոս ինքնին մոմիա մ'էր»: Իր քաղաքակրթութիւնը յամրաբար մարեցաւ ի. և Գ. դարերուն մէջտեղ (Յ. Թ.): Չունեցան ծովային զօրութիւն. զինուորական անյաղթելի ժողովուրդ մ'ալ չեղան, իրաւ է որ Փարաւոններէն ումանք արշաւեցին Ելթովպիա եւ Սիւրիա, սակայն չկրցան պահել զանոնք:

Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

Ուրո՞նք են Հին Եգիպտոսի երեք մասերը — Տելբա ո՞ր մասն է Եգիպտոսի եւ ինչո՞ւ այսպէս կոչուած է Ռեւ էին Մեմֆիս, Թերէ եւ Պելուսին — Ո՞ր բաղադրին մօս են մեծ բուրգերը, ի՞նչ քանի կը ծառայէին, որոնցմէ շինուեցան:

Ի՞նչ էր Եգիպտական նարտարապետութեան բնիդի. նկարագրերը — Նկարագրեցէք Եգիպտական տաճար մը — Թուեցէք դասակարգի դրութեան հետեւանքները — Եոյները ի՞նչ կը պարտին Եգիպտացւոց:

ՏԻԳՐԻՍ-ԵՓՐԱՏԻ ՀՈՎԻՏԸ

Ն. Ա. Խ. Ա. Գ. Բ. Տ. Ե. Լ. Ի. Բ. Ք.

Տիգրիս և Եփրատ գետերը՝ որոնք Արարատի ձիւնապատ լեռներէն կը բղխին, հարիւրաւոր մղոններով առանձին վազելէ վերջ՝ կը միանան և կը թափին Պարսկային Ծոցին մէջ. կը չըջապատեն ընդարձակ երկիր մը որուն հիւսիսային կողմը՝ լեռնային և կեղրոնական ու հարաւային կողմերը տափարակ ու աւազուտ են. այս երկիրը Յունաց Միջագեցի եւ Երրայեցւոց Սենաստ կոչածն է: Ինչ որ եղած է Նեղոս Եգիպտոսի համար, նոյնը եղած են նաև Տիգրիս և Եփրատ՝ Երկրին մասնաւորաբար հարաւային մասին համար, ոսո կ'աճէին ցորեն եւ ուրիշ արմտիք զարմանալի առատութեամբ, արմաւենիներ իրենց պառկով եւ փայտով տեղացւոց զանազան պէտքերը կը գոհացնէին:

Պարսկային Ծոցին հիւսիսային կողմը գանուող մասը կը կոչուէր Քաղդեաստան կամ Բաբելոնաստան. ասոր հիւսիսային կողմն էր Բուն Ասորեստան, իսկ Առախանակամ Շօշատան Ասորեստանի հարաւային-արեւելեան կողմն էր:

Տիգրիս-Եփրատի հովտին մէջ յաջորդարար ծագում առին երեք պետութիւններ. ասոնք էին.

Ա. Քաղդէական կամ Բաբելոնեան առաջին պետութիւն:

Բ. Ասորեստանցիք:

Գ. Բաբելոնեան վերջին Պետութիւն: Պիտի խօսմբն քերաքանչիւրին վրայ ըստ հնութեան կարգի:

Ա. Ք. Ա. Դ. Ե. Ա. Ց. Ի. Ք.

1. Քաղդէաստան իր հարուստ բռւսաբերութեան եւ աշխարհագրական նպաստաւոր զիրքին չնորհիւ՝ հին քաղաքակրթութեան մը որբանն եղած է: Հին արձանագրութիւններ, արտաքին պատմագիրներ եւ մանաւանդ Ա. Գիրք մեծ հնութիւն կ'ընծայեն այս երկրին պատմութեան, Նեբրովլթ, Քուշի որդին կամ անոր սերունդէն՝ Քաղդէական իշխանութեան հիմնադիրը կը համարուի: Այս «Քաջ որսորդը», ինչպէս կ'անուանէ Ա. Գիրք^(*) զնեբրովլթ, տարածեց իր իշխանութիւնը Հրաշկայ ցեղերուն վրայ, հիմնեց Բաբելոն, Արեք, Աքադ եւ Քաղանէ քաղաքները: Իր ժողովուրդը աստուածաց ցուց եւ Բէլ-Նեբրովլթ անունի տակ պաշտօն մատոյց անոր իրեւ «Որսորդութեան աստուծոյ»: Նեբրովլթի անմիջական յաջորդներուն վրայ վայերական տեղեկութիւն չունինք. ինչ որ իրեւ ստոյգ գիտենք սաէ թէ՝ քանի մը հարստութիւններ^(**) երբեմն Սեմական եւ երբեմն Տուրանեան իշխացին Քաղդէական իշխանութեան վրայ մինչեւ ԺՓ. դար (Ն. Ք.), երբ Ասորեստանց ցիք իրենց գերիշխանութիւնը տարածեցին հարաւային կողմն ալ:

2. Կրօնքը, իր արտաքին երեւոյթին տակ, բազմաստուածութիւն էր. բայց քուրմերը եւ ուսեալ դասը հաւանօրէն ըմբռնելով աստուածները իրեւ բնութեան

(*) Ծննդ. Ժ. 8-11.

(**) Սարգոն (Սեմական) իրեւ կազմակերպիչ և գրասէր, Աւրէակը շնորհ, Քողովողոմոր (Ծննդ. Ժ. 1) իրեւ աշխարհակալ ծանօթ են:

1. Քաղդեաստանի հին պատմութիւնը: 2. Խոսեցէք Քաղդեական կրօնքին վրայ:

զօրութեան լոկ նշանակներ , կը համաձայնեցնէին երե .
ուոթական բազմաստուածութիւնը միաստուածութեան
հետ : Սարէ ութիւնը — երկնային մարմիններու երկրպա-
գութիւնը — կրօնքին գլխաւոր մասը կը կազմէր . Երկինք,
Արեւ , Լուսին եւ Մոլորակներ իրենց ներկայացուցիչներն
ունէին Քաղդէական պանթէոնին մէջ : Ուշագրաւ երեոյթ
մէ նաեւ զարմանալի նմանութիւնը որ կայ Քաղդէացւոց
կրօնական դրութեան եւ զասական (Յոյն եւ Լատին) .
Դիցաբանութեան միջեւ : Գլխաւ որ աստուածներն էին .

Իշ կամ Ռա , աստուածներուն պեար Բարեկո՞՞ն
(Բարեկ) որ կը նշանակէ Իլի դրուը , կը թուի որ ի սկզբ-
րան Իլի պաշտպանութեան տակ էր : Իլը՝ Երրայական
Էլահիմին և Արաբական Ալլահին արմատն է , իսկ
Ռան՝ Ոսիրիսին անուններէն մէկն էր :

Անա (*) { Իլի որդիներ } { իրենց պաշտօններով կը հա-
թէլ } մապատասխանեն Պլուտօնի ,
Արամազդի եւ Պիսիդոնի :

Իլ իրեւ հայր Անափ և Բէկի՝ կը
համապատասխանէ Կոռնոսի որ
հայր էր Պլուտօնի և Արամազդի:
Նին կամ Բար (Բար-Շամին^(**))
= անուամբ՝ Բար) կը համապա-
տասխանէ Հերակլէսի , Բէլ-Ներ-
րովթի որդին էր :

Իշդար կամ Նանա , Փիւ-
նիկեցւոց Աստարտէն , Երրայեցւոց
Աստարովիլը , կը համապատասխանէ Աստղիկին եւն . եւն :

(*) Դանեիլ ՃԳ . 2:

(**) Նին և Բար կը նշանակեն Տեր , ին և Շամ կը նշանակեն ա-
նուն . այսպէս Բարշամ կամ Բարշամին կը նոյնանայ Նինի կամ Բարի հետ
(Տես Մ. Էմինի «Բննութիւն Հայ հեթանոսութեան վրայ») :

Աստուածներէն իւրաքանչիւրը ունէր կի՞ն-աստուածուհի
որ կը խորհրդանշէր արգասաւորութիւն :


Քաղդէացւոց աւանդութիւնները զարմանալի կեր-
պով համաձայն են Ս. Գրոց առւած տեղեկութեանց՝
Նկատմամբ աշխարհի և մարդուն ստեղծագործութեան
և ջրհեղեղի պարագաներուն :

Յ. Քաղդէական պայծառ երկինքը , չոր մթնոլորտը ,
հարթ հաւասար հորիզոնը շատ կանուխէն Աստեղագի-
տութեան առաջնորդեցին այս ժողովուրդը : Երբ Ալեք-
սանդր Մհեծ՝ Բաբելոնի տիրեց (331 Ն. Ք.) , իր ուսուց-
չին՝ Արիստոտէլի զրկեց արդիւնքը այն աստեղագիտա-
կան գննութեանց որոնք 1903 տարի անընդհատ կա-
տարուած և նշանակուած

էին Քաղդէացւոց ձեռ-
քով , կը հետեւի որ այս
զննութիւնները սկսած էին
Քրիստոնէական թուակա-
նէն 2234 տարի առաջ
(331+1903) : Իրենք հնա-
րեցին Արեգակնային ժա-
մացոյցը , Զոդիակոսի 12
նշանները , ամբողջ տարին
365^{1/4} օր կը հաշուէին .

ունէին ամիսներու , օր-
ուան , ժամուան , վայր-
կեանի , երկիլարկեանի բաժանումները ճիշդ մեզի պէս ,
նմանապէս՝ չափերու և կշիռներու կանոնաւոր դրու-
թիւն մը : Քաղդէացիք իրենց աստեղագիտութեամբ

Արեգակնային ժամացոյց
Փաւղէութեան ծագութ



ա'յնքան մեծ համբաւ կը վայելէին որ երբեմն աստեղազի-
տական կամ աստեղայիտական ուսմամբ պարապողները
կոչուեցան Քարդեայ և ուսումը՝ Քարդեութիւն (==Քաղդէ-
ութիւն): Յետոյ Քաղդէութիւն նշանակեց բախտագու-
շակութիւն, կախարդութիւն: Միջին դարու մէջ՝ ժողո-
վրդային հաւատքը չար ոգիներու, գուշակութեան և
կախարդութեան ծագում առաւ Քաղդէացիներէն:

Գ. Դիրք՝ որ իր ձեւին պատճառով սեպազիր կամ
թեւեռազիր կոչուած է, շատ կանուխ ծանօթ էր Քաղ-
դէացւոց. երեք տեսակ էր, — բռն նշանազիր, փա-
կազիր և որոշիչ: Բռն նշանագրերը գրեթէ միշտ վանկի
զօրութիւն ունէին. փակազիրը կը ներկայացնէր ամ-
բողջ բառ մը և որոշիչները կը ցուցնէին, թէ բառը՝
որուն քով իրենք դրուած էին, կը վերաբերէր որոշ
դասի մը, զոր օր. Աստուծոյ, երկրի, քաղաքի, ելն. :
Գլխաւոր նիւթը՝ որուն վրայ այս նշանագրերը կը զըր-
ուէին, կակուղ կաւ էր պնակիտի և աղիւսի ձեւով.՝
պնակիտներ խնամով կը պահէին. նշանաւոր էին Աքադ
և Արեք նախակին քաղաքներուն գրատունները: Պո-
դայի, Լէյարտի և ուրիշ նախոյզներու պեղումներ
և այս ասիթներով գտնուած արձանագրութիւններ՝
որոնց ընթերցումը շատ կնծոռու և դժուարին է, օր
մը ա'լ աւելի լոյս պիտի սփուռն այս ժողովրդեան սո-
վորութեանց, կրօնքին և ուսման վրայ: Բեւեռազիրք
գործածուեցան, գրեթէ Զ հազար տարի Եփրատի հով-
ակին մէջ և մօտ բնակող ազգերէն մինչև Աղեքսանդր
Մեծ, երբ Արեւելք հելլենացաւ:

Ծ Քաղդէացիք՝ ճարտարապետութեան մէջ մեծ

4. Ուսպազիր կամ բեւեռազիր կոչուած զիրը: 5. Քաղդէա-
ցիք՝ ճարտարապետուքեան և ճարտարութեան մէջ:

յաջողակութիւն ցոյց տուին: Շինեցին լայնանիստ, ըն-
դարձակ չենքեր պարզ և կոշտ նիւթերով, ինչպէս են
աղիւս և կուպր: Կանգնեցին պալատներ արուեստա-
կան բրակներու վրայ: Գուռներուն երկու կողմը գրուած
կ'ըլլային մարդագլուխ թեւաւոր հսկայական ցուլեր,
ներքին սրմերը զարդարուած էին թանկ փայտէ դըր-
ուագներով, կիտուածանկար աղիւսներով և կամ ալա-
պատրով որուն հարթ քանդակները կը ներկայացնէին
պատերազմի որսորդութեան, հանդիսական թափորի
եւ այլ տեսարաններ: Ընդհանրապէս պալատին մօտ կը
բարձրանար աշտարակ մը բուրդի ձեւով և քանի մը
դսափկոնով որ ասեղադիտք գուրմերուն իրբեւ դիտանոց
կը ծառայէր: Յառաջացած էին ճարտարութեան մէջ ալ,
կը շինէին մետաղեայ զարդեր և գործիներ, խեցեղէն
անօթներ և նուրբ կերպամներ, ունէին վաճառականա-
կան յարաբերութիւններ օտար երկիրներու հետ:

6. Քաղդէական պատմութիւնը աւելի հին չէ Ե-
գիպտականէն, բայց երբ Արիական, Տուրանեան և Սե-
մական ցեղեր գեռ թափառական կեանք մը կը վարէին,
Քաղդէացիք՝ «Մեծ Գետին» բերանը, Պարսկալին ծոցին
ափունքը կանոնաւոր կառավարութիւն հաստատած՝ եր-
կիր կը մշակէին, տաճարներ կը կանգնէին, քաղաքներ
կը շինէին. շատ բնական էր որ Քաղդէաստանի առաջին
քնակիչները, հողին նպաստաւոր պայմաններուն մէջ,
ձգելով իրենց թափառական կեանքի սովորութիւնները
սկսէին երկիր մշակել և հաստատուն բնակութիւն ու-
նենալ: Քաղաքակրթութիւն, կիտութիւն, գրականու-
թիւն, արուեստ ևայլն Քաղդէաստանէ տարածուեցան
դէպի հիւսիս, արեւելք և արեւմուտք: Քաղդէաս-

6. Քաղդէաստանի դերը Ասիական քաղաքակրթեան մէջ:

տան՝ Ասիական քաղաքակրթութեան ծնողն և սկզբանատիպ հնարիչն եղաւ :

Բ. Ա.Ս Ո Ր Ե Ս Տ Ա Ն Ց Ի Ք

1. Ապացուցուած է որ Ասորեստանցիք Սեմական ժողովուրդ մ'էին . ասոնք շատ կանուխ Քաղդէաստանէն հիւսիս փոխարքուեցան , հոն հիմնեցին իշխանութիւն մը որ ի տկրան Քաղդէական գերիշխանութեան տակ էր , բայց յետոյ ԺԴ. դարուն (Ն. Բ.) հիմնեցին Բարելոնի և Նինուէի միացմամբ՝ կայսրութիւն մը որ Ասոր աստուծոյ անունով Ասորեստանեաց իշխանութիւն կոչուեցաւ : Կայսրութիւնը տեւեց վեց դար և իր պատմութիւնը կը բաժնուի երկու շրջաններու .

Ա. Քաղդէացիներէն անջատման թուականէն մինչեւ Թագլաթ-Բալասար Բ. (1250—745 Ն. Բ.) :

Բ. Թագլաթ-Բալասար Բ.ի դահակալութենէն մինչեւ Նինուէի կործանումը (745—625 Ն. Բ.) :

3. Յունական աղբիւրներու համեմատ Ասորեստանի տէրութեան հիմնադիրն եղած է Նինոս , Բէլի որդին : Այս իշխանը՝ Միջերկրականի և Խնդոսի միջեւ գտնուած երկիրները նուածեց , իր անունով Նինուէ անուանեց իր ձեռակերտ քաղաքը որ քառակուսի զիրք մ'ունէր լնդարձակ տարածութեան վրայ բարձր և հաստ պարիսպներով և բազմաթիւ աշտարակներով : Նինոս Բակրիա արշաւեց և Շամիրամի հնարագիտութեամբ գրաւեց անոր մայրաքաղաքը : Շամիրամ՝ Նինոսի զօրապետնե-

1. Ասորեստանցոց պատմութիւնը և անոր երկու շրջանները :
2. Տուեք համառօտիւ Ասորեստանցոց հին առասպելական պատմութիւնը :

ըէն մէկուն կինն էր և ծպտեալ կը մասնակցէր պատերազմին , յետոյ ամուսնացաւ Նինոսի հետ : Իր վիճակառ ամուսինին մահէն վերջ՝ իշխեց տէրութեան վրայ շատ աշխարհակալութիւններ ըրաւ : Նինոս աս՝ իր որդին զահը ելաւ մօրը տեղ՝ Վերջին իշխանները՝ հեշտամոլ թոյլ և անփոյթ անձեր եղան . վերջապէս Վարբակէս՝ Մարաց իշխանը և Բելէսիս՝ Բարելոնի իշխանը միանալով յաղթեցին Սարգանաբալ Ա.ի :

3. Հնախոյզներու քննութիւնները և հին արձանագրութիւնները չեն հաստատեր այս պատմութիւնները և ուստի գիտնական շրջանակներու մէջ լոկ առասպեկտներ նկատուած են : Նշանակենք ի ստորեւ Ասորեստանի գլխաւոր իշխանները , որոնք պատմական գոյութիւն ունին :

4. Ասորեստանի պատմութեան Ա. շրջանի գլխաւոր իշխաններն են :

Թագլաթ-Բալասար Ա. (1130 Ն. Բ.) . արձանագրութիւն մը՝ որ գանուած է պալատի մը աւերակներուն մէջ , կը թուէ այս հզօր իշխանին արեւմտեան և հիւսիսային ժողովուրդներուն դէմ ըրած պատերազմները , աւերումները և աւարառութիւնները եայն :

Սաուր-Նազիր-Բալ (884 Ն. Բ.) . զանազան արշաւանքներ ըրած է , նոյնպէս յաղթեած է հիւսիսային ժողովուրդներուն . ինչ ինչ նորոգութիւններ եւ մեծագործ շինութիւններ ըրած է :

Սազմանասար Բ. (860 Ն. Բ.) . արշաւած է Սիրիա և Պաղեստին : Այս իշխանէն վերջ՝ Ասորեստանի զա-

3. Պատմական վերջին քննութիւնները՝ Ասորեստան այս հին պատմութեան մասին : 4. Ներկայացուցէք Ասորեստան պատմութեան Ա. շրջանի իշխանները :

նազան մասերուն մէջ խոռվութիւններ ծագեցան, և այս երկարատեւ կոհւներուն պատճառով՝ Բարելոնի իշխանը, Նաբանասար բաժնուեցաւ Ասորեստանցւոց իշխանութիւնէն (747 Ն. Ք.):

Յ. Հազիւ երկու տարի անցաւ և ահա Ասորեստանցիք դարձեալ զօրացան: Թաղար-Բալասար թի գահակալութեամբ սկսաւ Ասորեստանի պատմութեան երկրորդ և ամէնէն փառաւոր շրջանը (745 Ն. Ք.): Թաղարթ-Բալասարի որդին ալ, Սալմանասար Գ. (*) հզօր վեհապետ մ'եղաւ, իր մէկ արշաւանքին մէջ մեռաւ Սամարիայի առջեւ: Ասոր զօրապետ՝ Սարգոն որ միեւնոյն տեղը իշխան ընտրուեցաւ պաշարմամբ գրաւեց Սամարիա, ուստի բիւրաւոր գերիներ տարաւ: Այս իշխանը պատերազմեցաւ նաեւ Եգիպտացւոց, Արաբացւոց հետ զորս իրեն հարկատու րրաւ, յետոյ հիւսիս ալ արշաւեց, ուր ծանր դժուարութիւններէ վերջ ընկնեց տեղւոյն Ուրսա հղօր իշխանը: Հիմնեց քաղաք մը (Տուր-Սարիքին = Սարգոնի բներդ) ուր փոխադրեց իր աթոռը (706 Ն. Ք.): Սենեկերիմ՝ ասոր յաջորդն ու որդին շրջանին ամէնէն փառաւոր վեհապետն եղաւ (705—681 Ն. Ք.): Պատերազմներ մղեց Սուրիոյ, Հրէից երկրին. Եգիպտասով և Շօշաստանի դէմ: Հոյակապ Հնաքեր կանգնեց Նինուէի մէջ: Այս իշխանին որդիներն էին որ Արարափի լեռները փախան (**) : Սենեքերիմի յաջորդեց իր կրտսեր որդին՝ Ասորգան (680), որ իր առաջին գործը ըրաւ վանել երկրէն իր միւս թշնամիները: բայց աւելի համբաւաւոր

(*) Դ. Թագ. Ժ. 9—12:

(**) Դ. Թագ. Ժ. 36—37:

5. Նկարագրեցիք Բ. շրջանը:

Յ. Արուեստ և ճարտարութիւն ծաղկեցան Փիւնիկէի մէջ: Համբաւաւոր էին Սիդոնի նուրբ ասեղնագործութիւնները և կերպանները, թափանցիկ ապակին՝ զոր զիպուածով գտան, Տիրոսի ծիրանի ներկը՝ զոր խեցեմորթէ մը կը պատրաստէին, ծիրաննեգոյն կերպանները՝ որոնք իշխաններու և մեծամեծներու գործածութեան համար սահմանուած էին, և այլն: Փիւնիկեցիք՝ արուեստից մէջ՝ Եգիպտացւոց և Քաղդէացւոց աշակերտ եղան, բայց ինչ որ ընդունեցան անոնցմէ — տարագագործութիւն, ներկարաբութիւն, խեցեշինութիւն և այլն — կատարելագործեցին:

Յ. Փիւնիկէ հին աշխարհի յանձնակատարն էր (*). իր ընդարձակ յարարերութիւնը կը կատարէր՝ ցամաքի ճամբով՝ Արեւելքի հետ, և ծովով՝ Արեւմուտքի հետ: Իր կարաւանները կ'երթեւեկէին Ասիոյ և Ափրիկէի մէջ, յառաջանալով մինչեւ Հնդկաստան, իր նաւերը կը շրջէին Միջերկականի մէջ և եղերքները, անցնելով Հերակլէսի կոթողներէն (Ճիպրալթար), դէպ ի հիւսիս Բրիտանական, և դէպ ի հարաւ Քանարեան կղզիները կ'երթային: Փիւնիկեցի նաւորդներն էին որ է. դարուն (Ն. Ք.) Եգիպտասովի իշխանի մը ծառայութեան տակ Ափրիկէի շրջանն ըրին երեք տարուան մէջ, ոկտելով Կարմիր ծովէն և դառնալով Միջերկականէն: Ասոնք իրենց գտած աշխարհները և շահաստանները գաղտնի կը պահէին, չուզելով մրցակից ունենալ վաճառականութեան մէջ: Բայց Յոյները առեւտրական և դաղթային ձեռնարկնե-

(*) Եղեկիէլ հէ. 5-25:

5-6 Փիւնիկեցիք՝ ճարտարութեան և վաճառականութեան մէջ:

րու սկսելով (1000 Ն. Ք.)՝ իրենց մեծ մրցակիցներն եղան, մինչեւ որ Ալեքսանդր մեծ Աղեքսանդրիա քաղաքը հիմնելով մահացու հարուածը տուաւ իրենց վաճառականութեան :

Դ. Փիւնիկեցիք լոկ իրենց շահուն համար ընդարձակ վաճառականութիւն կ'ընէլն այլ և այլ ազգերու հետ . սակայն իրենց այս յարաբերութեամբ՝ անդիտակայաբար շատ նպաստեցին քաղաքակրթութեան ծաւալման, իրենք փոխադրեցին Եգիպտական և Ասուրական արուեստի և ճարտարութեան արտադրութիւնները Ասրեւմուտքի բարբարիկ ցեղերուն մէջ, որոնց իրբեւ օրինակ ծառայեցին Արեւելքէն տարուած անօթները, կերպամները, ևալն, Բաց աստի՛ Սյրուբենը գտնելու փառքը Փիւնիկեցւոց կը վերաբերի . Ճմարիս է որ իրենք չգտան գիրը, որովհետեւ Եգիպտացիք՝ իրենցմէ շատ դարեր առաջ՝ գիտէին գրել, բայց Եգիպտական դրութիւնը շատ դժուար և խառնակ էր . Փիւնիկեցիք, իրենց առեւտուրին մէջ, պէտք ունէին աւելի պարզ դրութեան մը, ուստի վանկ և բառ ներկայացնող Եգիպտական նշանագրերը ձգելով՝ սկսան ԶՅ տառ միայն գործածել, որոնց իւրաքանչիւրը՝ անփոփոխ, սկզբնական ձայն մը կը ներկայացնէր: Բոլոր ժողովուրդները ընդունեցան Փիւնիկեան այս պարզ դրութիւնը աւելի կամ նուազ ձեւափոխմամբ:

(Ա. Մ. Փ Ո Փ Ո Ւ Մ)

Փիւնիկեցիք, լեզուով Սեմական և ցեղով Քամեան, աշխարհի ամենահին վաճառական, նաւարկու և դադ-

7. Փիւնիկեցւոց դերը քաղաքակրթութեան մէջ:

թարար ժողովուրդն եղան : Պատերազմիկ չըլլալով՝ հետղհետէ հապատակեցան Եգիպտացւոց, Ասորեստանցւոց, Պարսից, Յունաց և Հռոմէացւոց : Իրենց այբուբէնի գիւտով և վաճառակամնական ընդարձակ յարաբերութեամբ մեծապէս սատարեցին աշխարհի քաղաքակրթութեան, բայց իրենց այս սպասարկութիւնը քաղաքակրթութեան ծաւալման՝ արդիւնք չէր օգտակար ըլւալու գիտակցական ջանքի . պատշաճօրէն կարելի է Փիւնիկեան ժողովուրդը նմանցնել «թոչունի մը որ թոշած ժամանակ հատիկներ կը թափթիէ քան երկրադի մը՝ որ հունար կը սերմանէ :

Փիւնիկեան ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Փիւնիկեցիք եղան առաջին գաղթարար ժողովուրդը : Արաբական և Պարսկական ծովերուն եղերքը, կիպրոսի և Միջերկրականի ուրիշ կարեւոր կզզիներու մէջ, Արքիկէի հիւսիսային եղերքը, Սպանիոյ մէջ հիմնեցին հաշուատուններ, որոնք քիչ ժամանակէն բազմամարդ ծաղկեալ գաղթականութիւններ եղան : Անոնց մէջ ամէնէն նշանաւորն էր կարքեղոն :

2. Կը պատմուի թէ Ելիսա կամ Դիդէ՛ Տիւրոսի իշխաններէն միոյն առջիկը վախչելով իր ընչաքաղ Պիգմալիոն եղբօրմէն՝ որ իր ամուսինը սպաննած էր, աէլ եղաւ՝ իր խորագիտութեամբ՝ Արքիկէի հիւսիսային եղերքը մաս մը հողի և հիմը դրաւ կարքեղոնի թ. դարուն : Սյս քաղաքը՝ իր նպաստաւոր դիրքին չնորսիւ՝ շուտով բարգաւաճեցաւ եւ զօրացաւ, գերազանցեց

1. Փիւնիկէ առաջին գաղթարար երկիր: 2. Կարքեղոնի հիմնարկութիւնը և մեծուրիւնը:

մայր-երկիրը իր վաճառականութեամբ եւ զօրութեամբ, գրաւեց Սփրիկէի գրեթէ բոլոր եղերքները, Սպանիոյ մեծ մասը, Սարտենիա, Գորսիքա և Սիկիլիա, վերջապէս եղաւ Արեւմտեան Միջերկրականի ամէնէն մեծ ծովային պետութիւնը :

Յ. Կարքեդոնի կառավարութիւնը Հանրապետութիւն էր. ամէնէն մեծ ժողովն էր Ծերակոյալը որ քաղաքին հարուստ լաճառականներէն կը բազկանար. երկու բարձր պաշտօնեաներ կը վարէին գործադիր իշխանութիւնը : Կարքեդոնական իշխանութիւնը չատ խիստ էր, այսու հանդերձ յաջողեցաւ Զ. դարէն մինչեւ Գ. դար իր կայսրութիւնը պահպանել, չնորհիւ իր հզօր նաւատորմղին եւ բանակին որ վարձկան, բախտախնդիր զինուրներէ կը կազմուէր :

Դ. Հռոմ նախանձով կը դիտէր Կարքեդոնի զարգացումն ու մեծութիւնը : Սիկիլիոյ գրաւումը Կարքեդոնի կողմէն՝ պատճառ եղաւ՝ քիչ ժամանակէն՝ այս երկու մրցակից հանրապետութեանց գժաման : Այն երկարատեւ կուիները՝ որոնք ամենայն սաստկութեամբ մղուեցան երկուստեք, ծանօթ են պատմութեան մէջ «Փիւնիկեան պատերազմներ» անունով : Կարքեդոն՝ Ա. Փիւնիկեան պատերազմին մէջ կորսնցուց Սիկիլիա (241), Բ. ին մէջ՝ Սպանիա (201) հակառակ Աննիբալի դիւցաղնական ջանքերուն և ոազմագիտական շարժումներուն, Գ. ին մէջ Հռոմի Ծերակոյալին անդութ և անարդար հրամանով Կարքեդոն կործանեցաւ (146) : Այսօր Թունուզի մօտ աւազուտ անապատին վրայ ցիրուցան սիւ-

Յ. Կարքեդոնի կառավարութիւնը և մեծութիւնը: 4. Փիւնիկեան պատերազմները և իրենց վախճանը:

Ներու բեկորներ, աւերակներու կոյտեր, կիսափուլ ջրամբարներ կը նշանակին այն տիրազգեցիկ վայրը, ուր երբեմն կարքեղոն կը կանգնէր հզօր և բարգաւած :

Ե. Փիւնիկէի գաղթականութիւնները շատ օգտակար եղան իրեն (մայր-երկրին), վասն զի նոր հրապարակներ բացին իր արտադրութեանց համար, մղում տալով ճարտարութեան զարգացման և հարստութեան աճման : Եւ այս՝ ճշմարիտ է առ հասարակ բոլոր գաղթականութեանց համար : Դարձեալ՝ մայր-երկիրը՝ իր գաղթայրերը ծաղկեցնելու նպատակով մասնաւոր դիւրութիւններ կ'ընծայէ, զոր օրինակ թոյլ կուտայ որ իր օրէնքները ի գործ դրուին տեղական, տնտեսական նոր պայմաններու պատշաճեցմամբ : Այս պատճառներով քաղաքական գիտութիւնը աւելի զարգացած է գաղթականութեանց քան թէ մայր-երկրին մէջ :

Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

Փիւնիկէ ի՞նչ տեսակ երկիր եր եւ ո՞ւր կը գտնուէր — Ո՞ւր եին Տիւրոս եւ Սիդոն բաղաբները — Ո՞ւր եին Լիբանան լեռները, հիմա ի՞նչ կը կոչուին — Ո՞ւր է Կարեկեղոն — Փիւնիկեցւոց դիրէր ի՞նչ եր հին ժողովրդոց մէջ իբրեւ գաղբարար եւ վանառական ժողովուրդ — Ո՞ր ժողովուրդները Փիւնիկեցւոց մրցակից եղան վանառականութեան մէջ — Փիւնիկեցիք ի՞նչ ժառայութիւն մատուցին հին ժողովուրդներու բաղաբներութեան — Ի՞նչ կարեւոր գիւտեր կը վերագրուին Փիւնիկեցւոց :

5. Գաղթականութեանց օգտակարութիւնը՝ մայր-երկրին.

ԱՐԻԱԿԱՆՔ

Իրան լեռնադաշտ մ'է Տիգրիս, Ինդոս գետերուն
և կասպից ու Պարսկային ծովերուն միջև. կը բաղկա-
նայ աւազուտ, կիզիչ անապատներէ, բարձր լեռներէ
և հովիտներէ. կիման շատ անհաւասար է, ձմռոք
սաստիկ յուրտ և ամառը սաստիկ տաք է: Մարաստան
հիւսիսային արեւմտեան, և Պարսկաստան՝ հարաւային
արեւմտեան կողմն էր:

Արիական ցեղեր իրանի մէջ կը բնակէին, իրենց
բնագաւառը, ըստ գիտնականաց, Ոքսոս և Յաքսար-
տէս գետերուն չուրջն էր, հոս կը բնակէին Եւրոպացի
և Ասիացի Արիականաց նախահայրերը: Ժամանակ
անցնելէ վերջ՝ գեղթականութեան զօրաւոր հոսանք մը
սկսաւ. գեղթականութիւններէն ոմանք դէպի Արեւ-
մուտք յառաջանալով՝ հաստատուեցան Եւրոպա և Կազ-
մեցին Յորն. Լատին, Տեւտոն և այլ ազգութիւններ:
Ասիացի Արիականներէն Մարք՝ Մարաստանի, Պարսիկք՝
Պարսկաստանի և Հնդիկք՝ Հնդկաստանի մէջ հաստա-
ռուեցան:

Ասիացի Արիականաց գլխաւոր ժողովուրդները՝
որոնց պատմութիւնները պիսի ներկայացնենք յաջոր-
դաբար, հետեւեալներն են.

Ա. Մարք

Բ. Պարսիկք

Բ. Հնդիկք:

Զանց կ'ընենք խօսիլ Հայոց վրայ, ինչպէս նաեւ Սեմականներէն
Հրէից վրայ, վասն զի մեր վարժարաններուն մէջ երկուքն ալ առանձին
կ'աւանդուին արդէն:

Ա. Մ Ա Ր Ք

1. Մարք զանազան ցեղերու բամնուած էին,
իւրաքանչիւրը իր պետն ունէր. կը սերէին Յարէթի Մա-
դայի, որդին (*): Զենդ-Աւեստա չի յիշեր այս ժողո-
վուրդին անունը, Ասորեստանցւոց արձանագրութիւն-
ներն ալ առաջին անգամ կը յիշեն զայն թ. դարուն
կիսուն (Ն. Ք.), երբ Սալմանասար Բ. (850) և յետոյ
իր որդին Մարաստան արշաւելով հարկատու ըրին
զայն. կը պատմուի թէ՝ Դէովլկ Մարական անջատ
ցեղերը միացնելով իր տակ՝ հզօր պետութիւն մը հիմո-
նեց: Բայց այս պատմութիւնը ճշմարիտ չի թուիր,
վասն զի այսպիսի կեղրոնացեալ իշխանութիւն մը չէր
կրնար կազմուիլ ճիշդ ա'յն ժամանակ, երբ Սարգոն՝
Ասորեստանի պետը Մարաստան իր կայսրութեան հետ
միացուցած, բնակիչներէն մէկ մասը տեղափոխած և
անոնց տեղ Սամարիոյ քաղաքներէն Խսրայելացի գե-
րիներ հաստատած էր (**): (710 Ն. Ք.): Կ'ըսուի թէ՝
Փրաւորդ Մարական իշխանութիւնը ընդարձակել ու-
զելով՝ յարձակեցաւ Ասորեստանի վրայ (634), բայց իր
բանակը յաղթուեցաւ և ինքն ալ սպաննուեցաւ:

2. Կիաքսար՝ Փրաւորդի որդին հօրը յաջորդելով
սկսաւ բանակը վերակազմել, յետոյ յարձակեցաւ Ասո-

(*) Ծննդոց Ժ. 2:

(**) Դ. Թագաւոր Ժէ. 6:

1. Մարաց հին պատմութիւնը: 2. Մարական իշխանութեան
կազմութիւնը և Կիաքսար:

րեստանի վրայ, յաղթեց թշնամիին և յառաջացաւ մինչեւ Նինուէ զոր պաշարեց (632), սակայն յանկարծ ստիպուեցաւ պաշարումը վերցնել և դառնալ իր երկիրը, վասն զի Սկիւթացիք-վայրագ ժողովուրդ մը — կովկասի լեռներէն իջնելով՝ Մարաստան արշաւած էին, կողոպտելով, քանդելով բոլոր երկիրը։ Կիաքսար պատերազմեցաւ քաջութեամբ, բայց յաղթուելով ստիպուեցաւ Սկիւթացւոց գերիշանութիւնը բնդունիլ և տարեկան տուրքմը վճարել։ Քանի մը տարի վերջ՝ Կիաքսար Սկիւթացի պետերը խնջոյքի հրաւիրելով՝ զինովցուց ամէնքն ալ ու ապա սպաննեց։ Յետոյ՝ այս թափառական, զազրատեսիլ ամրոխը իրենց երկիրը վանեց։ Կիաքսար գիտնալով որ Ասորեստան չափազանց տկարացած էր Սկիւթական արշաւանքէն, որոշեց իր պատերազմը նորոգել, բայց այս անգամ իր յաղթութեան վրայ բոլորովին վատահ ըլլալու համար, զանակցեցաւ Բաբելոնի իշխանին՝ Նարոպոլասարին հետ, և իր աղջիկը անոր Նարուգունոսոր որդւոյն կնութեան տուաւ Երկու գաշնակից բանալիներ, մին՝ հարաւէն և միւսը՝ հիւսիսէն յարձակեցան Նինուէի վրայ։ Պաշարումը շատ երկար պիտի տեւէր եթէ Տիգրիսի ջուրերուն յորդմամբ ամրակուռ պարիսպին մէկ մասը կործանուած չըլլար։ Ասորեստանի պետը, այս դժբախտ պարագային տակ, այլ եւս անօգուտ համարելով դիմադրել, անձնասպան եղաւ (606 Ն. Ք.)։ Մարաց պետը Ասորեստանի թառապութիւնը կործանելէ յետոյ՝ արեւմուտք արշաւեց Լիւդիոյ թագաւորին դէմ։ Պատերազմը բուռն և երկարատեւ եղաւ։ Օր մը, երբ գարձեալ կը պատերազմէին, երկինք խաւարեցաւ, — արեգակնային խաւարում պատահած էր — երկու բանակներն ալ զարհուրած հաշտութիւն խօսեցան և որոշուեցաւ որ Ալիս գետը

երկու տէրութեանց սահմանագլուխ ըլլայ, նաև Լիւդիոյ թագաւորը իր աղջիկը Կիաքսարի Աժդահակ որդուոյն կնութեան տայ։

3. Աժդահակ իր հօր մահէն (593) վերջ թագաւորեղաւ։ Սա չունեցաւ իր հօր կորով ու կարողութիւնը։ Կիւրոս՝ Պարսից կամրիւս իշխանին որդին չնազանցեցաւ իր գերիշխան պետութեան, յաղթեց Աժդահակի և մտաւ Եկրատան, Մարաց իշխանութեան մայրաքաղաքը։ Կիւրոս անուանուեցաւ Մարաց և Պարսից թագաւորը միանգամայն (558)։

(Ա. Մ. Փ. Ո. Փ. Ո. Ւ. Վ.)

Մարք քաջ, բայց խիստ ժողովուրդ մ'էին, իրենց յաղթութենէն վերջ և փառքին մէջ չուտով ապականեցան բարքով։ Մարական պաշտօնեայք կը հազնէին զոյնզգոյն, երկայն զգեստներ, բազուկնին՝ ապարանշանով և պարանոցնին ոսկի մանեակով և շղթայով զարդարած։ Մողերուն դասը իրրեւ կրօնքի պաշտօնեայ և երազի մեկնիչ՝ մեծ աղդեցութիւն ունէր իշխանին և տէրութեան քաղաքականութեան վրայ։ Մարական հզօր իշխանութիւնը կարձատեւ եղաւ, հազիւ 48 տարուան կեանք ունեցաւ (606-558)։ Մարք՝ գրականութեան և ճարտարութեան տեսակէտով՝ նշանակելի բան մը թողած չեն։

Բ. Պ. Ա. Ր. Ս. Ի. Կ. Ք

Կ Ի Ւ Ր Ո Ս

1. Պարսիկները, հին ժամանակ, բաժնուած էին զանազան ցեղերու որոնց իւրաքանչիւրը ունէր իր պետը։

3. Աժդահակ և Մարական իշխանութեան կործանումը։ 4. Պարսկական իշխանութեան սկզբը։

Կը կարծուի , թէ Աքեմենէս եղաւ առաջին պետք որ հիմք դրաւ Պարսկական միացեալ իշխանութեան : Այս իշխանը , ինչպէս և իր չորս յաջորդները , Բասարկատա հաստատեցին իրենց իշխանութեան աթոռը , Մարաց իշխաններուն գերիշխանութեան տակ , մինչեւ որ Կիւրոս Աժդահակի տէրութիւնը կործանելով՝ իր երկիրը ազատեց բոլորովին Մարաց հպատակութենէն :

Զ. Կիւրոս՝ Պարսիկ Կամրիւս իշխանին և Աժդահակի դստեր որդին էր . իր մանկութիւնը առասպելապատում է : Ինչ որ ստոյգ է անոր մասին պատմուածներուն մէջ սա է , թէ Պարսիկները Մարաց գերիշխանութեան տակ էին և թէ Կիւրոս որ Մարաց արքունիքն էր , յաջողեցաւ Պարսկաստան երթալ :

Տ. Կիւրոս Պարսիկ արքունիքին մէջ կրթուեցաւ : Ապա Մարաց ինքնակալին վրայ քալեց : Պարագաները շատ նպաստաւոր էին իրեն . Նաբուգոշոնոսոր՝ Աժդահակի քեռորդին , մեռած էր , և հաւանական չէր որ անոր յաջորդը Մարաց օգնէր , Արրակ իրեն միացաւ : Աժդահակ յաղթուելով գերի բռնուեցաւ : Կիւրոս յաղթանակով՝ Եկբատան մտաւ և Մարաց ու Պարսից պետ հրատարակուեցաւ (558 Ն. Ք.) :

Գ. Կիւրոս՝ քիչ ժամանակէն՝ Արեւմուտք արշաւեց , ուր հզօր իշխանութիւն մը վատանգ կը սպառնար իր տէրութեան , Կրեսոս , Լիւդիոյ զօրաւոր և հարուստ իշխանը լսելով Աժդահակի — իր քեռորդւոյն — մահը , մեծ պատրաստութիւններ տեսաւ . թէ՛ վրէժ լուծելու ,

2. Կիւրոսի մանկութիւնը . 3. Կիւրոսի աշխարհակալութեան սկըր և յաջողութեան պայմանները . 4. Կիւրոսի պատերազմը Կրեսոսի դէմ

և թէ՛ Պարսկական նորածին տէրութիւնը ջնջելու համար : Այս նպատակով նախ՝ ապահովեց Բարելոնի , Եգիպտոսի եւ Սպարապետի գաշնակցութիւնը , ապա Դելփիսի պատգամախօսին պատասխանէն քաջալերուած թէ՝ «Մեծ տէրութիւն մը պիտի կործանէր , եթէ պատերազմի ձեռնարկէր» , յարձակողականի ոկսաւ , յառաջացաւ մինչեւ Ալիս գետ , որմէ անցաւ Թաղէս փիղիսովիային հնարքով : Կիւրոս հասաւ իր բանակով : Պատերազմը անորոշ մնաց : Կրեսոս Սարդիկէ քաշուեցաւ խորհելով որ Պարսիկները պիտի դառնան իրենց երկիրը : Մեծ եղաւ իր զարմանքը , երբ յանկարծ քաղաքին պարիսպներուն տակ տեսաւ թշնամին . իր ծիաւոր զօրքով Կիւրոսի դէմ եղաւ , բայց յաղթուեցաւ ու գերի բըռնուեցաւ . Սարդիկէ ալ գրաւուեցաւ : Կիւրոս զգածուելով Կրեսոսի սրտաշարժ պատմութենէն և մտածելով քախակին անկայունութեան վրայ՝ պատուով պահեց իր մօտ Լիւդիոյ գժբախա իշխանը :

Ծ. Կիւրոս՝ Փոքր-Ասիոյ ծովեզերեայ եւ կղզերնակ Յոյն գաղթականութիւնները նուաճելէ յետոյ՝ իր հիւսիսային զինակցին հետ (*) յարձակեցաւ Բարելոնի վրայ , Երկար ժամանակ պաշարեց զայն , վերջապէս հնարքով մը գրաւեց Արեւելքի այս հոյակապ քաղաքը , մինչդեռ բնակիչները բոլորովին ապահով՝ քաղաքին ամրութեան վրայ զուարձութեան եւ խնձոյքի տուած էին զիրենք (538) : Կիւրոս քաղցրութեամբ վարուեցաւ բնակիչներուն հետ , յարգելով անոնց սովորութիւնները : Նմանապէս՝

(*) Երեմիա ծԱ. 27.

5. Կիւրոս կը տիրէ Փոքր-Ասիոյ , Յոյնական գաղթականութիւններուն և Բարելոնի :

իր թոյլառութեամբ բազմաթիւ Հրեայ գերիներ՝ առաջ-
նորդութեամբ Զորաբարէլի (*), Պաղեստին գացին Երու-
սաղէմի տաճարը վերականգնելու :

Յ. Կիւրոս՝ Արեւմտեան Ասիա իր ամբապետու-
թեան տակ առնելէ յետոյ՝ իր տէրութեան հիւսիսային-
արեւելեան կողմը արշաւեց Սկիւթացի ժողովուրդներէն
Մասագէտներուն (**) թագուհոյն դէմ : Այս իր վերջին
արշաւանքը եղաւ : Թագուհոյն որդին՝ որ գերի ըրու-
նուած էր, գերութեան վիճակին չհանդուրժելով անձ-
նասպան եղաւ : Որդեկորոյս թագուհին յարձակեցաւ
Պարսից վրայ, որոնց մեծ ջարդ մը տուաւ . կ'ըսուի
թէ՝ Կիւրոս պատերազմի դաշտին վրայ մեռած գանուե-
ցաւ եւ թէ՝ իր մարմինը թշնամոյն ձեռքը անցաւ .
բայց այս ճշմարիտ չթուիր, հաւանական է որ Կիւրոս
իր առած վէրքէն մեռաւ, եւ իր մարմինը Պարսկաս-
տան տարուելով՝ թագուեցաւ Բասարկատաւ :

Ղ. Կիւրոս՝ Պարսիկ իշխաններուն մէջ շատ համ-
բաւաւոր եղաւ : Կորովի, քաջ եւ գործունեայ իշխան
մ'էր՝ Մեծ աշխարհակալ մ'եղաւ . հիմնեց. քսան եւ ինը
տարուան մէջ, Պարսկական ընդարձակ կայսրութիւնը
որ կը տարածուէր Յաքսարտէս գետուն մինչեւ Եգիպ-
տոս, ինդոս գետէն մինչեւ Հելլեսպոնտոս, Չունեցաւ
վարչական ծիրքեր . իր ընկճած գաւառները կառավա-
րելու համար միօրինակ դրութեան մը չհետեւեցաւ,
այնպէս որ տէրութեան մասերը շատ թոյլ կերպով կա-
պուած էին իրարու հետ :

(*) Եզր. Ա. 2-4:

(**) Մասրութք ըստ Եղիշէի (Յեղ. Բ. Էջ 351):

6. Կիւրոսի արշաւանքը և մահը. 7. Կիւրոսի նկարագիրը.

ԿԱՄԲԻՒՏ

1. Կիւրոսի յաջորդեց իր որդին Կամբիւս . սա՝
խիստ եւ փառասէր իշխան մ'էր . քիչ ժամանակէն
հօրը նման աշխարհակալութեան ձեռնարկեց :

2. Պարուն չորս մեծ պետութիւններէն ետքը՝ Մա-
րաստան, Լիւդիա և Բարելոն՝ արդէն ընկճուած՝ Պարսիկ
ընդարձակ իշխանութեան հետ մ'ացած էին . Եգիպտոս
միայն անկախ կը մնարա Կամբիւս որոշեց նուաճել զայն.
պատրուակ չէր պակսեր Եգիպտոս երբեմն զաշնակցած
էր Լիւդիոյ իր հօր դէմ, նոյնպէս՝ Ամասիս իշխանը մեր-
ժած էր իր աղջիկը անոր կնութեան տալու : Պատերազ-
մելէ առաջ՝ բարեկամութեան դաշինք կնքեց Արաբացի
իշխաններու հետ, որոնց երկրէն պիտի անցնէր, եւ յետոյ՝
որպէս զի կարենար ազգուապէս պաշարել եւ չուտով
զրաւել Մեմֆիս, դաշնակից ըրաւ իրեն՝ Փիւնիկեցինե-
րը, ասոնց հօր նաւաառմիջով նեղոսի բերանը փակե-
լու համար . Փսամետիքոս՝ որ իր հօր՝ Ամասիսի յաջորդած
էր, մեծ բանակով մը Պէլուախոն քաղաքին առջեւ
թշնամւոյն կը սպասէր : Պատերազմը սոսկալի եղաւ,
երկու կողմերն ալ մեծ կորուսաներ կրեցին, վերջապէս
Եգիպտացիք յաղթուելով՝ խոյս տուին եւ ապաստանե-
ցան Մեմֆիս . պաշարումը երկար չտեւեց, քաղաքը
անձնատուր եղաւ :

3. Կամբիւս բոլոր Եգիպտոսի տիրելէ յետոյ՝ մտա-
ծեց զրաւել նաեւ 1. Կարքեգոն 2. Արամազդ Ամոնի
մեհեանին գանձերը եւ 3. Եթովպիտա : Այս երեք խոր-
հուրդներն ալ ի գերեւ ելան : Փիւնիկեան նաւաառմիջը

1. Կամբիւս՝ Պարսկական գանին վրայ. 2. Կամբիւս Եգիպտոսի
կը տիրէ : 3. Կամփիւսի Ա.Փրիկեան միւս արշաւանքները :

զոր Կամբիւս ուզեց Կարքեղոնի դէմ զրկել, մերժեց հնաղանդիլ, վասն զի Կարքեղոն Փիւնիկեան ծաղկեալ գաղթականութիւն մէր : Պարսից իշխանը նկատելով որ իր մնացեալ նաւային ոյժը անբաւական էր Կարքեղոն նուածելու, հրաժարեցաւ իր դիտաւորութենէն : — Բանակը՝ զոր զրկեց Լիբէական անապատ Արամազդ Ամմոնի մեհեանը կողոպտելու, բոլորովին անհետ եղաւ անապատին աւազներուն մէջ : — իր Եթովպական արշաւանքն ալ կատարեալ ձախողութեան մատնուեցաւ. բանակը սովորանց կորսուեցաւ եւ ինքը՝ սաստիկ կատղած իր ձեռնարկներուն անյաջող վախճանին վրայ՝ Եղիպատոս դարձաւ :

Գ. Այս միջոցին Եղիպատացիք իրենց Ապիս կովուն տօնը կը կատարէին մեծահանդէս, ամբողջ երկիրը ցընծութեան մէջ էր : Անհաւանական չէ որ Եղիպատացիք եւ իրենց յաղթուած իշխանը քաջալերուած Կամբիւսի ձախորդութիւններէն՝ որոնք տասանորդած էին Պարսիկ բանակը, մտադրած ըլլան Կամբիւսի դէմ ևնելու: Եղիպատացւոց ուրախութիւնը սովորալի անգիտութեան մէկց Պարսիկ իշխանը. իր ձեռքով սպաննեց Ապիս կովը, քուրմերը ծեծել տուաւ. դից արձանները հրապարակաւ անարդեց, անոնց իշխանը մահուան դատապարտեց, մեռելոց գերեզմանները բանալ տուաւ. այս եւ ուրիշ իշխատ գործերով սարսափ ազգեց Եղիպատոսի ժողովուրդին:

Ծ. Կամբիւսի բացակայութեան միջոցին քաղաքական մեծ փոփոխութիւն մը տեղի ունեցած էր Պարսկաստանի մէջ : Գումարէս անունով մոգ մը կիւրոսի մեռած որդին՝ Շմերտ՝ ձեւանալով իշխանութեան բարձ-

4. Կամբիւսի խստութիւնները Եղիպատոսի մէջ. 5. Պարսկաստանի քաղաքական մեծ դէպքը և Կամբիւսի մահը:

բացած էր : Կամբիւս երբ այս ծանր դէպքը լսեց, փութաց իր երկիրը դառնալ . ճամբան մեռաւ դիպուածով իր դաշոյնէն վիրաւորուելով (522) : Ուրիշներ, ընդհակառակն, հաւանական կը համարին որ Կամբիւս իր վիճակէն անյոյ՝ անձնասպան եղած ըլլայ. խորհելով որ ինքը ատելի էր Պարսից, թէ ասոնք կը հաւատային որ արդարեւ նոր իշխանը կիւրոսին որդին՝ Շմերտն է, թէ Մարք՝ որոնք իր բանակին մեծ մասը կը կազմէին, պիտի չուզէին պատերազմիլ տապալելու մէկը—մոգը—որ թագաւորական իշխանութիւնը Մարական ցեղին կը փոխանցէր :

ԴԱՐԵՆ

1. Պարսկաստանի մէջ տեղի ունեցած փոփոխութեան նպատակը կրկն էր, — քաղաքական եւ կրօնական : Առաջին նպատակը յաջողեցաւ, երբ Սուտա՛Շմերտ իր ցեղակից Մարաց օգնութեամբ եւ մանաւանդ Կամբիւսի մահուամբ հաստատուեցաւ պարսկական գառուն վրայ : Սուտա՛Շմերտ քանի մը շնորհներ ըրաւ իր քազմաթիւ հպատակներուն հաճելի ըլլալու համար, ապա ձեռնարկեց կրօնական նպատակը իրականացնելու, Մոդութիւնը հաստատելով Պարսկական կրօնքին տեղ: Պարսից եօթը իշխաններ սկսան կասկածիլ գահակալէն, անոր անցուցած կեանքին պատճառաւ: Իրենց կասկածը ստուգուեցաւ, վասն զի յաջողեցան խարդախութիւնը երեւան հանել: Ականջատ Սուտա՛Շմերտ մեռաւ եւ իր տեղը Դարեհ Վշտասպեան՝ եօթը իշխաններէն մէկը : Գահ բարձրացաւ (521 և. Ք.) եւ իր իշխանութիւնը

1. Դարեհ Պարսկական գահը կը բարձրանայ:

ամրապնդելու եւ յարգելի ու օրինաւոր ընծայելու համար ամուսնացաւ կիւրոսի Աղոստա աղջկան հետ :

3. Պարսկական իշխանութեան չուրջ յուզուող ինդիրներուն հետեւանքով՝ տէրութեան զանազան մասերուն մէջ խոռվութիւններ ծագած էին Ամէնէն ծանրակշո դէպքն էր Բարելացւոց : Բարելոն՝ որ ամրացած էր այս նպատակով, դէմ գրաւ Պարսից յարձակումներուն, մինչեւ որ Զոպիւրոսի՝ Պարսիկ իշխանի մը՝ խորամանկութեամբ քաղաքը գրաւուեցաւ, Դարեն անոր պղնձեայ գոները վերցնել և պարիսպները կործանել առուեւ : Բարելոնի երկրորդ շարժումը Պարսից դէմ՝ աւելի յաջող արդիւնք չունեցաւ, Միւս բոլոր շարժումներն ալ մի առ մի զսպուեցան :

3. Դարեն փորձով տեսնելով որ շատ թոյլ է այն քաղաքական կամը՝ որ կը միացնէր իրարու՝ տէրութեան զանազան մասերը, սկսաւ նոր կազմակերպութիւն մը տալ պետութեան, Հաստատեց իր ընկճած բոլոր երկիրներուն մէջ վարչական միօրինակ զրութիւն մը, թէեւ ազատ թողուց զանոնք իրենց լեզուին, կրօնքին եւ օրէնքներուն մէջ : Տէրութիւնը բաժնեց 23 աատրապութեանց, որոնց իւրաքանչիւրը ունէր սատրապ մը, զինուորական հրամանատար մը եւ խորհրդական յարտուղար մը : Այս երեք բարձրաստիճան իշխաններուն դժուար էր համաձայնիլ և բաժնուիլ տէրութեան ամբողջութենէն, մանաւանդ որ թագաւորը երբեմն մեծ իշխան մը՝ ընդհանրադէս իր եղբայրը կամ որդին — մեծ բանակով մը կը զրկէր հոն ուր քննութիւն մը կատարել

2. Կոխները կը զսպուին: 3. Դարեն կը վերակազմէ տէրութիւնը:

5. Արուեստ և ձարտարութիւն ծաղկեցան Փիւնիկէի մէջ : Համբաւաւոր էին Սիդոնի նուրբ ասեղնագործութիւնները և կերպամները, թափանցիկ ապակին՝ զոր զիպուածով գտան, Տիւրոսի ծիրանի ներկը՝ զոր խեցեմորթէ մը կը պատրաստէին, ծիրանեգոյն կերպասները՝ որոնք իշխաններու և մեծամեծներու գործածութեան համար սահմանագուած էին, ևայլն : Փիւնիկեցիք՝ արուեստից մէջ՝ Եգիպտացւոց և Քաղղէացւոց աշակերտ եղան, բայց ինչ որ ընդունեցան անոնցմէ — տարագագործութիւն, ներկարարութիւն, խեցեշինութիւն ևայլն — կատարելագործեցին :

6. Փիւնիկէ հին աշխարհի յանձնակատարն էր (*). իր ընդարձակ յարարերութիւնը կը կատարէր՝ ցամաքի ճամբով՝ Արեւելքի հետ, և ծովով՝ Արեւմուտքի հետ : Իր կարաւանները կ'երթեւեկէին Ասիոյ և Ափրիկէի մէջ, յառաջանալով մինչեւ Հնդկաստան, իր նաւերը կը չըջէին Միջերկրականի մէջ և եզերքները, անցնելով Հերակլէսի կոթողներէն (Ճիպրալթար), դէպ ի հիւսիս Բրիտանական, և դէպ ի հարաւ Բանարեան կղզիները կ'երթային: Փիւնիկեցի նաւորդներն էին որ է. գարուն (Ն. Ք.) Եգիպտոսի իշխանի մը ծառայութեան տակ Ափրիկէի շրջանն ըրին երեք տարուան մէջ, սկսելով կարմիր ծովէն և գառնալով Միջերկրականէն : Ասոնք իրենց գտած աշխարհները և շահաստանները գաղտնի կը պահէին, չուզելով մրցակից ունենալ վաճառականութեան մէջ : Բայց Յոյները առեւտրական և գաղթային ձեռնարկները

(*) Եզեկիէլ հէ. 5-25:

5-6 Փիւնիկեցիք՝ ձարտարութեան և վաճառականութեան մէջ:

րու սկսելով (1000 Ն. Ք.)՝ իրենց մեծ մրցակիցներն եղան, մինչեւ որ Ալեքսանդր մեծ Ալեքսանդրիա քաղաքը հիմնելով մահացու հարուածը տուաւ իրենց վաճառականութեան :

7. Փիւնիկեցիք լոկ իրենց շահուն համար ընդարձակ վաճառականութիւն կ'ընէին այլ և այլ ազգերուն հետ . սակայն իրենց այս յարաբերութեամբ՝ անդիտակցարար շատ նպաստեցին քաղաքակրթութեան ծաւալման : Իրենք փոխադրեցին Եղիպտական և Սաուրական արուեստի և ճարաւարութեան արտադրութիւնները Արեւմուտքի բարբարիկ ցեղերուն մէջ, որոնց իրբեւ օրինակ ծառայեցին Արեւելքէն տարուած անօթները, կերպաները, և այլն : Բաց աստի՛ Այբուրենը գտնելու փառքը Փիւնիկեցւոց կը վերաբերի . ճշմարիտ է որ իրենք չգտան գիրը, որովհետեւ Եղիպտացիք՝ իրենցմէ շատ դարեր առաջ՝ գիտէին գրել, բայց Եղիպտական դրութիւնը շատ գժուար և խառնակ էր . Փիւնիկեցիք, իրենց առեւտուրին մէջ, պէտք ունէին աւելի պարզ դրութեան մը, ուստի վանկ և բառ ներկայացնող Եղիպտական նշանագրերը ձգելով՝ սկսան 22 տառ միայն գործածել, որոնց իւրաքանչիւրը՝ անփոփոխ, սկզբնական ձայն մը կը ներկայացնէր : Բոլոր ժողովուրդները ընդունեցան Փիւնիկեան այս պարզ դրութիւնը աւելի կամ նուազ ձեւափոխմամբ :

(Ա. Մ. Փ Ո Փ Ո Ւ Մ)

Փիւնիկեցիք, լեզուով Սեմական և ցեղով Քամեան, աշխարհի ամենահին վաճառական, նաւարկու և գաղ-

7. Փիւնիկեցւոց դերը քաղաքակրթութեան մէջ :

թարար ժողովուրդն եղան : Պատերազմիկ չըլլալով՝ հետզհետէ հպատակեցան Եգիպտացւոց, Սաորեստանցւոց, Պարսից, Յունաց և Հռոմէացւոց : Իրենց այրութէնի գիւտով և վաճառականական ընդարձակ յարաբերութեամբ մեծապէս սատարեցին աշխարհի քաղաքակրթութեամն, բայց իրենց այս սպասարկութիւնը քաղաքակրթութեան ծաւալման՝ արդիւնք չէր օգտակար ըլլալու գիտակցական ջանքի . պատշաճօրէն կարելի է Փիւնիկեան ժողովուրդը նմանյնել «թոչունի մը որ թոշած ժամանակ հատիկներ կը թափթփէ քան երկրագործի մը՝ որ հունար կը սերմանէ :

Փիյնիկեան ԴԱՂԹԱԿԱՆՈՒԽԻՆՆԵՐ

1. Փիւնիկեցիք եղան առաջին գաղթարար ժողովուրդը, Սրաբական և Պարսկական ծովերուն եղերքը, Կիպրոսի և Միջերկրականի ուրիշ կարեւոր կզգիներումէջ, Ափրիկէի հիւսիսային եղերքը, Սպանիոյ մէջ հիմնեցին հաշուատուններ, որոնք քիչ ժամանակէն բազմամարդ ծաղկեալ գաղթականութիւններ եղան : Անոնց մէջ ամէնէն նշանաւորն էր Կարքեղոն :

2. Կը պատմուի թէ Ելիսա կամ Դիգէ՛ Տիւրոսի իշխաններէն միոյն աղջիկը փախչերով իր ընչափալց Պիգմալիոն եղբօրմէն՝ որ իր ամուսինը սպաննած էր, աէր եղաւ՝ իր խորագիտութեամբ՝ Ափրիկէի հիւսիսային եղերքը մաս մը հողի և հիմք դրաւ Կարքեղոնի թ. դարուն : Այս քաղաքը՝ իր նպաստաւոր գիրքին շնորհիւ՝ շուտով բարգաւաճեցաւ եւ զօրացաւ, գերազանցեց

1. Փիւնիկէ՛ առաջին գաղթարար երկիր: 2. Կարքեղոնի հիմնարկութիւնը և մեծութիւնը:

մայր-երկիրը իր վաճառականութեամբ եւ զօրութեամբ, գրաւեց Ափրիկէի գրեթէ բոլոր եղերքները, Սպանիոյ մեծ մասը, Սարտենիա, Գորսիքա և Սիկիլիա, վերջապէս եղաւ Արեւմտեան Միջերկրականի ամէնէն մեծ ծռվային պետութիւնը :

Յ. Կարքեդոնի կառավարութիւնը Հանրապետութիւն էր, ամէնէն մեծ ժողովը էր Ծերակոյտը որ քաղաքին հարուստ լաճառականներէն կը բաղկանար. երկու բարձր պաշտօնեաներ կը վարէին գործադիր իշխանութիւնը : Կարքեդոնական իշխանութիւնը շատ խիստ էր, այսու հանդերձ յաջողեցաւ Զ. գարէն մինչեւ Գ. գար իր կայսրութիւնը պահպանել, չնորհիւ իր հզօր նաւատօրմղին եւ բանակին որ վարձկան, բախտախնդիր զինուորներէ կը կազմուէր :

Դ. Հռոմ նախանձով կը դիտէր Կարքեդոնի զարգացումն ու մեծութիւնը : Սիկիլիոյ գրաւումը Կարքեդոնի կողմէն՝ պատճառ եղաւ՝ քիչ ժամանակէն՝ այս երկու մրցակից հանրապետութեանց գժաման : Այն երկարատեւ կախւները՝ որոնք ամենայն սաստկութեամբ մղուեցան երկուստեք, ծանօթ են պատմութեան մէջ «Փիւնիկեան պատերազմներ» անունով : Կարքեդոն՝ Ա. Փիւնիկեան պատերազմին մէջ կորմնցոց Սիկիլիա (241), Բ.ին մէջ՝ Սպանիա (201) հակառակ Աննիբալի դիւցազնական ջանքերուն և ուզմագիտական շարժումներուն, Գ.ին մէջ Հռոմի Ծերակոյտին անդութ և անարդար հրամանով՝ Կարքեդոն կործանեցաւ (146) : Այսօր թունուզի մօտ աւազուտ անապատին վրայ ցիրուցան սիւ-

3. Կարքեդոնի կառավարութիւնը և մեծութիւնը: 4. Փիւնիկեան պատերազմները և իրենց վախճանը:

ներու բեկորներ, աւերակներու կոյտեր, կիսափուլ ջրամբարներ կը նշանակեն այն տիրազգեցիկ վայրը, ուր երբեմն կարքեդոն կը կանգնէր հզօր և բարգաւաճ :

Ե. Փիւնիկէի գաղթականութիւնները շատ օգտագոր եղան իրեն (մայր-երկրին), վասն զի նոր հրապարակներ բացին իր արտազրութեանց համար, մղում տալով ճարտարութեան զարգացման և հարստութեան աճման : Եւ այս՝ ճշմարիտ է առ հասարակ բոլոր գաղթականութեանց համար : Դարձեալ՝ մայր-երկիրը՝ իր գաղթայրերը ծաղկեցնելու նպատակով մասնաւոր գիւրութիւններ կ'ընծայէ, զոր օրինակ թոյլ կու տայ որ իր օրէնքները ի գործ դրուին տեղական, տնտեսական նոր պայմաններու պատշաճնեցմամբ : Այս պատճառներով քաղաքական գիտութիւնը աւելի զարգացած է գաղթականութեանց քան թէ մայր-երկրին մէջ :

Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

Փիւնիկէ ի՞նչ տեսակ երկիր եր եւ ո՞ւր կը գտնուէր — Ո՞ւր եին Տիւրու եւ Սիդոն քաղաքները — Ո՞ւր եին Լիբանան լեռները, հիմա ի՞նչ կը կոչուին — Ո՞ւր է Կարեգոն — Փիւնիկեցւոց դիրէր ի՞նչ եր հին ժողովրդոց մէջ իբրեւ գաղթարար եւ վաճառական ժողովուրդ — Ո՞ր ժողովուրդները Փիւնիկեցւոց մրցակից եղան վաճառականութեան մէջ — Փիւնիկեցիք ի՞նչ ժառայուրիւն մատուցին հին ժողովուրդներու հաղախակրուրեան — Ի՞նչ կարեւոր զիւտեր կը վերագրուին Փիւնիկեցւոց :

5. Գաղթականութեանց օգտակարութիւն՝ մայր-երկրին.

ԱՐԻԱԿԱՆՔ

Իրան լեռնադաշտ մ'է Տիգրիս, Խնդոս գետերուն
և կասպից ու Պարսկային ծովերուն միջև. կը բաղկա-
նայ աւազուտ, կիզիչ անապատներէ, բարձր լեռներէ
և հովիտներէ. կլիման շատ անհաւասար է, ձմեռը
սաստիկ ցուրտ և ամառը սաստիկ տաք է: Մարաստան
հիւսիսային արեւմտեան, և Պարսկաստան՝ հարաւային
արեւմտեան կողմն էր:

Սրիական ցեղեր իրանի մէջ կը բնակէին, իրենց
բնագւառը, ըստ գիտնականաց, Ոքսոս և Յաքսար-
տէս գետերուն շուրջն էր, հոս կը բնակէին Եւրոպացի
և Ասիացի Սրիականաց հախահայրերը: Փամանակ
անցնելէ վերջ՝ գաղթականութեան զօրաւոր հոսանք մը
սկսաւ. գաղթականութիւններէն ոմանք դէպի Սրեւ-
մուտք յառաջանալով՝ հաստատուեցան Եւրոպա և կազ-
մեցին Յոն. Լատին, Տեւտոն և այլ ազգութիւններ:
Ասիացի Սրիականներէն Մարք՝ Մարաստանի, Պարսիկք՝
Պարսկաստանի և Հնդիկը Հնդկաստանի մէջ հաստատ-
ուեցան:

Ասիացի Սրիականաց գլխաւոր ժողովուրդները՝
որոնց պատմութիւնները պիտի ներկայացնենք յաջոր-
դաբար, հետեւեալներն են.

Ա. Մարք

Բ. Պարսիկք

Բ. Հնդիկք:

Զանց կ'ընենք խօսիլ Հայոց վրայ, ինչպէս նաեւ Սիմականներէն
Հրէից վրայ, վասն զի մեր վարժարաններուն մէջ երկուքն ալ առանձին
կ'աւանդուին արդէն:

Ա. ՄԱՐՔ

1. Մարք զանազան ցեղերու բաժնուած էին,
խւրաքանչիւրը իր պետն ունէր. կը սերէին Յարէթի Մա-
րտայի որդիէն (*), Զենդ-Աւեստա չի յիշեր այս ժողո-
վուրդին անունը, Ասորեստանցւոց արձանագրութիւն-
ներն ալ առաջին անգամ կը յիշեն զայն թ. դարուն
կիսուն (Ն. Ք.), երբ Սալմանասար Բ. (850) և յետոյ
իր որդին Մարաստան արշաւելով հարկատու ըրին
զայն. կը պատմուի թէ Դէովկ Մարական անջատ
ցեղերը միացնելով իր տակ՝ հզօր պետութիւն մը հիմ-
նեց: Բայց այս պատմութիւնը ճշմարիտ չի թուիր,
վասն զի այսպիսի կեդրոնացեալ իշխանութիւն մը չէր
կրնար կազմուիլ ճիշդ ա'յն ժամանակ, երբ Սարգոն՝
Ասորեստանի պետը Մարաստան իր կայսրութեան հետ
միացուցած, բնակիչներէն մէկ մասը տեղափոխած և
անոնց աեղ Սամարիոյ քաղաքներէն իսրայելացի զե-
րիներ հաստատած էր (**). (710 Ն. Ք.): Կ'ըսուի թէ
Փրաւորդ Մարական իշխանութիւնը ընդարձակել ու-
ղելով՝ յարձակեցաւ Ասորեստանի վրայ (634), բայց իր
բանակը յաղթուեցաւ և ինքն ալ սպաննուեցաւ:

2. Կիաքսար՝ Փրաւորդի որդին հօրը յաջորդելով
սկսաւ բանակը վերակազմել, յետոյ յարձակեցաւ Ասո-

(*) Ծննդոց Ժ. 2:

(**) Դ. Թագաւոր Ժ. 6:

1. Մարաց հին պատմութիւնը: 2. Մարական իշխանութեան
կազմութիւնը և Կիաքսար:

բեստանի վրայ, յաղթեց թշնամին և յառաջացաւ մինչեւ Նինուէ զօր պաշարեց (682), սակայն յանկարծ ստիպուեցաւ պաշարումը վերցնել և դառնալ իր երկրը, վասն զի Սկիւթացիք-վայրագ ժողովուրդ մը — Կովկասի լեռներէն իշնելով՝ Մարաստան արշաւած էին, կողոպատելով, քանդելով բոլոր երկիրը։ Կիաքսար պատերազմեցաւ քաջութեամբ, բայց յաղթուելով ստիպուեցաւ Սկիւթացւոց գերիշխանութիւնը ընդունիլ և ուարեկան տուրք մը վճարել։ Քանի մը տարի վերջ՝ Կիաքսար Սկիւթացի պետերը խնջոյքի հրաւիրելով՝ գինովց ամէնքն ալ ու ապա սպաննեց։ Յետոյ՝ այս թափառական, զաղրատեսիլ ամբոխը իրենց երկիրը վանեց։ Կիաքսար գիտնալով որ Ասորեստան չափաղանց տկարացած էր Սկիւթական արշաւանքէն, որոշեց իր պատերազմը նորոգել, բայց այս անգամ իր յաղթութեան վրայ բոլորովին վատահ ըլլալու համար, գաշնակցեցաւ Բաբելոնի իշխանին՝ Նաբոռլասարին հետ, և իր աղջիկը անոր Նաբոռլորոնսոր որդւոյն կնութեան տուաւ, երկու դաշնակից բանակներ, մին՝ հարաւէն և միւսը՝ հիւսիսէն յարձակեցան Նինուէի վրայ։ Պաշարումը շատ երկար պիտի տեւէր եթէ Տիգրիսի ջուրերուն յորդմամբ ամրակուռ պարիսապին մէկ մասը կործանուած չըլլար։ Ասորեստանի պետը, այս դժբախտ պարագային տակ, այլ եւս անօգուտ համարելով դիմագրել, անձնասպան եղաւ (606 Ն. Բ.)։ Մարաց պետը Ասորեստանի թագաւորութիւնը կործանելէ յիտոյ՝ արեւմուտք արշաւեց Լիւդիոյ թագաւորին դէմ։ Պատերազմը բուռն և երկարատեւ եղաւ։ Օր մը, երբ դարձեալ կը պատերազմէին, երկինք խաւարեցաւ, — արեգակնային խաւարում պատահած էր — երկու բանակներն ալ զարհուրած՝ հաշտութիւն խօսեցան և որոշուեցաւ որ Ալիս գետը

երկու տէրութեանց սահմանագլուխ ըլլայ, նաև Լիւդիոյ թագաւորը իր ազջիկը Կիաքսարի Աժդահակ որդւոյն կնութեան տայ։

Յ. Աժդահակ իր հօր մահէն (593) վերջ թագաւորեղաւ։ Սա չունեցաւ իր հօր կորով ու կարողութիւնը։ Կիւրոս՝ Պարսից Կամբիւս իշխանին որդին չնազանցեցաւ իր գերիշխան պետութեան, յաղթեց Աժդահակի և մտաւ Եկրատան, Մարաց իշխանութեան մայրաքաղաքը։ Կիւրոս անուանուեցաւ Մարաց և Պարսից թագաւորը միանգամայն (558)։

(Ա. Մ. Փ. Ո. Փ. Ո. Ւ. Մ.)

Մարք քաջ, բայց խիստ ժողովուրդ մ'էին, իրենց յաղթութենէն վերջ և փառքին մէջ չուտով ապականեցան բարքով։ Մարական պաշտօնեայք կը հազնէին գոյնզգոյն, երկայն զգեստներ, բազուկնին՝ ապարանցնով՝ և պարանոցնին ոսկի մանեեկով և շղթայով զարդարած։ Մովերուն դասը իբրեւ կրօնքի պաշտօնեայ և երազի մեկնիչ՝ մեծ աղդեցութիւն ունէր իշխանին և տէրութեան քաղաքականութեան վրայ։ Մարական հզօր իշխանութիւնը կարծատեւ եղաւ, հազիւ 48 տարուան կեանք ունեցաւ (606-558)։ Մարք՝ գրականութեան և ճարտարութեան տեսակէտով՝ նշանակելի բան մը թողած չեն։

Բ. Պ. Ա. Ր. Մ. Ի. Կ. Ք

Կ. Ի. Ի. Ր. Ո. Ս

1. Պարսիկները, հին ժամանակ, բաժնուած էին զանազան ցեղերու որոնց իւրաքանչիւրը ունէր իր պետը։

3. Աժդահակ և Մարական իշխանութեան կործանումը։ Պարսկական իշխանութեան սկիզբը։

Կը կարծուի , թէ Աքեմենէս եղաւ առաջին պետը որ հիմը դրաւ Պարսկական միացեալ իշխանութեան : Այս իշխանը , ինչպէս և իր չորս յաջորդները , Բասուրկատա հաստատեցին իրենց իշխանութեան աթոռը , Մարաց իշխանն երռւն գերիշխանութեան տակ , մինչեւ որ Կիւրոս Աժդահակի տէրութիւնը կործանելով՝ իր երկիրը ազատեց բոլորովին Մարաց հպատակութենէն :

ջ. Կիւրոս՝ Պարսիկ Կամրիւս իշխանին և Աժդահակի դստեր որդիին էր . իր մանկութիւնը առասպելապատում է : Ինչ որ ստոյգ է անոր մասին պատմուածներուն մէջ սա է , թէ Պարսիկները Մարաց գերիշխանութեան տակ էին և թէ՝ Կիւրոս որ Մարաց արքունիքն էր , յաջողեցաւ Պարսկաստան երթաւ :

թ. Կիւրոս Պարսիկ արքունիքին մէջ կրթուեցաւ : Ապա Մարաց ինքնակալին վրայ քալեց : Պարագաները շատ նպաստաւոր էին իրեն . Նաբուգորոդոնոսոր՝ Աժդահակի քեռորդին , մեռած էր , և հաւանական չէր որ անոր յաջորդը Մարաց օգնէր , Արբակ իրեն միացաւ : Աժդահակ յաղթուելով գերի բռնուեցաւ : Կիւրոս յաղթանակով՝ Եկրատան մտաւ և Մարաց ու Պարսից պետ հրատարակուեցաւ (558 Ն. Ք.) :

կ. Կիւրոս՝ քիչ ժամանակէն՝ Արեւմուտք արշաւեց , ուր հզօր իշխանութիւն մը վտանգ կը սպասնար իր տէրութեան կրեսոս , Լիւդիոյ զօրաւոր և հարուստ իշխանը լսելով Աժդահակի — իր քեռորդւոյն — մահը , մեծ պատրաստութիւններ տեսաւ թէ՝ վրէժ լուծելու ,

2. Կիւրոսի մանկութիւնը : 3. Կիւրոսի աշխարհակալութեան սերը և յաջորդութեան պայմանները : 4. Կիւրոսի պատերազմը Կրեսոսի դէմ

և թէ՝ Պարսկական նորածին տէրութիւնը ջնջելու համար : Այս նպատակով նախ՝ ապահովեց Բաբելոնի , Եգիպտոսի եւ Սպարտայի դաշնակցութիւնը , ապա Դելփիսի պատգամախօսին պատասխանէն քաջալերուածթէ՝ «Մեծ տէրութիւն մը պիտի կործանէր . եթէ պատերազմի ձեռնարկէր» , յարձակողականի սկսաւ , յառաջացաւ մինչեւ Ալիս գետ , որմէ անցաւ Թաղէս փիլիսոփային հնարքով : Կիւրոս հասաւ իր բանակով : Պատերազմը անորոշ մնաց : Կրեսոս Սարդիկէ քաշուեցաւ խորհելով որ Պարսիկները պիտի դառնան իրենց երկիրը : Մեծ եղաւ իր զարմանքը , երբ յանկարծ քաղաքին պարփակներուն տակ տեսաւ թշնամին . իր ձիւոր զօրքով Կիւրոսի դէմ ելաւ , բայց յաղթուեցաւ ու գերի բռնուեցաւ . Սարդիկէ ալ զրաւուեցաւ : Կիւրոս զգածուելով կրեսոսի սրտաշարժ պատմութենէն և մտածելով բախտին անկայունութեան վրայ՝ պատուով պահեց իր մօտ Լիւդիոյ գժբախտ իշխանը :

ճ. Կիւրոս՝ Փոքր-Ասիոյ ծովեզերեայ եւ կղզերնակ Յոյն գաղթականութիւնները նուածելէ յետոյ՝ իր հիւսային զինակցին հետ (*) յարձակեցաւ Բաբելոնի վրայ , Երկար ժամանակ պաշարեց զայն , վերջապէս հնարքով մը զրաւեց Արեւելքի այս հոյակապ քաղաքը , մինչդեռ բնակիչները մոլորովին ապահով քաղաքին ամրութեան վրայ զուարձութեան եւ խնձոյքի տուած էին զիրենք (538) : Կիւրոս քաղցրութեամբ վարուեցաւ բնակիչներուն հետ , յարգելով անոնց սովորութիւնները : Նմանապէս՝

(*) Երեմիա ԾԱ. 27:

5. Կիւրոս կը տիրէ Փոքր-Ասիոյ , Յոնական գաղթականութիւններուն և Բաբելոնի :

իր թոյլտուութեամբ բազմաթիւ Հրեայ գերիներ՝ առաջ-
նորդութեամբ Զորաբարէլի^(*)՝ Պաղեստին գացին Երու-
սաղէմի տաճարը վերականգնելու :

6. Կիւրոս՝ Արեւմտեան Ասիա իր տիրապետու-
թեան տակ առնելէ յետոյ՝ իր տէրութեան հիւսիսային-
արեւելեան կողմը արշաւեց Սկիւթացի ժողովուրդներէն
Մասագէտներուն^(**) թագուհոյն դէմ։ Այս իր վերջին
արշաւանքը եղաւ։ Թագուհոյն որդին՝ որ գերի ըրու-
նուած էր, գերութեան վիճակին չհանդուրժելով անձ-
նասպան եղաւ։ Որդեկորոյս թագուհին յարձակեցաւ
Պարսից վրայ, որոնց մեծ ջարդ մը տուաւ։ Կ'ըսուի
թէ՛ Կիւրոս պատերազմի դաշտին վրայ մեռած գտնուե-
ցաւ եւ թէ՛ իր մարմինը թշնամոյն ձեռքը անցաւ։
բայց այս ճշմարիտ չթուիր, հաւանական է որ Կիւրոս
իր առած վէրքէն մեռաւ, եւ իր մարմինը Պարսկաս-
տան տարուելով՝ թագուեցաւ Բասարկատա :

7. Կիւրոս՝ Պարսիկ իշխաններուն մէջ շատ համ-
բաւաւոր եղաւ։ Կորովի, քաջ եւ գործունեայ իշխան
մ'էր։ Մեծ աշխարհակալ մ'եղաւ։ հիմնեց, քսան եւ ինը
տարուան մէջ, Պարսկական ընդարձակ կայսրութիւնը
որ կը տարածուէր Յաքսարտէս գետէն մինչեւ Եգիպ-
տոս, ինդոս գետէն մինչեւ Հելլեպոնտոս։ Չունեցաւ
վարչական ձիրքեր։ իր ընկած գաւառները կառավա-
րելու համար միօրինակ դրութեան մը չհետեւեցաւ,
այնպէս որ տէրութեան մասերը շատ թոյլ կերպով կա-
պուած էին իրարու հետ։

(*) Եզր. Ա. 2-4։

(**) Մասրութք ըստ Եղիշէի (Յեղ. Ը. էջ 351)։

6. Կիւրոսի արշաւանքը և մահը։ 7. Կիւրոսի նկարագիրը։

ԿԱՄԲԻՒՏ

1. Կիւրոսի յաջորդեց իր որդին Կամբիւս։ սա՝
խիստ եւ փառաէր իշխան մ'էր։ Քիչ ժամանակէն
հօրը նման աշխարհակալութեան ձեռնարկեց։

2. Պարուն չորս մեծ պետութիւններէն ետքը՝ Մա-
րաստան, Լիւդիա և Բարելոն՝ արդէն ընկճուած՝ Պարսիկ
ընդարձակ իշխանութեան հետ միացած էին. Եղիպտոս
միան անկախ կը մնար, Պամբիւս որոշեց նուածել զայն.
պատրուակ չէր պակսեր։ Եգիպտոս երրեմն դաշնակցած
էր Լիւդիոյ իր հօր դէմ, նոյնպէս՝ Ամասիս իշխանը մեր-
ժած էր իր աղջիկը անոր կնութեան տալու։ Պատերազ-
մելէ առաջ՝ բարեկամութեան դաշինք կնքեց Արաբացի
իշխաններու հետ, որոնց երկրէն պիտի անցնէր, եւ յետոյ՝
որպէս զի կարենար ազգուապէս պաշարել եւ շուտով
գրաւել Մեմֆիս, դաշնակից ըրաւ իրեն՝ Փիւնիկեցինե-
րը, ասոնց հզօր նաւատորմիզով Նեղոսի բերանը փակե-
լու համար։ Փոսմետիքոս՝ որ իր հօր՝ Ամասիսի յաջորդած
էր, մեծ բանակով մը Պէլուսիոն քաղաքին առջեւ
թշնամոյն կը սպասէր։ Պատերազմը սոսկալի եղաւ,
երկու կողմերն ալ մեծ կորուստներ կրեցին, վերջապէս
Եղիպտացիք յաղթուելով՝ խոյս տուին եւ ապաստանե-
ցան Մեմֆիս։ պաշարումը երկար չտեւեց, քաղաքը
անձնատուր եղաւ։

3. Կամբիւս բոլոր Եգիպտոսի տիրելէ յետոյ՝ մտա-
ծեց գրաւել նաեւ 1. Կարքեղոն. 2. Արամազդ. Ամմոնի
մեհեանին գանձերը եւ 3. Եթովպիա։ Այս երեք խոր-
հուրդներն ալ ի դերեւ ելան։ Փիւնիկեան նաւատորմիզը

1. Կամբիւս՝ Պարսկական զահին վրայ։ 2. Կամբիւս Եգիպտոսի
կը տիրէ։ 3. Կամբիւսի Ափրիկեան միւս արշաւանքները։

զոր կամբիւս ուզեց կարքեղոնի դէմ զրկել, մերժեց հնազանդիլ, վասն զի կարքեղոն Փիւնիկեան ծաղկեալ գաղթականութիւն մէք : Պարսից իշխանը նկատելով որ իր մնացեալ նաւային ոյժը անբաւական էր կարքեցոն նուածելու, հրաժարեցաւ իր դիտաւորութենէն—բանակը՝ զոր զրկեց լիբէական անապատ Արամազդ Ամմոնի մեհեանը կողոպտելու, բոլորովին անհետ եղաւ անապատին աւազներուն մէջ: — Իր Եթովպական արշաւանքն ալ կատարեալ ձախողութեան մատնուեցաւ, բանակը սովատանջ կորսուեցաւ եւ ինքը՝ սաստիկ կատղած իր ձեռնարկիներուն անյաջող վախճանին վրայ՝ Եգիպտոս դարձաւ :

Գ. Այս միջոցին Եգիպտացիք իրենց Ապիս կովաւն տօնը կը կատարէին մեծանանդէս, ամբողջ երկիրը ցընծութեան մէջ էր : Անհաւանական չէ որ Եգիպտացիք եւ իրենց յաղթուած իշխանը քաջալերուած կամբիւսի ձախորդութիւններէն՝ որոնք տասանորդած էին Պարսիկ բանակը, մտադրած ըլլան կամբիւսի դէմ ելնելու Եգիպտացւոց ուրախութիւնը սոսկալի անգիութեան մղեց Պարսիկ իշխանը. իր ձեռքով սպաննեց Ապիս կովը, քուրմերը ծեծել տուաւ. դից արձանները հրազդակաւ անարգեց, անոնց իշխանը մահուան դատապարտեց, մեռելոց գերեզմանները բանալ տուաւ. այս եւ ուրիշ խիստ գործերով սարսափ ազդեց Եգիպտոսի ժողովուրդին:

Ծ. Կամբիւսի բացակայութեան միջոցին քաղաքական մեծ փոփոխութիւն մը տեղի ունեցած էր Պարսկաստանի մէջ : Գործատէս անունով մոդ մը կիւրոսի մեռած որդին՝ Շմերտ՝ ձեւանալով իշխանութեան բարձ-

4. Կամբիւսի խստութիւնները Եգիպտոսի մէջ: 5. Պարսկաստանի քաղաքական մեծ դէալքը և Կամբիւսի մահը:

րացած էր : Կամբիւս երր այս ծանր դէպքը լսեց, փութաց իր երկիրը դառնալ . ճամբան մեռաւ զիպուածով իր դաշոյնէն վիրաւորուելով (522) : Ուրիշներ, ընդհակառակն, հաւանական կը համարին որ Կամբիւս իր վիճակէն անյոյս՝ անձնասպան եղած ըլլայ. խորհելով որ ինքը ատելի էր Պարսից, թէ ասոնք կը հաւատային որ արդարեւ նոր իշխանը կիւրոսին որդին՝ Շմերտն է, թէ Մարք՝ որոնք իր բանակին մեծ մասը կը կազմէին, պիտի չուզէին պատերազմիլ տապալելու մէկը—մոգք—որ թագաւորական իշխանութիւնը Մարական ցեղին կը փոխանցէր :

ԴԱՐԵՆ

1. Պարսկաստանի մէջ աեղի ունեցած փոփոխութեան նպատակը կրկն էր, — քաղաքական եւ կրօնական : Առաջին նպատակը յաղողեցաւ, երբ Սուտ-Շմերտ իր ցեղակից Մարաց օգնութեամբ եւ մանաւանդ կամբիւսի մահուամբ հաստատուեցաւ պարսկական գահուն վրայ : Սուտ-Շմերտ քանի մը չնորհներ ըրաւ իր բազմաթիւ հպատակներուն հաճելի ըլլալու համար, ապա ձեռնարկեց կրօնական նպատակը իրականացնելու, Մոգութիւնը հաստատելով Պարսկական կրօնքին տեղի Պարսից եօթը իշխաններ սկսան կասկածիլ գահակալէն, անոր անցուցած կեանքին պատճառաւ: Իրենց կասկածը սառուգուեցաւ, վասն զի յաջողեցան խարդախութիւնը երեւան հանել: Ականջատ Սուտ-Շմերտ մեռաւ եւ իր տեղը Դարեհ Վշտապեան՝ եօթը իշխաններէն մէկը . գահ բարձրացաւ (521 Ն. Ք.) եւ իր իշխանութիւնը

1. Դարեհ Պարսկական գահը կը բարձրանայ.

ամրապնդելու եւ յարգելի ու օրինաւոր ընծայելու համար ամուսնացաւ կիւրոսի Ազոն աղջկան հետ :

2. Պարսկական իշխանութեան շուրջ յուզուող խնդիրներուն հետեւանքով՝ տէրութեան զանազան մասերուն մէջ խոռվութիւններ ծագած էին։ Ամէնէն ծանրակշիռ դէպքն էր Բաբելացւոցը։ Բաբելոն՝ որ ամրացած էր այս նպատակով, դէմ դրաւ Պարսից յարձակումներուն, մինչեւ որ Զոսիւրոսի՝ Պարսիկ իշխանի մը՝ խորամանկութեամբ քաղաքը գրաւուեցաւ։ Դարենանոր պղնձեայ դռները վերցնել և պարխապները կործանել առուաւ։ Բաբելոնի երկրորդ շարժումը Պարսից դէմ՝ աւելի յաջող արդիւնք չունեցաւ։ Միւս բոլոր շարժումներն ալ մի առ մի զսպուեցան :

3. Դարեն փորձով տեսնելով որ շատ թոյլ է այն քաղաքական կապը՝ որ կը միացնէր իրարու՝ տէրութեան զանազան մասերը, սկսաւ նոր կազմակերպութիւն մը տալ պետութեան։ Հաստատեց իր ընկճած բոլոր երկիրներուն մէջ վարչական միօրինակ դրութիւն մը, թէեւ ազատ թողուց զանոնք իրենց լեզուին, կրօնքին եւ օրէնքներուն մէջ։ Տէրութիւնը բաժնեց 23 սատրապութեանց, որոնց իւրաքանչիւրը ունէր սատրապ մը, զինուորական հրամանաւար մը եւ խորհրդական յաւրուղար մը։ Այս երեք բարձրաստիճան իշխաններուն դժուար էր համաձայնիլ և բաժնուիլ տէրութեան ամբողջութենէն, մանաւանդ որ թագաւորը երբեմն մեծ իշխան մը — ընդհանրադէս իր եղբայրը կամ որդին — մեծ բանակով մը կը դրկէր հոն ուր քննութիւն մը կատարել

2. Կոխները կը զսպուին։ 3. Դարեն կը վերակազմէ տէրութիւնը։

անհրաժեշտ կը համարէր Զինուորներու փոխազրութիւնը դիւրացնելու նպատակով արյունի ճամբաններ չինուեցան։ Սատրապութեանց կացութեան շուտով տեղեկանալու համար կանոնաւոր թղթատրութիւն հաստատուեցաւ և իւրաքանչիւր սատրապութեան համար որոշուեցաւ տուրքի որոշ գումար մը։ Սատրապութիւններէն ումանք տուրքի փոխարէն Պարսիկ բանակին մէկ կարեւոր պէտքը կը հոգային, զորօրինակ Հայք 20 հազար հրիվար կուտային։

4. Երբ վարչական այս և այսպիսի տնօրինութեանց չնորհիւ տէրութիւնը խաղաղեցաւ բոլորովին, Դարեն որոշեց աշխարհակալ նախորդներուն հետեւիլ։ Կիւրոս Ասիոյ տէր եղած էր, Կամբիւս Ափրիկէի մէկ եւ գեղեցիկ մասին՝ եղիպտոսի՝ տիրած էր։ Այս միջոցին Պարսկական տէրութեան սահմաններն էին արեմուտքէն։ Ափրիկէի անապատը և Միջերկրական, հարաւէն՝ Սրաբական անապատը և Ովկիանոս, արեւելքէն՝ Ինդոս, Հիւսիսէն՝ Յաքսարտէս, Կասպից ծով եւ Կովկաս, միայն մէկ կողմ կը մնար, — հիւսիսային արեւմուտք՝ Եւրոպա, — ուր Պարսկական բանակը արշաւած չէր։ Դարեն պատրաստուեցաւ, յետոյ Շօչէն Քաղկեդոն եկաւ, անցաւ Վոսփորէն Թրակիա, միեւնոյն ժամանակ ծովով իսգէր (Փանուք) զրկեց Ասիացի յոյներ որ այս գետին վրայ կամուրջ մը ձգեն։ Սկիւթացիք — այսպէս կը կոչուէին այն կողմերուն բնակիչները — լսելով Պարսից յառաջանալը, դէպ ի հիւսիս քաշուեցան աւերելով իրենց երկիրը։ Յետոյ իրենց իշխանը Դարենի զրկեց պատգամաւոր մը խորհրդաւոր ընծայով որ կը բաղկանար թռչունէ մը, մուկէ մը, գորտէ մը և հինգ նետէ։

4. Դարենի Ալիւրական արշաւանքը,

Այս տարօրինակ նուէրը , տրուած մեկնութեան համես
մատ , կը նշանակէր . «Եթէ չէք կրնար թռչիլ օդին մէջ
թռչունի նման , պահուըտիլ հողին տակ մուկի պէս ,
ցատկել ձահիճին մէջ գորտի պէս , երբեք պիտի չտես-
նէք ձեր երկիրը , պիտի կորնչիք այս նետերէն» : Դա-
րեհ որոշեց ետ դառնալ : Սկիւթացւոց հետապնդումէն
անվաս աղատած անցաւ Դանուրէն : Թրակիա մինչեւ
Դանուր Պարսկական պետութեան կցուեցաւ (508 Ն. Ք.) :

Յ. Փոքր-Ասիոյ Յոյն գաղթականութիւնները չի
հնազանդեցան Դարեհի : Միլէտ նախայարձակ եղաւ
և մինչեւ իսկ Աթենացւոց օգնութեամբ Սարդիկէ գրա-
ւեց , այս գեղեցիկ քաղաքը դիպուածով այրեցաւ ալ :
Դարեհ լսելով այս շարժումները սաստիկ բարկացաւ ,
կործանել տուաւ Միլէտ , եւ սկսած շարժումը զսպուե-
ցաւ : Ապա Աթենացիներէն վրէժ լուծելու համար
պատրաստուեցաւ Յունաստան արշաւելու : Իր առաջին
արշաւանքը անյաջողութեան մատնուեցաւ և Պարսից
հրամանատարը Մարտոնիոս՝ ամօթահար՝ Յունաստանէն
Ասիա դարձաւ : Երկրորդ արշաւանքը աւելի յաջող չե-
ղաւ . Պարսկական բանակը՝ որ նաւատորմիզով Մարա-
թոն ցամաք ելած էր , ջախջախիչ պարառութիւն մը կրեց
Յոյներէն (490) : Դարեհ երկրորդ արշաւանքի մը պատ-
րաստութեան միջոցին մեռաւ (486 Ն. Ք.) : Դարեհի մէկ
բեւեռազիր արձանագրութիւնը , Արիական , Տուրան-
եան և Սեմական լեզուներով , կը գտնուի Պէհիստուն :

Յ. Դարեհ՝ Կիւրոսէ վերջ Պարսից իշխաններուն
մէջ ամէնէն մեծը եղաւ . ինքը կազմակերպեց ընդար-
ձակ պետութիւնը , առանց իր վարչական ձիրքերուն
եւ անօրէնութեանց՝ այս տէրութիւնը պիտի ըլլար մին

5. Մարական պատերազմներուն սկիզբը և ընթացքը : 6. Դա-
րեհի նկարագիրը :

այն պետութիւններէն որոնք ասուպի կեանքը ունեցած
են Սրեւելքի հորիզոնին վրայ :

Պատմ . կապակցուրիւն .— Դարեհէն վերջ յաջորդա-
բար իշխեցին .

Քսերիսկս , որ շարունակեց իր հօր արշաւանքը ,
մտաւ Յունաստան , այրեց Աթէնք , սակայն յաղթուե-
ցաւ Սալամինէի նաւամարտին մէջ , ուստի փութաց
Ասիա անցնիլ : Սակայն աւելի յաջող եղան իր միւս արշ-
աւանքները , զսպեց Եգիպտոս եւ Բարելոն որոնք իրեն
դէմ ոտք ելած էին : Իր կեանքը վերջացաւ ապական-
եալ արքունիքին խոռովութեանց մէջտեղ որոնք իր օրով
սկսան : Իրեն յաջորդեց որդին :

Արտաշէս (465—425 Ն. Ք.) , ստիպուեցաւ խաղա-
ղութիւն ընել Յունաց հետ (449) , ճանչնալով Փոքր-
Ասիոյ Յունաց իշխանութիւնը : Ասոր մահէն վերջ
յաջորդութեան պատճառով՝ խոռովութիւններ ծագեցան
և քանի մը տարի տեւեցին , մինչեւ որ գահ բարձրացաւ

Արտաշէս (405 Ն. Ք.) , Կրտսերն Կիւրոս Յոյն վարձ-
կան զինուորներով յառաջացաւ մինչեւ կունաքսա , ուր
կատաղի պատերազմ մը տեղի ունեցաւ երկուքին միջև :
Կիւրոս սպաննուեցաւ կոռույն մէջ և յաղթական Յոյ-
ները անծանօթ երկիրներէ անցնելով՝ կատարեցին . այն
տաժանելի վերադարձը որ պատմութեան մէջ ծանօթ
է իբրեւ նահանջ թիւրուց :

Այս գէպքը մեծ հետեւանքներ ունեցաւ . Ա. Յոյները
տեսան պարսկական իշխանութեան տկարութիւնը ,
ըստ որում իրենք կրցած էին անծանօթ երկիրներու
մէջէն անցնիլ և հասնիլ Տրապիզոն , Բ. Յոյները սկսան
չզգալ այլ եւս այն երկիւղը զոր մեծ բազաւորին զօ-
րութիւնը կ'ազդէր իրենց : Սպարտա՝ որ կրտսեր Կիւրո-
սի օգնած ըլլալով թշնամացած էր Մեծ թագաւորին ,

անտարտկոյս Ալեքսանդր Մեծէն շատ առաջ կործանած կ'ըլլար Պարսկական տէրութիւնը, եթէ Յունական ներքին գժտութիւնները արգելք չըլլային : Այս միջոցին էր որ Սպարտա եւ Աթէնք իրենց դաշնակիցներով Պելոպոնէսեան պատերազմը կը մղէին իրարու դէմ : Պարսկական քաղաքականութիւնը եղաւ տկարացնել Յունաստան երբեմն Սպարտայի եւ երբեմն Աթէնքի հետ դաշնակցելով : Սպարտա իր դիրքը զօրացնելու համար յանձն առաւ Պարսիկ թագաւորին հետ կնքել անպատճամեր դաշինք մը, որուն համաձայն Փոքր-Ասիոյ Յոյները դարձեալ Պարսից իշխանութեան կ'ենթարկուէին : Արտաշէսի յաջորդեց որդին :

Ոյն (359-338 Ն. թ.), խիստ իշխան մը, ասոր որդոյն կարծատեւ իշխանութենէն վերջ՝ իշխեց Պարսից վերջին իշխանը

Դարեհ Կորոնանու (336 Ն. թ.), որուն իշխանութեան միջոցին Ալեքսանդր Մեծ Արեւելք արշաւեց և իր Գրանիկոնի, Խսոսի եւ Արքելայի ճակատամարտներով յաղթեց Դարեհի և կործանեց Պարսկական իշխանութիւնը :

ՊԱՐՍԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

1. Պարսից նախնական կրօնքը շատ պարզ և մաքուր էր, կը ճանչնային միակ գերագոյն Աստուած մը — տիեզերքին ձևարիտ ստեղծիչը, պահպանիչը եւ կառավարիչը — զոր չէին ներկայացներ ո՛ եւ է նիւթական ձեւի տակ : անհաշտ թշնամի էին կոռապաշտութեան Զրադաշտ իրենց կրօնական օրէնսդիրն եղաւ, ինքը շարադրեց Զենդ-Աւեստա (կենդանի բան), Պարսից կրօնական կանոնագիրը որ 21 մասերէ կը բաղկանար :

1. Պարսից նախնական կրօնքը

2. Այս նախնական դաւանան՝քին յաջորդեց Երկարմատեան վարդապետութիւնը որ կ'ընդունէր երկու սկզբունքներու լուսոյ և խաւարի — պայքարը : Այս սկզբունքները անձնաւ որուեցան Սհուրա-Մազդակամ Որմիզդ եւ Անկրա-Մանեռն կամ Ահրիման անուններու տակ : Որմիզդ (*) — բարի Աստուածը — ոտեղծեց մարդը եւ ամէն բան որ բարի է, լոյս, հուր, առողջութիւն եւն . իսկ բոլոր չարիք, ցաւ, վլասակար կենդանիք եւն . յառաջ կու գան Ահրիմանէն (†) : Որմիզդէն եւ Ահրիմանէն զատ՝ որոնց հայրն էր Զրուան, կային ստորագուստ աստուածներ, ինչպէս նաև բարի ու չար ոգիներ : Հակառակամարտ աստուածներուն պայքարին մէջ վերջնական յաղթութիւնը Որմիզդի պիտի մնար և անոր թագաւորութիւնը պիտի տիրէր :

3. Մոգութիւնը որ Ակիւթացւոց կրօնքն էր, Մարաց միջոցաւ Պարսից մէջ ալ մոտաւ եւ այսպէս Զրադաշտական եւ մոգական կրօնքները իրարս խառնուեցան : Տարրերը — կրտկ, օդ, հող եւ ջուր — սկսան պաշտուիլ, բարձր լեռներու վրայ պաշտօն կը մատուցուէր, հոն կանգնած էին աշրուշաններ, ուր մոգերը պարտաւոր էին անշէջ պահել կրտկը որ կը հաւատային թէ՝ երկինքէն վառուած է : Կրտկապաշտ պաշտօնեաները սպիտակազգեստ, գլուխնին դրած բարձր թաղեայ գլխարկներ, որոնց վերջացած ծայրերը կը ծածկէին իրենց կզակները և շրթունքները, ձեռքերնին բռնած մոշենիէ գաւազանիկներու խուրձ (**) մը, կ'երթային թափորով ատրու-

(*) Եղնիկ Բ. Գիրք էջ 109 և Եղիշէ Բ. Ցեղ. էջ 42.

(**) Բարսմոնքը ըստ Եղիշի (Բ. Գիրք էջ 108):

2. Երկարմատեան վարդապետութիւնը — Որմիզդ և Ահրիման:
3. Մոգականութեան զլիս վարդապետութիւնները և պաշտամունքը:

շաններուն քով որոնց շուրջ իրենց մոգական դիւթու-
թիւնները կ'երգէին : — Զոհուելու կենդանիներն էին
ձի , եղ . ոչխար և այծ : Մոգերը կը պատրաստէին և կը
սպաննէին կենդանին , կ'երգէին իրենց խորհրդաւոր եր-
գերը , հաշտարար նուիրումը կը կատարէին գետինը թա-
փելով իւղ , կաթ եւ մեղր : Մոգերը ազդեցիկ դաս մը
կը կազմէին , օժտուած մարգարէական զօրութեամբ .
երազներ կը մեկնէին և իրենց գաւազանիկներուն միջո-
ցաւ ապագայ դէպքեր կը գուշակէին : Սրբունիքին մէջ
մեծ ազդեցութիւն ունէին : Մեռելները անառուրք կը նկա-
տուէին , ուստի իրենց պաշտած տարրերը (*) չպղծելու
համար , զանոնք ոչ կը թաղէին եւ ոչ կրակին , օդին և
ջուրին մէջ կը ձգէին , այլ կը թողէին որ անոնք գիշա-
կեր թաշուններու կամ անասուններու կեր ըլլան : Այս
վերջին սովորութիւնը շատ խորչեցուցիչ էր Պարսից հա-
մար , ուստի մոգերը իրենց նոր հաւատացեալները (պար-
սիկները) չգայթակղեցնելու կանխահոգ մտածմամբ՝ թոյլ
տուին որ մեռելները թաղուին , պայմանաւ որ նախա-
պէս մոմով օծուին : Կը հաւատային հոգւոյ անմահու-
թեան , հոգին պարտէր անցնիլ Շինվագ կոչուած նեղ
կամուրջէն որ անդունդի մը վրայ ձգուած էր : Մեղա-
ւորը վար կ'իյնար յաւիտենական տանջանքներու մատ-
նուելու , իսկ արդարը Սիւրռաշ անուն հրեշտակին օգ-
նութեամբ՝ ապահով կ'անցնէր երջանկութեան դրախտը :
Պարսկական կրօնքը՝ որ արդէն իր սկզբնական մաքրու-
թիւնը կորսնցուցած էր տարրերու պաշտամունքով , վեր-
ջին ժամանակներու մէջ կուապաշտ Ասորեստանցւոց
կրօնքին ազդեցութիւնն ալ կրեց :

(*) Եղիշէ Բ. Յեղ. Էջ 76:

Ա. Մանուկները իրենց առաջին հինգ տարիները
իրենց մայրերուն քով կ'անցնէին , այնուհետեւ պար-
տաւոր էին արշալոյսէն առաջ ելնել և իրենց համատի
ընկերներուն հետ վազելու , նիզակ , (պարատիկով) քար
եւ նետ նետերու մարզուիլ : Երբ Դ տարեկան կ'ըլլային ,
իրենց համար կը սկսէր ուրիշ ընթացք մը—ձիավար-
ժութեան եւ որարդութեան մարզանք – պետական
մարզիչներու առաջնորդութեամբ : Կը վարժուէին նաև
սաստիկ տաքի , ցուրտի եւ քաղցի : Այս ֆիզիքական
կրթութիւնը՝ որուն նպատակն էր լաւ զինու որներ պատ-
րաստել , կը տեւէր 15 տարի , այնուհետեւ պատանին
զինուոր կ'ըլլար : – Բարոյական կրթութեան գալով՝
մանկութիւնը կը սորվէր և կ'երգէր առասպելական քեր-
թուածներ , որոնց միջոցաւ բարոյական և կրօնական
ծանօթութիւններ կը մշակուէին . կը սորվէին ուղիղ ,
ճշմարտախօս ըլլալ . «Պարսից համար , կ'ըսէ Հերութ-
տոս , չկար բան մը , աւելի ամօթալի քան ստախօսու-
թիւն» . աշխատութիւնը առաքինութիւն կը դաւանէին
եւ բարեգործութիւնը՝ աստուածահանոյ գործ :

Յ. Պարսիկները , ճարտարապետութեան մէջ , Ասո-
րեստանցւոց և Բարելացւոց աշակերտներն եղան . ասոնց
պարզ չինուածանիւթերուն տեղ գործածեցին մարմա-
րին եւ քար . բաց աստի՝ ստեղծեցին ճարտարապետա-
կան ոճ մը որ իր ուրոյն գրոշմը ունէր : Իրենց հոյա-
կապ շէնքերն եղան պալատելեր և դամբարաննելեր միայն ,
որոնց նշանաւոր մնացորդները դեռ կը տեսնուին Եկրա-
տան , Շօշ եւ Պերսեպոլիս : Պարսիկները չկառուցին
փառաւոր մեհեաններ , որոնց պէտք չունէին իրենց

4. Պարսկական մարմնական և բարոյական կրթութիւնը 5-6
Պարսիկները՝ ճարտարապետութեան և ճարտարութեան մէջ :

պարզ պաշտամունքին համար, զոր կը կատարէին լեռներու վրայ : Շէնքերուն համապատասխան մասերուն պարզութիւնն ու կանոնաւորութիւնը, ճոխաքանդակ սանդուխները եւ մարմարեայ գեղեցիկ ու անհամար սիւներ դահլիճին մէջ ու շուրջը՝ կը յատկանչէին Պարսկական ճարտարապետութիւնը :

6. Տարազագործական ճարտարութեան մէջ մեծ զարգացում չունեցան, վասն զի դիւրաւ եւ լի ու լի կրնային վայելել իրենց նուաճած երկիրներուն արուեստի բազմատեսակ արտադրութիւնները, որոնք Պարսկաստան կը բերուէին իրեւ տուրք, պարզե և կամ ապրանք : — Զմշակեցին գիտութիւն, իրենք չունէին այն համեսրատար աշխատութեան եւ հետազոտութեան ոգին որ անհրաժեշտ է գիտութեանց մշակման եւ զարգացման :

7. Պարսիկ գրականութեան ամենահին յիշատակարաններն են Զենդ-Առևտա եւ Շահնամե : Առաջինը՝ մեծ օրէնսդիր Զրադաշտէն պատրաստուած՝ իրենց ուրբաղան գիրքն էր և կը բաղկանար 21 մասերէ . ասոնցմէ մին կը գտնուի այժմ Բարսի կամ Կեպր կոչուած Հընդկաբնակ Պարսիկներու քով : — Շահնամե զիւցազներգութիւն մ'է գրուած՝ վառ երեւակայութեամբ, հեղինակն է Ֆիրտուսի բանաստեղծը : Այս երկը մեծ կարեւորութիւն ունի իրեւ գանձարան շատ հին վէպերու եւ երգերու, բայց գրագիտական արժանիքով չկրնար բաղդատուիլ Յունական եւ Երրայտական բանաստեղծական գրուածներու հետ :

7. Պարսկական գրականութեան ամենահին երկու յիշատակարանները որոնք են :

(Ա.Մ.Փ.Օ.Փ.ՈՒ.Մ.)

Պարսիկները՝ քաջ, պարզակեաց, սրամիտ և վառվառուն ժողովուրդ մ'էին : Ունեցան ընդարձակ և զօրաւոր կայսրութիւն մը զոր հիմնեց կիւրոս Մեծ և զոր կազմակերպեց Թարեհ Վշասապետան: Պարսկական իշխանութիւնը ուրիշ արեւելեան պետութիւններէն աւելի լաւ կազմակերպուած էր, Ասորեստանցուց տէրութեան նման կեդրոնական իշխանութեան հետ թոյլ կերպով կապուած պետութիւններ չէր ներկայացներ. Պարսիկները՝ Արեւելքի Հռովմէացիներն էին կառավարելու գործին մէջ :

Այս քաջ ու աղնիւ ժողովուրդը Մարաց զեղին ու կնամարդի բարքերը ընդօրինակելով՝ կորսնցուց իր նկարագրին բարեմանութիւնները, հետզհետէ տկարացաւմինչև որ Ալեքսանդր Մեծ կործանեց իր կայսրութիւնը :

Պարսիկները կը սիրէին բանաստեղծութիւն եւ արուեստ :

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

Տուեք Պարսկաստանի սահմանները — Ուր եին Պերսեպոլիս, Տօս, Բասարկատա եւ Ելբատան հաղափները — Մարաց եւ Պարսից մայրակաղաքները որո՞նք եին :

Ա՞լ էր (1) Պարսկական կայսրութիւնը հաստատողը եւ (2) վերակազմողը — Թուեցէք զիսաւոր սատրապութիւնները — Բաղդատեցէք Պարսկական կառավարութիւնը Ասուրականին հետ — Մարական Պատերազմները ինչ նետեւանեներ ունեցան — Պարսկական հայաբականութիւնը ի՞նչ եղաւ Արենքի եւ Սպարտայի հետ Մարական պատերազմներէն վերջ :

Գ. Պ. Ա. Ռ Թ Ե Ւ Ք

1. Պարթեւներուն երկիրը կը համապատասխանէր Պարսկական Խօրասան գաւառին : Անոր շուրջը կը բնակէին Սրբական ցեղեր : Նախ իրենց մայրաքաղաքը եղաւ Դարու, եւ յետոյ՝ Տիզրոն : Այս ժողովուրդին ծագումը անձանօթ է, չեն յիշուիր Ս. Դրոց, Զենդ-Աւեսդայի և Ասուրական արձանագրութեանց մէջ : Ասոնք առաջին անգամ յիշուած են Վշասապեան Դարեհի օրովլ։ Հին մատենագիրներէ կոչուած են Սկիւրական, բայց այս անուանակոչութիւնը չի ճշդեր անոնց ծագումը, որովհետեւ բառը զործածուած է նշանակելու ժողովուրդ մը որ վաչկառուն, թափառական ցեղերու կենցաղն ունի :

2. Պարթեւական իշխանութեան սկիզբը աղէկ հասկնալու համար կարեւոր է յիշել սա եղիու կարեւոր պարագաները . Ա. Սելեւկոս իր ընդարձակ իշխանութեան աթոռը արեւելքէն Անտիոք փոխազրած էր իր արեւմտեան զրացի իշխաններուն՝ Լիւսիմաքոսի եւ Պտղոմէսի՝ վրայ մօտէն հսկելու համար, Բ. Արեւելեան գաւառներու ժողովուրդներ՝ վեհապետին հսկողութենէն հեռացան : Երբ Անտիոքոս, Սելեւկեան վեհապետը, կը պատերազմէր Պտղոմէսոս Եզրայրասէրին հետ, Պարթեւ իշխան մը՝ Արշակ հիմը դրաւ Պարթեւական իշխանութեան (256 Ն. Ք.) : Արշակ Ա. երկար չապեցաւ, իրեն յաջորդեց (247) եղբայրը : Արշակ Ա.ի դերը եղաւ տէրութիւնը հիմնել . իսկ Արշակ Բ. ինը՝ կազմակերպել :

1. Պարթեւը և իրենց ծագումը 2. Պարթեւներուն քաղաքական կեանքը :

Միհրդատ Ա. որ Պարթեւական գահը բարձրացաւ (174 Ն. Ք.) ընդարձակեց տէրութիւն սահմանները, գրաւելով Բակտրիա, Մեղաստան, Շօշաստան, Պարսկաստան և Բարելոն . կոչուեցաւ Արշակ Մեծ, առաջին անգամ ինքը առաւ «արքայից արքայ» ափազուը : Մեռաւ 38 տարի փառաւոր իշխանութիւն վարելէ վերջ : Պարթեւք Հայոց վրայ ալ յարձակեցան և հոն հաստատեցին նոր հարստութիւն մը — Արշակունիք :

Պարթեւք առաջին անգամ Հռոմի հետ բազիում ունեցան Միհրդատ Բ.ի ժամանակ (124), այնուհետեւ շատ անգամ պատերազմներ մղեցին իրարու դէմ . կրասոսի եւ Մ. Անտոնինոսի արշաւանքները կատարեալ ձախողուածներ եղան, մինչդեռ Կասսիոս, Տրայանոս, Ադրիանոս, Սեւերոս եւն . մեծ յաջողութիւն ունեցան : Եփրատ գետը՝ ընդհանրապէս՝ սահմանագլուխ ճանչցուեցաւ երկու հզօր պետութեանց միջեւ :

Գ. Պարուն՝ Պարսիկ իշխան մը՝ Արտաշէս՝ օգուտ քաղելով Պարթեւական արքունի տան ներքին գժտումներէն և քաջալերուած իր հայրենակիցներուն դժգոհութենէն՝ ոտք ելաւ Պարթեւ թագաւոր մէր եւ մինչեւ իսկ յաղթած էր Հռոմէացի կայսրերէն մէկուն (Կարակալլոս) : Արտաշէսի դէմ մղեց երեք մեծ պատերազմներ, բայց վերջինին մէջ ոչ միայն յաղթուեցաւ, այլ և սպաննուեցաւ (221 Ն. Ք.) : Այսպէս կործանեցաւ Պարթեւական պետութիւնը 500 տարիի չափ տեւելէ վերջ :

3. Պարթեւներուն պետութիւնը չափաւորեալ միապետութիւն էր : Թագավորութան պաշտօնը՝ որ կը թուի ժառանգական ըլլալ ընտանիքի մը մէջ, կը վե-

3. Պարթեւներուն արքունիքը և բանակը :

րաբերէր ընդհ. սպարապետին : Միապետը, Միհրդատ
Ա.է սկսեալ, «արքայից արքայ» տիտղոսը կը կրէր:
Զանազան ազգերու թագաւորներ բոլորովին ազատ կը
ձգուէին իրենց ներքին գործերուն մէջ, պայմանաւ որ
կանոնաւորապէս վճարէին իրենց տարեկան տուրքը եւ
օգնէին պատերազմի մէջ : Արշակունիք պահեցին հին
Արքեմինեան իշխաններուն արքունիքին շուրջը եւ մե-
ծութիւնը : Ձեզունը դահլիճին՝ ուր միապետը իր վճիռ-
ները կ'արձակէր, կապոյտ երկնակամարին ձեւը ունէր,
համակ շափիւղայէ կազմուած, զից ոսկիէ պատկերնե-
րը հաստատուած էին կամարին մէջ և կ'երեւէին այս-
պէս ինչպէս աստղերը՝ հաստատութեան մէջ : Ձեզու-
նէն կախուած էին չորս ոսկիէ մոգական անիւներ, Պար-
թեւական հեծելազօրքը մեծ հոչակ հանած էր : Քաջ
նետաձիներ էին եւ մեծ կոտորած կ'ընէին թշնամի
գունդերուն մէջ նոյն իսկ իրենց նահանջած ժամանակ:
Պարթեւական բանակը շուտով կը ճանճրանար երկար
արշաւանքէ, ուստի չէր պաշարեր քաղաք մը որ լաւ
ամրացած էր : Նմանապէս՝ զիշերուան մէջ չէր ձեռ-
նարկեր ո՛ եւ է պատերազմական գործողութեան . երբ
երեկոյ ըլլար, մինչեւ իսկ կը հեռանար թշնամիէն զոր
թերեւս շատ աննպաստ վիճակի մէջ թողած էր :

Գ. Պարթեւական սովորութիւնները, կենցաղը,
շէնքերը եալին շատ պարզ էին . այս ազգը՝ թէկ Հեղ-
լենասէր՝ ոչինչ ըրած ու թողած է գեղարուեստի ար-
ժանի, բաց ի այն ձեւերէն որոնք հաւանօրէն Արաբա-
կան նկարներուն նախտափերն եղան եւ արդէն Արե-
ւելեան ճարտարապետութիւնը կարծու կ'աներեւութա-
նայ Արքեմինեան իշխանութեան անկումէն (331 ն. Ք.)

4. Պարթեւներուն սովորութիւնները և կրօնքը:

մինչեւ Սասանեան պետութեան սկիզբը (226 ն. Ք.):—
Հաւանական է որ Զրագաշտութեան կը հաւատալին,
բայց իրենց գլխաւոր պաշտամունքը կը մատուցանէին
Արեւու, որու՝ Միհր անունի տակ զո՞ն եւ նուէր կ'ըն-
ծայէին մեհեաններուն մէջ, Լուսնի (*), պահապան ոգի-
ներու եւ ընտանեկան թարափներու : Կրօնքի մէջ ան-
ներող ոգի ցոյց չտուին, հալածանք հանելով այլակրօն-
ներու դէմ : Լաւ կը վարուէին օտարականներու և բան-
տարկեալներու հետ, հաւատարիմ էին իրենց խոստում-
ներուն եւ դաշինքներուն :

Դ. Հ Ն Դ Ի Կ Ք

1. Հնդկաստանի բնիկ ժողովուրդը թխագոյն ցեղ
մ'էր : Շատ հին ժամանակներու մէջ մաս մը Արփական-
ներ իրենց ծննդավայրէն բաժնուելով՝ յառաջացան տա-
կաւ գէպ ի արեւելեան հարաւային կողմը և հաստատ-
ուեցան Հնդկաստանի մէջ : Հակառակ դասակարգի
դրութեան՝ որուն նպատակն էր, ինչպէս կ'երեւի, ան-
ջատ պահել երկու ցեղերը, Արփականք խառնուեցան
տեղւոյն բնիկներուն հետ եւ կազմեցին Հնդիկ ժողո-
վուրդը :

2. Հնդիկները պատմութիւն չունին . կ'ըսուի թէ՝
Մանու եղաւ իրենց քաղաքական և կրօնական օրէնս-
դիրը : Առաջին անգամ ասոնց կեանքին պայմաններուն
կը տեղեկանանք, երբ պատմագիրներ՝ Ալեքսանդր Մեծի
արշաւանքին առթիւ՝ կը նկարագրեն Հնդիկ ընկերու-

(*) Մ. Խորեն. Բ. զիրք ՀԵ. 7 :

1. Արփական գաղթականներ կը հաստատուին Հնդկաստանի
մէջ, 2. Հնդիկներուն հին պատմութիւնը

թիւնը , նկարագրութիւն մը՝ որ գրեթէ ճշդիւ կը համապատասխանէ այս ժողովուրդին ներկայ վիճակին :

Պատմ. կապակցութիւն .— Հնդկաստան շատ անգամ յարձակումներ կրեց օտար իշխաններէ : ԺԱ. դարուն՝ Մահմուտ ամսուն իշխան մը երկրին մէկ մասին տիրեց : Ճէնկիդ խան՝ ԺԳ. դարուն՝ և Թիմուրլէնկ՝ ԺԴ. դարուն վերջերը՝ հոն արշաւեցին : Պապէր՝ Թիմուրլէնկէ սերած՝ ԺԵ. դարուն (1472) Հնդկաստանի մէջ հիմնեց Մոնկոլաց մեծ հարստութիւնը որ տեւեց մինչեւ ԺԹ. դար (1862) : Պապէրի թոռը՝ Ա.քապար աշխարհաշէն եւ արդարասէր իշխանի մը քաղցր յիշատակը թողուց Հնդիկ ժողովուրդին մէջ : Քանի մը տարի վերջ՝ բնիկ Հնդիկ իշխան մը յաջողեցաւ երկրին մէկ մասին վրայ իշխել անկախ՝ Մոնկոլաց իշխանութենէն (1674): Վերջապէս Մոնկոլաց կայսրերը տկարացան եւ երբ վերջին կայսրը մեռաւ (1862) , Անգլիացիք արդէն տիրած էին երկրին մեծ մասին :

ՀՆԴԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

1. Հնդիկները ընդարձակ դրականութիւն ունին : Վետաները—իրենց Ս. գիրքը—ամէնէն հին գրական յիշատակարաններէն են . կը կարծուի թէ՛ զրուած են Քիստոսէ 2000 տարի առաջ : Եւրոպացի զիտուններ մշակած եւ ուսումնասիրած են Հնդիկ լեզուն եւ գրականութիւնը : Այս գրական արտադրութիւնները թէեւ զուրկ են գրական մեծ արժանիքէ , բայց չեն դադրիր շահեկան լինելէ , ըստ որում իրենց մէջ կը ցոլացնեն Հնդիկ հին կեանքը և միստիկական միտքը :

1. Հնդիկ գրականութիւնը—Վետաները:

2. Հին Հնդկաց լեզուն Սանսքրիտ կը կոչուի եւ կը կազմէ եւրոպական լեզուաց հետ Հնդեւրոպական մեծ Ընտանիքը : Սանսքրիտը թէ՛ բառերու եւ թէ՛ վերականական կազմութեան տեսակէտով՝ Արիականաց խօսած նախնական լեզուին ամէնէն մօտ կը համարուի: Լեզուներու Հնդեւրոպական ընտանիքին կը վերաբերի նաեւ Հայ լեզուն , ինչպէս հաստատեցին եւ կ'ընդունին մեր գարուն մէջ թէկէրման , Բոդդ , Նայման եւայլն :

3. Հնդիկ ժողովուրդը զանազան դասակարգերու բաժնուած է : Այս ընկերական կազմակերպութիւնը շատ հին ժամանակներու մէջ ծագում առած է և կը շարուանակուի մինչեւ այսօր :

Ա. դասակարգը կը կազմեն Պրամինները իրրեւ կրօնի պաշտօնեայ ,

Բ. դասակարգը կը կազմեն Քշադրիանները իրրեւ զինուոր եւ կառավարական պաշտօնեայ ,

Գ. դասակարգը կը կազմեն Վայսիանները իրրեւ վաճառական եւ երկրագործ ,

Դ. դասակարգը կը կազմեն Սիդրանները իրրեւ արհեստաւոր եւ մշակ :

Ասոնցմէ զատ՝ ստորին ուրիշ դասակարգ մը կար—Բարիանները—դատապարտուած՝ անարդ աշխատութեամբ միայն զբաղելու : Պուտտայականները թէեւ աշխատեցան վերցնել ընկերական այս խտրութիւնները , բայց յաջողեցան մեծ հարուած մը տալ դասակարգի գրութեան որ իր վնասակար հետեւանքներն ունեցաւ Հնդկաստանի մէջ Ս. ջնջելով անհատին մէջ յառաջադիմական ձգտումները և Բ. չգործածելով օգտակարա

2. Սանսքրիտ լեզուն: 3. Հնդկական դասակարգի դրութիւնը:

պէս անհատին ընդունակութիւնները , ճաշակը , որոնց-
մով օժտուած է :

կ. Հնդկաց հին կրօնքը կը ճանչնար «անծանօթ
ծշմարիտ էակ մը՝ ամենուրեք , ամենազօր , տիեզերքին
արարիչը , պահպանիչը եւ կործանիչը» : Այս գերագոյն
էակը կ'ըմբռնուէր երեք կերպարանքներու տակ , ասո՞ք
էին Պրահնա իրբե արարիչ , Վիշնու իրբեւ պահպանիչ
և Սիկա իրբե կործանիչ : Պրահմինները կրօնքին պաշ-
տօնեաներն էին :

ճ. Զ. դարուն (Ն. Ք.) Հնդիկ իշխան մը՝ Սաքիա
Մունի կրօնական նոր շարժում մը յառաջ բերաւ : Այս
կրօնքը՝ որ Պուտայականութիւն կոչուեցաւ , բարեփո-
խումն էր հինին , Պրահմինութիւնը սաստիկ հալածանք
հանեց Պուտայականութեան դէմ որ կը ձգտէր ոչ մի-
այն կրօնքին , այլ և ընկերական կարգին մէջ մեծ փո-
փոխութիւններ ընել — բարոյական օրէնքին առջեւ մար-
դոց հաւասարութիւնը քարոզելով՝ կը սպառնար ջնջել
դասակարգի գրութիւնը : Պուտայականք ապաստա-
նեցան Թիպէդ , Ջինաստան , Ճարոն եւ Հնդկաչին և ի-
րենց կրօնքը գեռ այսօր աշխարհի բնակիչներուն մէկ
երրորդին դաւանանքն է : Պուտայականութեան «չորս
մեծ ծշմարտութիւններն» են .

Ա. Ցաւը՝ անբաժան է մեր գոյութենէն , այսինքն
պիտի տառապինք , ցորչափ կ'ապրինք .


Բ. Փափաքը՝ մեր ցաւին սկզբնապատճառն է .

Գ. Պէտք է ջնջել փափաքը ցաւէ աղատելու հա-
մար , եւ

Դ. Կայ ճամբայ մը , որով կարելի է ջնջել փա-

4. Հնդկաց հին կրօնքը 5-6 Պուտայականութեան ծագումը և
գլխաւոր վարդապետութիւնները .


փաքը : Անոնք որ քաջ ուսումնասիրած են Պուտայակի
(Պուտաւորեալ) կրօնքը , կը վկայեն որ անոր նպատա-



Հնդկական մենեան

կակէտն — ամենամեծ բարին — է անէայումը (Նիր-
վանա) :

6. Պուտտայականութիւնը՝ անյուսութեան դրութիւնն է . կը ջլատէ մարգկային ուժը եւ կ'ընէ զմարդիկ անկարող եւ անընդունակ յառաջդիմութեան : Պուտտայականութիւնը իր գտւանող ժողովուրդներէն եւ ոչ մէկը կրցաւ բարձրացնել անոնց դարաւոր գոյութեան միջոցին :



Պուտտայական մեհնան

7. Հոչակաւոր են Հնդկաց վիմափոր մեհեանները, քարանձաւները . առ հասարակ հիացում կ'ազդեն բազ-

7-8. Հնդիկներուն յիշատակարանները, երկրին բնական և արուեստական արտադրութիւնները

մաթիւ յիշատակարաններ , որոնք արդիւնք են բազմամեծայ եւ խնամոտ աշխատութեան :

8. Հնդկաստան հարուստ երկիր մ'էր , իր բնական եւ արուեստական արտադրութիւններով հոչակ հանած էր հին աշխարհի մէջ : Փիւնիկեցիք , Սլեքսանդր Մեծ, Մարքո Բոյ (ԺՊ. դար) , Վասգո-աը-Քամա (ԺԵ. դար) եւ ուրիշներ իրենց ծովալին կամ ցամաքային ձեռնարկներով քաջալերեցին և մշակեցին աշխարհի վաճառականական յարաբերութիւնները Հնդկաստանի հետ, անորոսկին , մարգարիտը , համեմները եւ այն Արեւմտեան Ասիա եւ Եւրոպա փոխազդելով :

(ԱՄ ՓՈՓՈՒՄ)

Հնդիկները՝ Արիական ընտանիքին կը վերաբերին . չունին պատմութիւն . առաջին անգամ Սլեքսանդր Մեծի ժամանակէն սկսան յիշուիլ պատմական տարեգրութեանց մէջ : Ունին ընդարձակ և նշանաւոր գրականութիւն մը : Վետանները իրենց ամենահին գրական յիշատակարաններն են : Եւրոպացի բանասէլներ ժամանակէ մը ի վեր սկսած են ուսումնասիրել Հնդիկ հին լեզուն (Սանսքրիտ) և Գրականութիւնը . այս քննական ուսումնասիրութեամբ կը տեղեկանաննախնական Արիականներուն ապրած կեանքին պայմաններուն եւ իմացական զարգացման աստիճանին :

Հնդիկները՝ դասակարգի կաշկանդիչ գրութեան եւ Պուտտայականութեան ջլատիչ ազդեցութեան տակ՝ արհամարհեցին կեանքը , մարելով իրենց մէջ ո՛ և է փափաք զարգանալու , բարձրանալու , — իրենց քաղաքակրթութիւնը կայուն վիճակ մ'ունեցաւ :

ՀԱՐՑԱՐԱՆ

Հնդկաստանի հիւսիսային կողմը ո՞ր լեռները կան
— Հարաւային կողմը ի՞նչ կայ — Երկիրը ինչի՞ ձեւ
ունի — Ո՞ւր է Գանգես գետը — Կալկարա , Պենարես ,
Պոմպէյ ո՞ւր են :

Հնդկաստանի բնական տեսարանները ի՞նչ ազդեցու-
րիւն բրին Հնդիկ մտքին վրայ — Լուսաբանեցէք այս կեօր
Հնդիկ Գրականուրենեն եւ կրօնէն բերուած օրինակ-
ներով — Սանսկրիդ լեզուին դիրքը ի՞նչ է Հնդեւրոպա-
կան լեզուներու բնանիմին մեջ :

ՄՈՆԿՈԼԵԱՆ ՑԵՂ

Ազգերը՝ որոնց պատմութիւնը ըրբնք նախընթաց
էջերուն մէջ , կը վերաբերէին Կովկասեան ցեղէն երեք ,
— Արիական , Սևմական և Բաթեան — ընտանիքներուն :
Այժմ պիտի խօսինք Մոնկոլեան ցեղին այն ներկայա-
ցուցիչին վրայ որ մշակած է մասնաւոր քաղաքակրթու-
թիւն մը իր բազմագարեան մեկուսացած գոյութեան
մէջ : Զինք՝ երկրագունադին միւս ժողովուրդներէն կղզիա-
ցեալ ապրած են շուրջ երեսուն դար : Այս կղզիացում
կարելի է բացատրել ինկատ առնելով անոր դիրքը Սրե-
ւելեան Ասիոյ ծայրագոյն սահմաններուն վրայ . դժուար
էր հոն հասնիլ ծովով , նոյնքան դժուար էր հաեւ ցա-
մաքային ճամբով հոն երթալ , վասն զի իր արեւմտեան
սահմաններուն վրայ կը գտնուէին ընդարձակ անա-
պատճեր և Հիմալայեան բարձրաբերձ լեռները : Զի-
նաստան՝ այս կղզիացման հետեւանքով՝ օտար ազգերու
քաղաքակրթութենէն չազգուեցաւ և մնաց ազատ՝ ու-
րիշ աշխարհներու ցնցումներէն :

ՉԻՆՔ

1. Զինք իրենց պատմութեան շատ մեծ հնաւթիւն
կ'ընծայեն , բայց անոնց վաւերական պատմութիւնը՝

1. Զինական պատմութեան հնուրիւնը . տուեք զիսաւոր Հաբըս-
տուրիւնները :

գիտնականներու քննութեան համեմատ՝ առ առաւելին
Քրիստոսէ 3000 տարի առաջ կը սկսի : Իէ. դարուն
(2657) առաջին անգամ գործածուեցաւ Պատմական շր-
ջանը (իւրաքանչիւրը 60 ամեայ տեսողութեամբ) Հօանկ-
թի թագաւորին իշխանութեան օրով : ԻԲ. դարուն՝ Եռ
հիմնեց Հիա կոչուած կայսերական Ա. հարստութիւնը
որ չորս դարէ աւելի չկրցաւ տեւել : Եանկ կոչուած Բ.
Հարստութեան հիմնադիրը և անոր յաջորդներէն ոմանք
առաքինի անձեր եղան : ԺԲ. դարուն՝ (1122) Զէուի
իշխանը՝ Վու-Ռւանկ կործանեց այս հարստութիւնը յաղ-
թելով վերջին պետին : Զինաստան աւատական աշխարհ
մ'եղաւ Փ. դարէն մինչեւ Գ. դար, երբ Զին-Շի-
Հօանկ-Թի՛ Զին Հարստութեան հիմնադիրը իր իշխա-
նութեան տակ միացուց դարձեալ երկիրը (247 Ն. Բ.),
վանեց Մոնկոլները և անոնց արշաւանքը արգիլելու
համար շինել տուաւ մեծ պարիսպը 2500 քիլոմետր եր-
կայնութեամբ : Հան հարստութեան ժամանակ որ չորս
դար տեւեց [202 (Ն. Բ.)+226 (Յ. Բ.)] Զինաստան իր
փառաց եւ զօրութեան զագաթնակէտը հասաւ, Գի-
տութիւն եւ դպրութիւն քաջալերուեցան, երկիրը
ընդարձակուեցաւ նոր աշխարհակալութիւններով :
Յետոյ Զինաստան՝ զանազան արշաւանաց հետե-
ւանքով՝ բաժնուեցաւ երկու — հիւսիսային եւ հա-
րաւային — կայսրութիւններու, բայց Է. դարուն
(618) Լի-Անկ կայսրը՝ հիմնադիր Դանկ Հարստու-
թեան միացուց այս երկու մասերը իր միահեծան
իշխանութեան տակ : Թ. դարէն սկսեալ Մոնկոլ-
ները եւ Թաթարները շատ անգամ Զինաստան ար-
շաւեցին եւ երկար ժամանակ հոն իշխանութիւն վա-
րեցին : Արդի տիրող Հարստութիւնը Մանչու Թաթար-
ներու ցեղէն է :

Զինական ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

1. Ուրիշ ո' և է անձէ կամ պատճառէ աւելի կոն-
ֆուկիսու Զինացի իմաստաէրն եղաւ որ հաստատապեց
Զինական բարքերը : Ծնաւ Զ. դարուն (Ն. Բ.), ինքը,
ինչպէս կը խոստովանի, չքարոզեց նոր վարդապետու-
թիւններ, այլ եղաւ հին իմաստուններուն ուսուցածնե-
րուն մեկնիչը . իր գրքերը շատ յարգի են և կը գոր-
ծածուին՝ մեծ մասով՝ իրեւ դասագիրք Զինական
դպրոցներուն մէջ, կը ճառեն բարյական, պատմական
կենսագրական և բանաստեղծական նիւթերու վրայ,
կրօնական տարրը գրեթէ բոլորովին կը պակսի : Իր
Դրութեան վրայ գաղափար մը տալու համար յառաջ բե-
րենք (1) իր հինգ յարաբերութիւնները, որոնք իր վար-
դապետութեան հիմը կը կազմեն և (2) հինգ առաջինու-
թիւնները : Առաջին հինգ յարաբերութիւնները կը ներ-
կայացնեն և կը բացատրեն Զինական կառավարութեան
դրութիւնը նախնեաց կեանքով և օրինակով լուսաբան-
ուած և կը շեշտեն որդիական, ամուսնական և բա-
րեկամական պարտականութիւնները : Որդիական երկիւ-
ղածութիւնը առաջին տեղը կը բռնէ յիշեալ պարտա-
կանութեանց մէջ, որդինները պարտաւոր են յարգել
իրենց ծնողքը եւ պաշտել զանոնք, երբ մեռած են :
Զանց առնուած է մարդուն պարտականութիւնը առ
Աստուած . հինգ յարաբերութիւնները՝ այս բացառու-
թեամբ՝ կը բովանդակեն բոլոր մարդկարին պարտակա-
նութիւնները : Հինգ առաքինութիւններն են Մարդա-
սիրութիւն, Արդարութիւն, Պատշաճութեան կանոննե-

1-2. Խօսեցէք Կոնֆուկիսի և անորթարյական Դրութեան վրայ

րու եւ հաստատեալ սովորութիւններու համակերպութիւն ։
Ուղղութիւն և Անկեղծութիւն :

2. Կոմիտուկիոս աւելի կարեւորութիւն կու տար բարոյական քան ֆիզիքական ուժի , աւելի օրինակի ազդեցութեան և կրթութեան քան օրէնքի և պատիժի : «Եթէ կ'ըսէր , մեծերը առաքինութեան մշակեն , իրենց անձերուն վրայ առաքինութեան կատարելութիւնը ցուց նեն , պղտիկները պիտի յարգեն զանոնք և անոնց պղտի հետեւին կանոնով հաստատուած մեցման ննութեան մէջ յաջողները միայն կ'արժանանային հանրային բարձր պաշտօններու եւ պատուոյ տիտղոսներու :

3. Զինաստանի մէջ երեք կրօնական դրութիւններ կը տիրեն . ասոնց մէջ ամէնէն չինը՝ Ազգային պաշտամունք կոչուած՝ վերահաստատուեցաւ Կոնիուկիոսէն . իր գլխաւոր սկզբունքներն են որդիական երկիւղածութիւն , յարգանք առ ծերս եւ մեռեալներու պաշտօն ։ Յայտնի է որ Կոմիտուկիոսի հաստատած Բարոյականութիւնը չէր պարունակեր Աստուծոյ գաղղափարը և անոր պաշտամունքը . բայց կրօնական բնագդը ա՛յնքան զօրաւոր է մարդկային բնութեան մէջ որ ժողովուրդը ուշ կամ կանուխ պիտի ունենար իր կրօնքը բառին խսկական նշանակութեամբը . Դառականութիւն և Պուտայականութիւն լրացուցին այս կրօնական պէտքը : Պուտայականութիւնը իբրև բնազանցական կրօնք ապագայ կեանքի և անոր պատրաստութեանց խորհուրդներով կը զբաղէր , իր դաւանողները աշխարհէ և ընկերութենէ քաշուած առանձնութիւն կը փնտոէին , մինչդեռ Դառականութիւնը նիւթականացած կրօնք մ'էր , իր բազմաթիւ աստուածները հոգածու էին մարդուն ներ-

3. Զինական երեք կրօնական գրութիւններ :

կայ կեանքին պէտքերը զոհացնելու : Այս երեք գրութիւնները երբեմն հալածանք հանեցին իրարու դէմ . այժմ իրարու հակառակամարտ չեն , այլ ընդհակառակն կը նկատուին համադաս և լրացուցիչ իրարու :

4. Զինացիք իրենց ճարտարապետութեան , նկարչութեան և քանդակագործութեան մէջ յիշատակելի բան մը չունին : Հեռանկարի օրէնքը կը պակսի իրենց պատկերներուն մէջ , իրենց նկարները կը ներկայացնեն ընդհանրապէս գուեհիկ տեսարաններ և անսովոր ձեւեր : Երկրագործութիւնը մեծ քաջալերութիւն կը դանէ տէրութենէն , կայսրը տարին անգամ մը մեծ հանդիսաւորութեամբ անձամբ ակօս կը բանայ արօրով : Եւրոպացիներէն շատ առաջ Զինացւոց ծանօթ էին կողմեացոյց , տպագրութիւն և վառոյ . գիւտեր՝ զորու չկատարելագործեցին իրենց սովորամոլ բնութեամբ : Կը շինեն ընտիր յախճապակի , ապակի , թուղթ , մետաքսեղնք եւ ուրիշ անկուածներ : Ծնորհիւ սակաւապետ գործաւորներու աժան աշխատութեանց Զինական ապրանքներ զօրելապէս կը մրցին ուրիշ ազգերու արտադրութեանց հետ , արտաքին վաճառականութիւնը շատ ընդարձակած է , յորմէնետէ Զինական նաւահանգիստները բացուած են Եւրոպացւոց առջեւ :

5. Զինական լեզուն Միավանկական լեզուներու ընտանիքին կը վերաբերի . գրական լեզուն բոլորովին տարբեր լեզու մ'է , ունի հազարաւոր տառեր որոնց իւրաքանչիւրը կը ներկայացնէ . մեր թուանշաններուն պէս , գաղափար և ոչ ձայն : Ունին շատ հին և ընդարձակ գրականութիւն զանազան նիւթերու վրայ : Զինացւոց

4. Զինական արուեստներ և ճարտարութիւն . 5. Զինական լեզուն և գրականութիւնը :

մէջ մասնաւորաբար դիտելի պարագաներէն մին է ձրի բաշխումը տետրակներու, որոնք գրուած են գործնասկան բարոյականութեան, աստուածներու և ուրիշ կրօնական նիւթերու վրայ :

Զ. Զինաստանի մէջ ընտանեկան ոգին շատ զարգացած է : Խւրաքանչիւր ընտանիք պարտաւոր է իր նախնիքը յարգել և պաշտել . կը զգուշանան մոլութենէ խորհելով թէ՝ գուցէ կը նորաստացնեն, կը խաթարեն մարմինը՝ զոր ստացած են իրենց ծնողքներէն : Զինական այս հաւատքը ամէնէն գորաւոր շարժառիթներէն մին եղած է վարելու առաքինի եւ պատուաւոր կեանք մը, պատիւ րերելով իրենց նախնեաց : Որդիական երկուդառնութիւնը բնականաբար առաջնորդեց Զինական ժողովուրդը յարգելու կայսրն ալ իրեւ իրենց մեծ հայրը : Սա իրողութիւնը թէ՝ Զինացիք առնուազն 4000 տարիէ ի վեր անփոփոխ պահած են իրենց ընտանեկան, ընկերական եւ քաղաքական կազմակերպութիւնը . կը բացատրուի որդիական երկիւղածութեամբ որ կայսեր և ժողովուրդին միջև հօր եւ որդւոյ յարաբերութիւնը հաստատեց :

Դ. Շատ օգտակար կարգադրութիւն մ'է նաեւ մեցման թենութիւնը որով միայն Զինացի մը իրաւունք կը ստանայ բարձր պաշտօն մը վարելու եւ պատուոյ տիտղոս մը կրելու :

(Ա.Մ.Փ.Օ.Փ.ՈՒ.Մ.)

Զինացիք խաղաղասէր, առկուն եւ աշխատասէր ազգ մ'են, հպարտ՝ իրենց բազմադարեան քաղաքա-

կրթութեամբ : Եւրոպացիներէն շատ առաջ հնարեցին Կողմացոյց, Տպագրութիւն եւ Վառօդ : Ճարտարութեան վերաբերեալ ինչ ինչ առարկաներ շինելու մէջ մեծ յառաջդիմութիւն ըրած են եւ յորմէ հետէ իրենց նաւահանգիստները բացած են Եւրոպացւոյ առջեւ, իրենց առեւտրական յարաբերութիւնները օտար ժողովուրդներու հետ՝ ընդարձակած է : Զինական հպարտ և սովորամոլ բնութիւնը իմացական միջակ աստիճանի վրայ պահած է զիրենք, մերժելով օգտուիլ Եւրոպական բարձրագոյն քաղաքակրթութենէն : Ճարոնցիք՝ իրենց աշակերտի խոնարհ՝ զիրքին մէջ՝ շատ բան սորվեցան Եւրոպացիներէն եւ Ամերիկացիներէն և այսօր շատ աւելի յառաջադէմ և զարգացած ժողովուրդ մ'են քան Զինացիները, որոնք երբեմն իրենց ուսուցիչներն եղած են:

Հ.Ա.Ր.Յ.Ա.Ր.Ա.Ն.

Տուեկ Զինաստանի սահմանները — Զինական մեծ պարիսպը ո՞վ օխնեց եւ ինչո՞ւ համար — Զինական պամուրեան ամենէն փառաւոր ուշանք ո՞ր հարաւորեան ժամանակ է — Բացատրեցէք, թէ ինչո՞ւ համար Զինաստան ո՞ւ եւ է ազդեցուրիւն չունեցաւ ուրիշ Ասիական ժողովուրդներու վրայ — Երկրին մեջ տիրող երեք կրօնական դրութիւնները որո՞նք են — Տուեկ սկրզբունքը որուն վրայ հիմնուած է Զինական ընկերութիւնը — Թուեցէք գիւտերը զորս Զինացիք բրին գիտուրեան եւ նաւարութեան մեջ :

ՓՈՔՐ - ԱՍԻՈՅ ԹԵՐԱԿՂՁԻՆ

Հին ժամանակ՝ Փոքր-Ասիոյ թերակղզւոյն գլխաւոր երկիրներն էին

Արեւմտեան կողմը	Միսիա .	Կարեւոր քաղաքներն՝ Կիցիոն, Պերկամա, Տրովադա եւայլն
	Լիւդիա .	Մայրաքաղաքը՝ Սարդիկէ Գլխ. քաղաքներն՝ Ալեկառնաս, Միլէտ ևայլն
	Կարիա .	Գլխ. քաղաքներն՝ Պրուսա, Եփիա, Եփկոմիդիա, Քաղկեդոն
	Լիկիա .	Գլխ. քաղաքներն՝ Պլատոն
Հիւսիսային կողմը	Բիւրանիա .	Գլխ. քաղաքներն՝ Պրուսա, Եփիա, Եփկոմիդիա, Քաղկեդոն
	Պափլակոնիա .	Գլխ. քաղաք՝ Ալնոպ
	Պոնտոս .	Գլխ. քաղաքները՝ Ամիսոս (Սամոս), Տրապիզոն, Կիրասոն
	Պամիկիլիա .	Գլխ. քաղաք՝ Ատալիա
Հարաւային կողմը	Պիսիդիա .	Գլխ. քաղաքներն՝ Տարսոս, Իսսոս, Անարգաբա
	Կիլիկիա .	Գլխ. քաղաքներն՝ Տարսոս, Իսսոս, Անարգաբա
	Փոխւգիա .	Գլխ. քաղաքներն՝ Գորդիոն, Լաւոդիկէ
	Կապադովիկիա .	Գլխ. քաղաք՝ Մաժակ կամ Կեսարիա

Այս երկիրներուն մէջ Փոխւգիա յաջողեցաւ՝ ժամանակ մը՝ ունենալ ծաղկեալ քաղաքակրթութիւն մը որուն յիշատակը պահուած է իր իշխաններէն Միդասի առասպելական պատմութեան մէջ : Լիւդիա՝ Զ. գարուն (Ն. Ք.) ամէնէն հզօր տէրութիւնը եղաւ թերակղզւոյն մէջ, իր իշխանութիւնը տարածեց արեւելեան կողմը մինչեւ Ալիս գետ : Ներկայացնենք այս հզօր, այլ կարճատեւ իշխանութեան անկման պարագաները :

Կ Ր Ե Ս Ո Ս

1. Կրեսոս իր հզօր յաջորդելով՝ Լիւդիոյ գահը քարձրացաւ (559 Ն. Ք.) : Զօրաւոր իշխան մ'էր, նուածեց և իրեն հարկատու ըրաւ՝ բացառութեամբ Կիլիկիոյ և Լիկիոյ՝ այն բոլոր ժողովուրդները որոնք Ալիս գետին այս կողմը կը գտնուէին :

2. Շատ հարուստ ալ էր . իբրև այս՝ մեծ հոչակ հանած էր : Յունաստանէն շատեր՝ իմաստուններ ելն .— շատ անգամ Սարդիկէ կ'այցելէին տեսնելու մեծահարուստ իշխանին փառքը : Սոլոն Աթենացին՝ որ օտար ժողովուրդներու բարքը, սովորութիւնները ուսումնասիրելու համար ճամբորութեան ելած էր, հոս ալ եկաւ, սիրով ընդունուեցաւ իշխանէն : Կրեսոս իր անբաւ գանձերը եւ հոյակապ պալատը անոր ցուցնելէ յետոյ՝ հարցուց հպարտութեամբ թէ՝ ո՞վ կը կարծէր աշխարհիս երջանկագոյն մարդը : Սոլոն պարզ, բայց առաքինի քաղաքացիներու անուններ տուաւ : Իմաստունին այս

3. Կրեսոս՝ Լիւդիոյ գահուն վրայ 2. Կրեսոսի փառքը և Սոլոնի այցելութիւնը:

պատասխանը գոհ չըրաւ իշխանը : Սոլոն աւելցուց . «Աղէտք չէ մէկը երջանիկ համարիլ անոր մահէն առաջ» :

3. Քաղաքական մեծ փոփօխութիւնները՝ որոնք տեղի ունեցած էին Ասիոյ մէջ՝ վրդովեցին իր հանգիստը Կիւրոս՝ Մարական ընդարձակ տէրութիւնը կործանած էր եւ հիմնած՝ Պարսկական հզօր իշխանութիւնը : Կրեսոս ուղեց ընկճել այս նորածին պետութիւնը դեռ իրեն վտանգաւոր չդարձած : Որոշեց նախ խորհուրդ հարցնել ամէնէն նշանաւոր պատգամախօսներուն : Դելիսի պատգամը պատասխանեց . «Կրեսոս Պարսից հետ պատերազմելով մեծ տէրութիւն մը պիտի կործանէ» . Լիւդիոյ իշխանը դարձեալ հարցուց թէ՝ իր տէրութիւնը երկար պիտի տեւէ . պատգամախօսը պատասխանեց . «Երբ ջորի մը թագաւոր ըլլայ Մարաց, ո՞վ թոյլ կիւդիացի, փախիր Հերմոսի եղերքը և զգուշացիր անոր դիմադրեւէ» : Կրեսոս այս պատգամենը իրեն նպաստաւոր համարեց և դաշնակցեցաւ Սպարտացւոց, Բարելացւոց և Եգիպտացւոց հետ :

4. Առանց իր դաշնակիցներուն սպասելով՝ անցաւ Ալիս գետէն և յարձակեցաւ Պարսից վրայ : Պատերազմը անորոշ մնաց : Կրեսոս Սարդիկէ դարձաւ այն խորհուրդով որ ձմեռը անցնելէ յետոյ Պարսից վրայ արշաւէ իր բոլոր դաշնակիցներով : Որչափ մեծ եղաւ իր զարմանքը, երբ տեսաւ որ թշնամին փոխանակ քաշուելու, ինչպէս ինք կը յուսար, Սարդիկէի առջեւ հասած է : Երկրորդ ճակատամարտն ալ՝ որ տեղի ունեցաւ քաղաքին առջեւ, անյաջող ելք ունեցաւ Կրեսոսի համար . պաշարումը երկար չտեսեց, քաղաքը գրաւուեցաւ : Կրե-

3. Կրեսոս կը պատրաստոի Կիւրոսի վրայ յարձակելու . 4. Կրեսոս կը յարձակի, իր պարտութիւնը և գերութիւնը

սոս բռնուելով՝ տարուեցաւ Կիւրոսի առջեւ որ հրամայեց ողջ ողջ այրել զայն : Իշխանը գոչեց փայտակոյտին վրայ . «Սոլոն, Սոլոն, Սոլոն» . Կիւրոս զարմանալով հարցուց թէ՝ ո՞վ էր այն որուն անունը կուտար . Կրեսոս տուաւ բացատրութիւնը : Պարսիկ իշխանը խորհելով կեանքին անկայունութեան վրայ՝ ներեց անոր, մինչեւ անդամ հարցուց թէ՝ բան մը կը խնդրէր իրմէ . «Թոյլ տուէք ինծի, ըստ Կրեսոս, որ այս շղթաները դրկեմ Յունաստանի այն դից՝ զոր ամէնէն աւելի պատուած եմ և ըսել տամ թէ՝ ինչո՞ւ խարած են, զինքը պատերազմի գրգռելով Պարսից դէմ» : Կիւրոս ծիծալելով չնորհեց խնդրուած արտօնութիւնը : Պատգամաւորները դառնալով հետեւեալ պատասխանը բերին . «Կրեսոս սիսալ մեկներ է պատգամը, պատերազմնելով արդարեւ մեծ տէրութիւն մը կործանած էր՝ Լիւդիական պետութիւնը . դարձեալ՝ երկրորդ պատգամին մէջ ակնարկուած ջորին Կիւրոս էր, որուն մայրը Աժդահակի գուսարն էր, իսկ հայրը՝ Պարսիկ-Կամբիւս Կ'ըսուի թէ՝ Կրեսոս գոհ մնաց այս պատասխանէն, իր գժբախտութեան պատասխանատուն իր անձը համարելով :

5. Լիւդիա՝ Պարսկական իշխանութեան հետ միացաւ, եւ թէեւ Յոյն գաղթականութիւններէն ոմանք չուզեցին ընդունիլ Պարսից լուծը, բայց չուտով ընկճուեցան, իսկ Կրեսոս երկար տարիներ Պարսից արքունիքին մէջ ապրեցաւ պատուով : Մեռաւ Կամբիւսի օրով (525 Ն. Ք.) :

—○—

5. Կրեսոսի մահը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ
ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԻՆ ՊԵՏՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Բայ ի Եգիպտոսէ՝ որ ամէնէն հին ժողովուրդի մը քաղաքակրթութեան որրանն եղաւ եւ Եւրոպայէ՝ ուր Յոյն և Հռոմէացի ազգեր կազմուեցան, Ասիա բոլոր հին ժողովուրդներու բնակավայրն եղաւ: Պատմութեան բուն թատերաբեմը պէտք է նկատել արեւմտեան հարաւային Ասիա, ուր ծագում առին Քաղդէացւոց, Բարելացւոց, Ասորեստանցւոց, Մարաց եւ Պարսից տէրութիւնները: Այն ժողովուրդները՝ որոնք Ալդայեան լեռնաշղթային հիւսիսային կողմը կը գտնուէին, անձանօթ մնացին, նմանապէս՝ պատմութեան մէջ մեծ դեր մը չխալացին այն բոլոր ցեղերը, որոնց բնակավայրն էր Կեդրոնական Ասիա, հին ժամանակ Սկիլտիա կոչուած: Սրեւելեան Ասիոյ մէջ՝ Հնդիկները և Ճարոնցիք պատմութիւն չունին, իսկ Զինք թէեւ մշակեցին իրենց յատուկ քաղաքակրթութիւն մը և ունեցան պատմական յիշատակարաններ, բայց իրենց կղզիացեալ զիրքին պատճառով՝ ուրիշ ժողովուրդներու վրայ ո՛ եւ է ազգեցութիւն չունեցան:

Արեւելեան ժողովուրդներու պատմութեան մէջ զիտելի մէկ ուրիշ պարագան ալ սա է որ մարդկի՝ առաջին անգամ՝ քաղաքական կազմակերպութիւններ—ազգեր—ձեւացուցին Նեղոսի, Տիգրիս—Եփրատի եւ Խոդոսի հովիտներուն մէջ, իրողութիւն մը՝ որ դիւրաւ կը բացատրուի բնական պատճառներով:

Ասիական ժողովուրդներ մեծ յառաջիմութիւններ ըրին քաղաքակրթութեան մէջ, բայց իրենց մշակած քաղաքակրթութիւնը կայուն հանգամանք ունեցաւ:

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1. Հնագոյն քաղաքակրթութեան որրանը եւ պայմանները:
2. Արիական ժողովուրդներուն դերը պատմութեան մէջ:
3. Եղիպտոսի պարգեւ:
4. Քաղդէական կրօնքին ազերուը ուրիշ կրօնքներու հետ:
5. Ասիական հին և հզօր պետութիւնները ժամանակագրական կարգով:
6. Փիւնիկեցւոց Սյրութենի դրութիւնը՝ բաղդատամամբ Քաղդէական բնեւեռագիր և Եգիպտական յեհնագրոշմ տառերուն հետ:
7. Հին աշխարհի Եօթն Հրաշալիքները:
8. Կիւրոսի նկարագիրը:
9. Նահանջ Բիւրուց:
10. Զրադաշտական կրօնքին ազբիւրները:
11. Դասակարգի դրութիւնը և իր հետեւանքները:
12. Հնատաննեկան ոգին Զինական ժողովուրդին մէջ:
13. Հին աշխարհի գիտական յառաջդիմութիւնները:



ԺԱՄԱՆԱԿԱԴՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Դ. Դարեն (Ն. Ք.) մինչեւ և. Դար (Յ. Ք.)

Ալեքսանդր Մեծ՝ Դ. դարուն՝ ջնջեց Պարսից արժայից
արժային պետութիւնը եւ հիմնեց աւելի մեծ տէրութիւն
մը : Ասոր մահէն վերջ (323) արիւնահեղ պատերազմ-
ներ ծագեցան, ընդարձակ կայսրութիւնը կործանեցաւ
եւ անոր բեկորներէն կազմուեցան չորս պետութիւն-
ներ, — Յունաստան, Պերկամա, Սիւրիա եւ Եգիպտոս:
Հռոմ տակաւ նուածեց այս չորս իշխանութիւն-
ներն աւ,

Յունաստան	146 ին (Ն. Ք.)
Պերկամա	129 ին » »
Սիւրիա	64 ին » »
Եգիպտոս	30 ին » »

Հռոմէացւոց իշխանութիւնը կը տարածուէր մինչեւ
Եփրատ գետ: Այս գետէն անդին՝ Պարթեւք միահե-
ծան կը տիրէին: Գ. Դարուն՝ (225) Արտաշիր Սասան-
եան ջնջեց Պարթեւաց իշխանութիւնը և անոր տեղ
հաստատեց Պարսկական պետութիւնը: Չորս դար վերջ՝
Արաբացիք յաղթելով Պարսից եւ Հռոմէացւոց՝ տէր
եղան Ասիոյ:

Վ Ե Ր Զ

ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿԵԱՅ ԿԱՐԵՒՈՐ ԴԷԹՔԵՐ

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՋ

Լ. Դարեն մինչեւ ԻԳ. Դար

Արիականք Խոդոսի հովիաը կը գաղթեն (գրեթէ
3000ին) — Եգիպտական պատմութիւնը կը սկսի (գրեթէ
3000ին) — Զինական վաւերական պատմութիւնը կը
սկսի (գրեթէ 3000ին) — Զինացւոց պատմական շրջանը կը
գործածուի Հօանկ-Թի իշխանին օրով (2657) — Եգիպտո-
սի բրդաշէն (Դ) Հարստութիւնը կը սկսի (2450):

ԻԳ. Դար

Քաղղէաստանի վաւերական պատմութիւնը կը սկսի
(2234) — Ներբովթ՝ քաջ որսորդը կը հիմնէ Բարելոն
Եփրատի վրայ — Նինուէ կը չինուի Տիգրիսի վրայ Բա-
բելոնի իշխանութիւնը հակակշռելու համար — Մեծն
եռ կը հիմնէ Զինական Հիա կոչուած հարստու-
թիւնը (2200):

ԻԲ. Դարեն մինչեւ ԺԳ. Դար

Հիւքսոսները Եգիպտոսի կը տիրեն (2080) — Հընդ-
կաց Վետաներուն հաւանական թուականը (2000) —
Արրահամ Եգիպտոս կ'այցելէ Հիւքսոսներու ժամանակ
(գրեթէ (1920ին) — Յակոր եւ իր որդիք Եգիպտոս կը
հաստատուին (1706) Հիւքսոսներու ժամանակ — Հիւք-

սուները կ'արտաքսուին Եգիպտոսէն Թեբացի բնիկ իշխաններու ձեռքով (1525) — Եգիպտոսի պատմութեան ամէնէն փառաւոր ժամանակը (1525-1200) — Իսրայելացւոց Եգիպտոսէն ելքը (1320) :

ԺԳ. Դար

Ասորեստան հզօր իշխանութիւն մը Կ'ըլլայ Բարելոնի եւ Նինուէի միացմամբ (1250) :

ԺԲ. Դար

Թագլաթ-Բալասար Ա. Կ'իշխէ Ասորեստանի վրայ (1130) — Վու-Ռւանկ' Զինական կայսրը կը հիմնէ Աստեղագիտական դիտարան մը (1117) — Դորիացիք կը հաստատուին Պելոպոնէս (1100) :

ԺԱ. Դար

Սաւուղ Իսրայէլացւոց առաջին թագաւորը Կ'ըլլայ (1095) — Տիւրոս՝ Փիւնիկէի գերիշխան քաղաք (1050) :

Ժ. Դար

Յոյները գաղթականութիւն կը հաստատեն Փոքր-Ասիոյ մէջ (1000) — Սողոմոն կը կանգնէ Երուսաղէմի տաճարը (1000) :

Ժ. Դար

Ասորեստան կը նուաճէ Փիւնիկէ (870) — Սալմանասար Գ. Պաղեստին կ'արշաւէ (860) — Կարքեղոն կը հիմնուի (850) — [Լիկուրգոս՝ օրէնսդիր Սպարտայի մէջ (850)] :

Հ. Դար

[Հոռմ կը հիմնուի (753)] — Թագլաթ-Բալասար Բ. կը տիրէ Ասորեստանի վրայ (745) — Ասորեստանցիք գերի կը վարեն Իսրայէլացիները (721) :

Սյո դարուն մէջ կը սկսուին գործածուիլ Յունական (776), Հոռմ կան (753) և Բարեղնական (747) թուականները եւ դէպքերը Կ'ըլլան աւելի արժանահաւատ : Ասորեստանցիք մինչև Ը. Դար՝ Ասիոյ մէջ ամէնէն հզօր պետութիւնը ունիէին :

Է. Դար

Սենեքերիմ կը տիրէ Ասորեստանի վրայ (705-681) — [Բիւզանդիոն կը հիմնուի Վոսփորի վրայ (670)] — Փաամետիքոս Եգիպտոսի վրայ կը տիրէ (656) — Կիաքսար առաջին անգամ կը պաշարէ Նինուէ (632) — Սկլոթացւոց մեծ արշաւանքը (632) — Կիաքսար կը գրաւէ Նինուէ եւ կը կործանէ Ասորեստանցւոց կայսրութիւնը (660) — Նեքաւովի նաւատորմը Աֆրիկէի շրջանը կ'ընէ (616) — [Դրակոն՝ օրէնսդիր Սթէնքի մէջ (624)] :

Սյո դարուն մէջ կը կործանի Ասորեստանի կայսրութիւնը եւ անոր աւերակներուն վրայ կը հաստատուին հզօր իշխանութիւններ, ինչպէս Բարեղնական և Մարական պետութիւնները : Արուեստք և քաղաքակրթութիւն կը յառաջդիմեն մանաւանդ եւրոպական հողին վրայ : Հաննոն Կարքեղոնսացին կը խուզարկէ Աֆրիկէի արեւմտեան եղերքները :

Զ. Դար

Աժդահակ կը տիրէ Մարաստանի վրայ (593) — Նեքաւով՝ Եգիպտոսի վրայ (617-595) — Նաբուգոզոնու-

սոր՝ Թաքելոնի հզօր իշխանը կը կործանէ Երուսաղէմ և տաճարը (587) — Նաբուգոդոնոսոր կը կործանէ Տիւրոս (592). Տիւրացիք մօտակայ կղզւոյն վրայ կը շինեն ու ըիշ համանուն քաղաք մը որ եղաւ ծովերու թագուհին եւ համբաւաւոր՝ իր հարստութեամբ — Ամասիս կը տիրէ Եղիպտոսի վրայ (569-526) — Կիւրոս կը հիմնէ Պարսկական պետութիւնը իրենին հետ միացնելով Մարականը (558) — Կիւրոս Բաքելոն կը գրաւէ (538) — Կիւրոս կը նուաճէ Լիւզիա (554) — Կամրիւս Եզիպտոս կը նուաճէ (525) — Դարեհ կը բարձրանայ Պարսկական գահուն վրայ (521) եւ կը կազմակերպէ տէրութիւնը — Դարեհ իր տէրութեան հետ կը միացնէ Թրակիա (508) — Սաքիա Մունի կը հիմնէ Պուտտայականութիւնը Հնդկաստանի մէջ — Կոնֆուկիոսի՝ Զինաց օրէնսդրին ճնունդը (551) — [Սոլոն՝ օրէնսդիր Աթէնքի մէջ (594)] — [Պիսիստրատ՝ Դիկտատոր Աթէնքի մէջ (560)] — Սարգիկէ կ'այրի (504) :

Մարաց եւ Բաքելացւոց պետութիւնները՝ որոնք հազիւ մէկ գարու կեանք ունեցան, կը կործանին եւ Պարսկաց նորածին պետութիւնը ամէնէն հզօր պետութիւնը կ'ըլլայ Ս.սիոյ մէջ: — Թաղաքարիթութեան յառաջդիմութիւններէն յիշենք առաջին մատենադարանը զոր հաստատեց Պիսիստրատ, թղթատարութիւնը՝ զոր Կիւրոս հաստատեց, համատարած աշխարհացոյց եւ ուրիշ դիւտեր:

Ե. Դար

Մարական պատերազմները . Մարաթոնի ճակատամարտը (490) — Թերմոպիլէի պատերազմը (480) — Աւաւալմինէի ծովամարտը (480) — Յոյնք և Պարսկաք խաղաղութիւն կ'ընեն (449) — [Պերիկլէս կը մեռնի] —

[Պելոպոնէսեան պատերազմը և Աթէնքի անկումը (405)] — Նահանջ Բիւրուց (400) :

Յոյները՝ այս գարուն մէջ՝ նշանաւոր եղան ոչ միայն իրենց փառաւաոր յաղթութիւններով Մարսական պատերազմներուն մէջ, այլ եւ այն յառաջդիմութիւններով որոնք այնքան համբաւաւոր ըրին Պերիկլէսի դարը — Յունական ուկեդարը :

Դ. Դար

[Գալլիացիք կ'այրեն Հռոմ (390)] — [Թերէ՛ իր քաջերուն՝ Պելոպիտասի և Եպամինոնդի միջոցաւ գերիշխան պետութիւնը կ'ըլլայ Յունաստանի մէջ (371)] — [Փիլիպոս Մակեդոնացի կը նուաճէ Յունաստան (338)] — Ալեքսանդր Մեծ կը կործանէ Պարսկական տէրութիւնը (331) Հնդկաստան կ'արշաւէ (526) — Պաղոմէսու՝ Աղեքսանդրի զօրապեսներէն մին կը հիմնէ Պաղոմէսոսեան Հարստութիւնը Եգիպտոսի մէջ (323) :

Ալեքսանդր Մեծ կը կործանէ Պարսկական տէրութիւնը եւ կը հիմնէ ընդարձակ կայսրութիւն մը, բայց իր մահէն վերջ այս տէրութիւնը կը բաժնուի իր զօրապեսներուն միջեւ եւ այսպէս կը կազմուին չորս իշխանութիւններ, — Մակեդոնիա և Յունաստան, Սիւրիա, Պերկամա, Եգիպտոս: — Դարուն յառաջդիմութիւններէն յիշատակութեան արժանի են այն Աշխարհագրական խուզարկութիւնները՝ որոնք մեծ մղում տուին միջազգային փոխանակութեան :

Գ. Դար

Զին-Շի-Հօանկ-Թի՛ հիմնադիր Զին Հարստութեան (247) կը վանէ Մոնկոլները եւ շինել կու տայ մեծ պարիսպը — Պարթեւաց իշխանը՝ Արշակ կը հիմնէ տէ-

րութիւն մը (255) — [Անդրաւ Ալպեաններէն անցնես լով իտալիա կ'արշաւէ (216)] — [Սկիպիոն՝ յաղթող Զամայի ճակատամարտին մէջ (202) — Պաղոմէսս Եղբայրասէր կը հիմնէ Աղեքանդրիոյ գրատունը (287) եւ Նոր-Կտակարանի Եօթանասնից թարգմանութիւնը ընել կու տայ] :

Դարուն երկու մեծ քաղաքական դէպքերն են, (1) Պարթեւաց կայսրութեան կազմութիւնը Արեւելքի մէջ, եւ (2) երկարատեւ եւ բուռն պատերազմները զորս Հոռմ եւ կարգեդոն մզեցին Արեւմուտքի մէջ : — Կատարուած գիւտերուն մէջ կը յիշուին ցրային ժամացոյցը Եգիպտացիներէն հնարուած, մետախեայ բուղը Զինացիներէն չինուած, մազաղար Պերկամայի իշխանէն հնարուած եւալին :

Բ. Դար

Հոռմ Իտալական թերակղզւոյն տիրելէ յետոյ՝ կը նուածէ Յունաստան, Կարքեղոն (146), Պերկամա (129), տակաւ տարածելով իր իշխանութիւնը Արեւելքի մէջ :

Ա. Դար

Հոռմ կը շարունակէ իր Ասիական աշխարհակալութիւնները . կը սկսի Միհրդատի հետ իր պատերազմները (86) — Յուլիոս Կեսար և իր մահը (44) — Հոռմ կը նուածէ Փիւնիկէ (63), Սուրիա (64), Եգիպտոս (30) — Ոկտավիանոս Օգոստոս՝ միահեծան տէր կ'ըլլայ Հոռմէտական կայսրութեան (27) :

Յիսուս Քրիստոսի ծնունդը և քարոզած կրօնական եւ բարոյական սկզբունքները մեծ յեղաշրջում գործեցին աշխարհի բարոյական պատմութեան մէջ :

ԲԱՌԱՐԱՆ

Ալապասր . Տեսակ մը թափանցիկ մարմարիոն : Արբելա . Նինուէի կողմերը քաղաք մը, որուն մերձաւ կայքը Դարեհ ջախջախիչ պարտութիւն մը կրեց Աղեքսանդր Մեծէն (331 Ն. Ք.) :

Ալեկարնաս . Փոքր-Ասիոյ մէջ կարիոյ քաղաքներէն մին, Հերոզոտոսի երկիրը, այժմ Պուտրուն կը կոչուի :

Ալիս . Փոքր-Ասիոյ մէջ գետ մը, — Գրզլի-Հրմաֆ :

Անիման . (=Անկրա-Մանեռու=Ոգի նեղութեան) հին Պարսկական կրօնքին մէջ խաւարի սկզբունքը այս անունին տակ անձնաւորուած :

Անազարբա . Կիլիկիոյ հին քաղաքներէն մին, իր աւերակները կը տեսնուին Ատանայէն 50 քիլոմէտր հեռու գէպ ի հիւսիսային արեւելք : (Բատ մեզ Անարզարբա) :

Անտածական . Կառավարութիւն մը՝ զոր կը վարեն կրօնքի պաշտօնեաները Աստուծոյ անունով : Աւրուծան . Պարսկական կրակատուն, — սեղանը՝ որուն վրայ Որմզդական հուրը անշէջ կը պահուէր մոռկերէն :

Աւանդավեպ . Ո՛ և է զրոյց որ մեզի հասած է առանց վաւերական աղբիւրի :

Բակտրիա . Ասիոյ մէջ երկիր մը՝ որ Պարսկական կայսրութեան սատրապութիւններէն մին եղաւ : Զրադաշտական կրօնքին և Պարսիկ իշխանութեան որպանը նկատուած է :

Քասարկատա . Հին Պարսից մայրաքաղաքը , այժմ
Միւրդապ կը կոչուի :

Բնազանցական . Նիւրին եւ մօջին վերաբերեալ ուսու-
մանց գասակարգութիւնը իրուեւ թնագիտական եւ
թնազանցական՝ կ'ընծայուի Արխտոտէլի կամ աւելի
ճշգ' անոր աշակերտներուն : Իմացական , հոգե-
բանական :

Գիւերահաւասարներ . Երկուք են , — Աշնան գիշերա-
հաւասար եւ Գարնան գիշերահաւասար :

Գորդիոն . Փոփուզիոյ քաղաքներէն մին : Հոս կը զըտ-
նուէր Գորդեան հանգոյցը՝ զոր Ալեքսանդր Մեծ
Կորեց սուրող ի զուր քակել փորձելէ վերջ :

Գրանիկոն . Փոքր-Ասիոյ մէջ գետ մը , այժմ Գոնա չայ
կոչուած : Ալեքսանդր Մեծ անոր ափերուն վրայ
տարաւ իր առաջին յաղթութիւնը Դարեհի վրայ (334):

Դառնականուրիւն . Զինաստանի մէջ տիրող և ամէնէն
աւելի նիւթականացած կրօնքը :

Դելիփու . Հին Յունաստանի մէջ քաղաք մը , ուր Ապո-
լոնի նուրիրեալ մեհեան մը կար , Յունաց ամէնէն
աւելի համբաւաւոր պատգամախօսը :

Եկբատան . Մարաց իշխանութեան մայրաքաղաքը ,
այժմ Համատան կը կոչուի :

Երփնադրուագ . Փայտի , մարմարիոնի ևայլն դոյնըզ-
գոյն դրուագներով շինուած բան :

Խօրն հրաւալիքներ . Հին աշխարհի հրաշալիքներն էին
1. Եգիպտական բուրգերը . 2. Կարիոյ Արտեմիս
Թագուհւոյն կանգնած հոյակապ դամբարանը . 3.
Արտեմիսի տաճարը Եփեսոսի մէջ . 4. Բարելոնի
պարիսպները և առկալիեալ պարտէզները . 5. Հռո-
դոսի հսկայ արձանը . 6. Ոլիմպիական Արամազդի
արձանը . 7. Աղեքսանդրիոյ փարոսը :

Զենդ-Աւեսդա . Հին Պարսից նուիրական գիրքը , Զրա-
դաշտէն գրուած , կը պարունակէր Մազդեզակա-
նութեան օրէնքները և պաշտամունքը :

Զոդիակոս . Երկնակամարին մեծ շրջանակը՝ 12 (կեն-
դանակերպ) նշաններու բաժնուած . ասոնք են Խոյ ,
Ցուլ , Երկուորեակ , Խեչափատ , Առիւծ , Կոյս ,
Կշիռ , Կարին , Աղեղնաւոր , Այծեղջիւր , Զրիոս և
Ցուկ . իւրաքանչիւրը համաստեղութիւն մըն է :

Զրադաք . Տե՛ս Զենդ-Աւեսդա :

Յաղիս . Յոյն փիլիսոփայ մը . ճամբորդեց Ասիոյ մէկ
մասին մէջ և Եգիպտոսու ուր ստացաւ Աստեղագի-
տական եւ Զափագիտական կարեւոր ծանօթու-
թիւններ , իրեն կ'ընծայուին քանի մը գիւտեր Յու-
նաստանի եօթը իմաստուններէն մին էր :

Խասոս . Քաղաք մը Փոքր-Ասիոյ մէջ , Կիլիկիոյ արևել-
եան ծայրը : Ասոր մօտերը Ալեքսանդր Մեծ իր երկ-
րորդ յաղթութիւնը տարաւ Դարեհի դէմ (333 Ն.Բ.) :

Խաղեր . Դանուր գիտը :

Լաւոդիկ . Փոփուզիոյ մէջ քաղաք մը , այժմ Էսկի-Հի-
ատ կը կոչուի :

Լեզուաբանութիւն . Լեզուներու քննական ուսումը ,
բանասիրութիւն :

Խաւարման ծիր . Արեւուն առերեւոյի ճամբան :

Կիզիկոն . Միսիոյ մէջ ծովային քաղաք , ուր Լուկուլ-
լոս նշանաւոր յաղթութիւն մը տարաւ Միհրդատի
վրայ (75 Ն. Բ.) :

Կունախա . Գիւղ մը՝ հարաւային Միջագետքի մէջ
Եփրատի մօտ :

Հաւուատուն . Շէնքեր կամ տուներ , առեւտրական
նպատակով շինուած , գաղթավայրերու մէջ :

Հեռանկար . Նկարչութեան այն կանոնը՝ որուն համա-

ձայն պէտք է առարկաներ նկարել իրենց հեռաւուրութեան եւ դիրքին համեմատ :

Հերակեան կորողներ . Ճիպրալթարի նեղուցը :

Հերոդոսու . Ծնաւ Ալեկարնաս (484-400 Ն. Ք.) Յոյն պատմագիր մը , «Հայր Յունական Պատմութեան», գրեց գլխաւորաբար Մարական պատերազմներուն վրայ : Իր պատմութիւնը կը բադկանայ թ գիրքերէ որոնք թ մուսաներուն անունները կը կրեն :

Հնախօսութիւն . Գիտութիւնը՝ որ կը խօսի մարդոց հին յիշատակարաններուն եւ գործոց վրայ :

Հոմերոս . Յոյն նշանաւոր բանաստեղծ մը . յայտնի չէ թէ՝ Յանիական ո՛ր քաղաքին մէջ ծնած է : Իր երկու հիանալի դիւցազներութիւններն են Իշխական եւ Ողիսական : Կուրացաւ ծերութեան մէջ և քաղաքէ քաղաք շրջելով իր քերթուածները կ'արտասանէր և այս կերպով իր հացը կը ճարէր :

Մոլորակային դրութիւն . Արեւը և երկնային մարմինները (մոլորակները) որոնք անոր շուրջը կը դառնան իրենց արբանեակներով :

Մարմաւ . Տիւղակես :

Միլես . Յոնիական գաղթականութիւններէն ամէնէն համբաւաւորը Փոքր-Ասիոյ մէջ : Այս քաղաքը՝ Տիւրուէն եւ Կարքեղոնէն վերջ՝ հին աշխարհի ամենամեծ ծովային զօրութիւնը եղաւ Զ. դարէն մինչեւ Դ. դար (Ն. Ք.) :

Նախադրութիւն . Շէնքի մը , ինչպէս տաճարի եւլն. գաւիթը կամ մուտքը :

Նահանջ բիւրութիւն . Տաժանելի այլ յաղթական դարձ՝ զոր Կատարեցին Յոյն վարձկան զինուրիներ կունաքսայի ճակատամարտէն վերջ, անցնելով թշնամի և անծանօթ երկիրներէ (400 Ն. Ք.) :

Նիկիա . Բիւթանիոյ քաղաքներէն մին , այժմ իզնիկ կը կոչուի :

Եօս . Եաւ հին քաղաք մը՝ որ Կիւրոսէ սկսեալ Աքեւմեննեան իշխաններուն ամարանոցը եղաւ :

Ովասիս . Ջրաբրի և գալարուտ վայրանապատներու մէջ : Որմիզդ (Ահուրա-Մազդա = Ամենագէտ տէր) , հին Պարսիկ կրօնքին մէջ լուսոյ սկզբունքը , այս անունին տակ անձնաւորուած :

Պանթէոն . Ամենագից մենեան :

Պատիրոս . Բոյս մը՝ որմէ Եգիպտացիք նիւթ մը կը պարասատէին և կը գործածէին իրբե թուղթ :

Պերսեպոլիս . Պարսիկ հին քաղաք մը Բասարկատայի մօտ . հոն կը տեսնուին Դարեհի և անոր որդւոյն Քսերքսէսի շինել տուած պալատներուն և շիրիմներուն մնացորդները :

Պելուսիոն . Հին Եգիպտասի նաւահանգիստը Նեղոսի արեւելեան բերանին վրայ : Այս քաղաքը՝ որ Արաբիոյ և Սուրիոյ կողմը սահմանագլուխին վրայ հաստատուած էր , Եգիպտասի բանալին էր :

Պերկամայի . Պերկամայի իշխանութեան մայրաքաղաքը . նշանաւոր էր իր շինած մագաղաթը , ինչպէս նաև իր գրատունը որ կը մրցէր Աղեքսանդրիոյ գրատունին հետ :

Պիակիս . Բարակ տախտակ , քար , և այլն վրան բան գրելու :

Սանսերիդ (=Կատարեալ) , Պրահմինական Հնդկաստանի կրօնական և գրական լեզուն , կը վերաբերի Հնդեւրոպական լեզուներու ընտանիքին :

Սատրապութիւն . Մին մարզերէն կամ գաւառներէն որոնց բաժնեց Դարեհ իր ընդարձակ կայսրութիւնը : Կառավարիչը կը կոչուէր Սատրապ (մարզպան) :

Սփինքս . Հսկայ արձան մը որ կը ներկայացնէ մարդու (լնդհանրապէս կնոջ) գլուխով առիւծ մը՝ որ կկզած նստած է : Կիզէի բուրգերուն մօտ կեցած Մեծ Սփինքսին բարձրութիւնն է 20 մէթր :

Վետաները . Արիական Հնդիկներուն նույրական գիրքները , Սանաքրիդ լեզուով զրուած :

Տելքա . Եգիպտասոսի եռանկիւնածե մասը՝ որ կը տառածուի նեղոսի երկու ճիւղերուն միջև , այսպէս կոչուած է Յունական Ա գրին նմանող իր ձեւին պատճառով :

Յեղաբանութիւն . Գիտութիւնը՝ որ կը խօսի մարդկային զանազան ցեղերու եւ անոնց տիպարներուն վրայ ։ Քանի ու ի մասունք առաջարկուած է կիւրոսի վրայ գիրք մը . ընկերացաւ կրտսեր կիւրոսի արշաւանքին . յետոյ իր ընկերներուն հետ դարձաւ իր երկիրը , կատարելով պատմութեանց մէջ պատուաւորապէս յիշատակուած Նահանջ թիւրուն :





ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	ԵՐԵՍ
Յառաջաբան	Ե-
Ներածութիւն	11
Պատկեր մարդկան ցեղերու	15
Եզիստացին. — Նախագիտելիք	16
Եզիստական պատմութեան երեք շրջանները	20
Եզիստական կրօնքը	28
Եզիստական քաղաքակրթութիւն	33
Տիգրիս. Եփրատի հովիք. — Նախագիտելիք	40
Ա. Քաղդեացիք	41
Բ. Ասորեստանցիք	46
Ասորեստանցոց քաղաքակրթութիւնը	49
Գ. Բարելոնեան վերջին պետութիւն	57
Փիւ. Եթիկեցին	62
Փիւնիկեան գաղքականութիւններ	67
Արիականի	70
Ա. Մարք	71
Բ. Պարսիկք. — Կիւրոս	73
Կամբիւս	77
Դարեհ	79
Պարսկական քաղաքակրթութիւն	84
Գ. Պարքեւք.	90
Դ. Հնդիկք	93
Հնդկական քաղաքակրթութիւն	94
Մոնղոլեան ցեղ. — Չինք	104
Չինական քաղաքակրթութիւն	103
Փոքր. Ասիոյ թերակղզին	108
Կրեսոս	109
Ընդհանուր տեսութիւն արեւելեան հին պետութեանց վրայ	112
Խմբագրութեան նիւթեր	113
Ժամանակագրական ամփոփում	114
Համաժամանակեայ կարեւոր դէպին	115
Յառաջաբան	121



77

71

2013

